



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

13356

13357

13358

13359

13360

342

L-23

342

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

ՃԵՄԱՐՅՈՒԹԻՒՆՆԵՐ

ՈՒ

ԱՆՈՒՅ ՊԱՐՏԱԿԱՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ԳՐԵՑ 8

Յ. ՎԵՐՓԵՍՆԵԱՆ



ԿՈՍՏԵ ԴԵՈՒՊՈՒ

Ի ՏՊԱՐԱՆԻ ՅՈՎԿԱՆՈՒ ՄԻՒՀԵՆՏԻՄԵԱՆ

1863

7402

ՊԵՏՎՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎՈՐԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀՎԱՅԱ

Վզգը ունեցաւ Ասհմանաղրութիւնն
մը . ես կը կարծեմ որ շատերը տակաւին
չեն գիտեր անոր ինչ ըլլալը , որկէ գալը
և ուր երթալը . անոր համար գրեցի :

Ծոյլ ամեն չայ կարդայ ասիկայ . և
կողմնակցութիւնը լոէ , երբ ճշմարտու-
թիւնը կը խօսի :

6570-17

ԱՐԴՅՈՒՆԱՎՈՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎՈՐԻ



681

ԱՅՀ ԱՊՈՎԵՐԴԻ ԲՈՒՆԵՐ

ՃԾԱՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԳԼՈՒԽ Ա.

ԽԱՅԱՏՐԱՐԵՐՆ Ճ-ԳՈՒՅ.

Ազգային ժողովուութիւններն ալ ունին իրենց տը
բանագանձան և զրակացութիւնները :

Վապէս, և թէ միապետական իշխանութիւնները
չարաշար չ'զործածուեն, Աահմանագրութիւն չեր ծը-
նաներ :

Աշխարհու չ'ուստա մինչև հիմոյ միապետական իշ-
խանութիւն մը որ երկար ժամանակ ուն ոզութիւն ու-
նենայ և շխանգարի, և խանգարեալ միապետութեան
բնական յաջորդը Աահմանագրութիւնն է :

Վարդիային ընկերութեան մեծամեծ օգուտները ը-
նող, մեհանձն արդար և առաքինի ննդնակալներ եղած
են անշուշտ, բայց առ արքինութիւնը կ'առացուի, և չի
ժառանգուիր : Լիթէ տեսնու եցաւ ննդնակալ մը որ իր
պահակալութեան վայրին անէն մինչև դադաղը, միօրի-
նակ բարի, միօրինակ տռաքինի մնաց : անիկայ բացա-
ռութիւն մը եղաւ : բայց միապետական ազգաստոհմի
մի գորուց ՚ի գարս, առ արքինի ժոռանիգներ ունենա-
յա : Տիեզերական պատճեռութեան մէջ արձանագրութիւն
չ'ունի :

Վարդիկ բարի և արդար միապետի մը տակ որչափ
երջանիկ կ'ըլլան, մոյի և անիրաւ միապետի մը տակ
ալ այնչափ թշուառ և հարստահարեալ կ'ըլլան :

Բայց այս թշուառութիւնը և հարստահարութիւ-
նը, ժողովրդեան մը մէկէն ՚ի մէկ զգալի չըլլար, եր-
կու գլխաւոր պատճառաւ :

Վէսմը որ արդար կամ անիրաւ միապետք կընան հետ-

զշամ, իրարու յաֆորդել, և տոտնկով մէ կռւ ն ու բա, ծը կրնայ միւսոր շափել. և ժողովուրդը վախազարձաւ բար երջանկութեան կամ թշուառութեան մէջ թաք թագիւր թագիւր լուի, մէ կռւ ն կամ միւսոյն բաւ ական երկար ժամանակ տես սպառ թիւնը չկրնար տեսնել, որ սմագի. և իր երջանկութեան կամ թշուառութեան սկզբնա պատճառը հետազօտէ :

Երկրորդ. Դան իրարու և ուեէն շարու նակարար ու նիրաւ միապետներ ալ յաֆորդեն, թշուառութիւնը մինչեւ որ ընդհանուրին զգալի ըրոց շտա ժամանակի կարօտ է. Որովհետեւ ընկերութիւն մը ոչ մէ կէն ՚ի մէկ կերջանկանայ և ոչ մէ կէն ՚ի մէկ կը թշուառ առ անոյ :

Երրու միապետի մը բռնութեան սահմանը ՚ի ըսկը զբան խիստ նեղ է, և իր վերջին ընդարձակութեան ոյն ժամանակ կը հասնի, երբ առ ազ որեարք այն շաբ կը նու առանանայ, որ թնդնակային մոյս թիւնները իրեւ առ արինութիւն կը ծափահարէ :

Երանեկ վիճակի մը մէջ, բնդեակալի մը անիրաւ ու թիւնը անսահման է, և տոր ընական հետեւ ու թիւնը եզող ընդհանուր թշուառութիւնը նմանապէ և անչափ :

Շայց այս համակործան թշուառութիւնն ալ ժողովուրդ մը մինչեւ որ սմագի, տական ին շտա ժամանակի կարօտ է :

Ժողովուրդ մը միշտ կը սիրէ հաւատալ, որ զինքը Ճնշող հարստահարութիւնը, իրեն երկենացին հարուած մընէ ՚ի զգաստութիւն. Աւտոի միշտ կը յուսայ, որ Կառուածոցին ազորմութիւնը որ մը չենէ որ մը իրեն այցելութիւն սպանի ընէ. Շայց Երբ անիրաւ ու թիւնն շափը լցուի, Կառուածոցին արդարութիւնը միապէ ո կը պատճէ, թագաւորք և հպատակի :

Աւտի ժողովուրդը բաւ ական ժամանակ հարստահարութիւնն եաբք, երբ կը աւեսնէ որ պատիմը կը մը ազնիւթիւնաւ որի, յայն ամ միայն կ'սմագի և իր կացութիւնը կրաւ որականէն ՚ի ներդ ործ ական կը փախէ, ու

բավ լինաւունք պատմեալ ըրավու . կ'ըստ պատմոց . և
այն ձեռքը որ թագով զմանքը կը պատմե , մոհով ալ
զթագը կը պատմե :

Այս ժամանակը կը տեսնուի ժողովուրդ մը , որ
բառն զօրութեամբ կելլոյ և ինչ միջոցով որ ըլլոյ ,
զինքը յանիրաւի հարստահարոց իշխանութիւնը կը
տապալէ :

Աւ ահա այսպէս , միապետութեան չարաշար գոր-
ծածութիւնը բնականապէս ՚ի Ասհմանագրաւթիւն կա-
ռավնորդէ , որ ուրիշ բան չէ , բայց եթէ անսահման
իշխանութեան մը չափաւ որութիւններ :

Ուստի ժողովրդեան մը ասհմանագրական զգացու-
մը այնպահ տառինէ , որպահ որ իր հարստահարու-
թեան և ձեռչման գարերը բազմաթիւ են :

Կոանկ գիպուտնի մը մեջ ժողովուրդ մը , հասա-
րակորեն երկու կերպով կը չափանացէ : Ոչ մը զինքը
հարստահարոց միապետներուն անիրաւութիւնը յի-
շած առենք , զինքը երթանկացունող միապետներուն
բարերարութիւններն ալ բոլորովին մասնալով , որ է
ապերախտութիւն : Աւ մեյ մընալ , իրենց թշուառու-
թեան բուն պատճառը , միապետութեան չարաշար
գործածութեան տարր տեղ , անոր սկզբանցը տարով .
որով այն սկզբանց հաւատարիմ , բայց անոր չարաշար
գործածութեան անմասն եզզոց անմեղներն ալ հարուա-
ծելով կը հարուածէ , և որ է անիրաւութիւն :

Եթէ ժողովուրդը այս երկու չափանացութիւնը
չունենար , զինքը միապետութենէ ՚ի ասհմանագրակա-
նութիւն տանող հանապարհը իր առջեւը խիստ գիւ-
րին և իսկամ արահետ կ'ըլլոյ :

Եցեալը ներկային , և ներկային ապագային հետ շա-
րունակ յարաբերութիւն և կապակցութիւն պիտի
ունենաց : Եթէ մարդկային գործազութեանց շարու-
նակութիւնը չըլմայի մը նմանցընենք յայտնի կը տես-
նանք ինչպէս անցեալը ներկային և ներկային ապագա
յին կը թափանցէ : Ըլմայի մը նախրնթաց ոզակը . իր

յի տառպ այ օգակին մինչև կե որ կը յու աթահնայ , և յետագոյ օգակին աղ իր նախնամաց օգակին մինչև կե որ կը յետագիմէ . եթէ իւ բարսնչիւր օգակ այս կերպով ի բարու շիմափանցէ ին և զբորար միայն շշամիտ ին . աղ թային շարունակութիւնը անհնարին կը բլբար , այսպէս և յուս ամենայնի նաև մարդկային գործ ողութիւններ շարունակութիւնը : | թէ անցեալը ներկային և ներկային անցեալին շիմափանցէր , շարունակութիւններ անհնար է :

Պատմութիւնը , որ անցեալին արձանագրութիւններ , շտացութիր : | Պազզիացիք իրենց մեծ յեղափոխութեամ ժամանակը թեալ ան թագաւորական արձանաները և յիշատակները ջարդութուրդ ըրին . և աբբայական գամբաներն անգամ անհետ ըրին . բայց պատմութեամ արձանագրութիւնը չ'կրցան եղծել :

| Եւսի եթէ միապետութեամ շափազանցութիւնը Ասհմանացրութիւն կը ծնանի , | Ասհմանացրութեամ շափազանցութիւնն աղ հարկու , գարձեալ միապետութիւն կը ծնանի : | Պատմութիւնը շատ մը ազդաց համար յայսմ մասին կենդանին վիզաց մըն է : | Եւր կը տեսնուի ազդի մը կամ տերութեամ մը . շափազանցութեամք հետզշեակ միապետութիւնէ ՚ի ո ամելապետութիւնն անցնիլը . և անոր պատճառաները :

| Խոյդ է , հին և նոր ժամանակները , ասդիէն անդիէն երեամ ելած ո ամելապետութիւնները . միապետութեամց հետ բազզատելով , քիչ ան ողութիւննեցան . բայց նորերը կը պիզեն և կը յու սան , որ կարգաւորեալ ո ամելապետութիւն մը պիտի կրնայ երկար ժամանակ տե ել :

| Այց լու սաւ որեալ | Հւրուպայի հիմակուան ընդօւնած կառավարութեամ ձեւը , շափառ որեալ . կամ որ նոյն է | Ասհմանացրական միապետութիւնն է : | Յա ըսկը պարագանով կը վարուին հիմայ | Հւրուպայի տերութեամց մեծագոյն մասը , և պատճառ մը շտանիլք տարակուած-

լու որ միւս մասն ալ սրաշեալ Ժամանակից մը մէջ ա-
սոնց չ'հետեւին :

Ասհմանագրական միապետութիւնը , ունի բուն
միապետութեան բոլոր երես պթը , բայց իր կառավա-
րութիւնը ունի ռամքապետութեան բոլոր պահանջ
մանքը : Հոն թագաւորը կը թագաւորէ բայց չ'կա-
ռավարեր . հոն ժողովուրդը կը կառավարէ բայց չ'
թագաւորէր : Հոն միապետականը կը գոհանայ իր ե-
րես պյօթով և հոն սահմանագրականը կը գոհանայ իր
գործքով . և ասանկ երկու հակառակ ծոյրերը իրա-
րու հետ միացրնող զբութիւն մը ստուգիւ խիստ մեծ
աևողութիւն կը խոստանայ :

Բայց որպէս զի թագաւորը թագաւորէ բայց չ'կա-
ռավարէ , և ժողովուրդը կառավարէ բայց չ'թագաւո-
րէ . հարկ կ'ըլլայ որ երկու կողման իրաւունքները և
սպարտաւորութիւնները , որոշուին և հաստատուին ,
որն որ կ'ըլլայ Ասհմանագրութեամբ , և որուն վրայ
պիտի խօսինք՝ հետեւեալ գլխոյն մէջ :

Պ. Ա. Խ. Բ.

Ասհմանագրութեան հաստատութեալ և նպատակ :

Եւրոպայի խօսուերեցի քաղաքագէաները այսպէս և
կը վկայեն , որ միայն այն ժողովուրդը կրնայ Ասհմա-
նագրութիւն հաստատել , որն որ իր իրաւունքը կը
ճանշնայ և իր իրաւանցը տէր է :

Եհաւասիկ բուն իսկ , իրենց խօսքը . « Ասհ-
մանագրութիւնը , ազգի մը կառավարութեան հիմ-
նական օրինաց արձանագրութիւնն է , որով կառավա-
րութեան զանազան մասերը իրենց իրաւունք տէր կ'ըլ-
լան և իրենց սպարտաւորութիւնները կը ճանշնան :

« Ժողովրդեան և միայն ժողովրդեան կիցնայ իրեն
Ասհմանագրութիւն մը պատրաստել . և այն սահմա-
նագրութիւնը որ ժողովրդեան գործք չ'է կամ իրմէ-
քնունուած չ'է , պահասաւոր և գէշ է :

« Ժազովուրդը միշտ իրաւունք ունի իր Ասհմանաւրութիւնը փախելու . վասն զի ժազովուրդ մը չկրնարնիք իրեն անանիկ հաստատուն օրէնքներ տալ , որ զանոնիք նաև իր օգտին պահանջան ժամանակը չկարենայ փոփոխել . Կազմե ոչ ոք իրաւունք ունի բռնաբարելու ժազովուրդ մը իր ընդունած օրէնքը չփոփոխելու . Եթէ այն փոփոխութիւնը իր երջանկութեանը հարկաւոր է :

« Ո ասն զի Եթէ ժազովուրդ մը իր վրայ , իր գրած օրէնքը փոփոխելու կարողութիւնը չհանդիսայ , ինքզինքը իր մէկ ժամանակու ան կարծեացը գերի կը հրատարակէ , և իր կարողութեանը չափ և պայման մը կը ձանցնայ :

« Ասհմանագրութեան նորատակը և առարկան առանց խորանաց , ազգի մը իւրաքանչիւր անհատին բընական իրաւունքները ամենուն ազգահատիլ է :

« Երեմին պէտք է որ , Ասհմանագրութիւնը կառարելապէս իր իրաւունքը ձանցող ազգի մը ընդհանրութեան որոշումը ըլլայ : Եթէ ասանի շրլայ , ազգ մը իր կառավարութեան ձեր թէե ննդն որոշած ըլլայ , իրեն համար միշտ անօգուտ կ'ըլլայ : Կամենի կառավարութիւն մը միշտ պահասառ որ կ'ըլլայ , և ազգային կամաց գործադիր եղող իշխանութիւնները . ժազովորեան մը իր իրաւանցը տգիտութենէն իրենց անձեռական օգուտ քաղելով , վերջապէս անոնց վրայ կը բռնանան և կը տիրապետէն : Եմնայն ազգաց պատմութիւնը առոր կը վկայէ ո :

Եմփոփ և իրարու հետ շարունակ յարաբերութիւն ունեցող ազգերուն համար , յիրաւի ասոնք ասհմանագրական անժխտելի ճշմարտութիւններ են , բայց ցրուեալ և իրարու հետ շարունակ յարաբերութիւն շունեցող ժազովուրդ մը կրնայ այս սկզբանց բացառութիւն մը համարուիլ : Ո ասն զի ցրուեալ և բաժանեալ ժազովորեան մէկ մասը կրնայ կատարելապէս իր իրաւունքները ձանցած ըլլալ . միւս մաս մըն ալ կընայ

իր կատարելուպէս ճանչցած իրաւանցը տէր ըբար, և
մաս մըն ալ առաջ ճանչնալի, և առանց տէր ըբարէ
բոլորովին զուրկ եղած ըլլալ:

|| Ազատէլ, որ ցրու եալ ժողովրդեան մը ամեն մա-
սունքը կատարելուպէս իրենց իրաւունքը ճանչնան և
անոնց տէր ըբարն, յուսահատ համեմերութիւն կամ
յուսակառուր ակնկալութիւն մըն է :

|| Ուղղուլ, որ բաժանեալ ազգի մը զանազան մասե-
րը, իրենց գունուած միջնակին հանոցամանացը հետեւ ին
ազգին մէջ բաժանեալ մը մշանվենաւ որել է :

|| Աս մը ժողովրդեան, ազգին յառաջն իյնալ, ընդ-
հանուրին իր իրաւունքը ճանչցրնել և անոր տէր ընել,
գովելի, բայց գծուարին ձեռնադրկութիւն մըն է :

|| յա գծուարութիւնը բաւական կը զիւրանց երբ
ժողովրդեան մը աշբին առ ջին կը զրուի թէ իրենց
ճանչնալու և տէր ըլլալու իրաւունքներն ի՞նչ են, կամ
որոնք են, և անոնցմէ սպասուելու օգուաները ի՞նչ
անսակ բաները են :

|| Եսաի պէտը է որ, ժողովրդեան իրաւանց նկարու-
զիր մը ամեն սահմանագրութենէ յառաջ ընթանոյ :
Եմենին չենք կրնար երեակայել որ մարդ մը այս աշ-
խարհիս մէջ ճնանի, ապրի, մեռնի, և իրաւունք մը
չունենայ : Բայց թէ ի՞նչ են մարդկութեան ընդհա-
նուր, բացարձակ, և անհատական իրաւունքները,
այս խնդիրը, թէպէտ մասնաւոր փիլիսոփայը և քա-
զարագէտը լուծեցին կամ լուծել կարծեցին, բայց
ընդհանուր հաւանական թէ ամբ վառերացեալ լուծում մը
տակաւին չենք զիւներ :

|| Կայց երբ մարդ մը կառավարութեան մը տակ է,
այն ժամանակը այս խնդրոյն լուծում մը գիւրին է . վասն
զի առանձիկ պիճակի մը մէջ ամեն մարդ պարստաւորու-
թիւն մը կ'ունենայ կառավարութեան, որն որ կըլլայ
կառավարութեան իրաւունքը, և կառավարութիւնն
ալ պարտաւորութիւն մը կ'ունենայ իր վարչութեանը
տակը եղաց ամեն մարդու, և որն որ կըլլայ անոնց ի-

բաւունքը, և ասկէց կը հետեի որ իրաւո՞նք և պարտաւորութիւնը իրարժէ անքաժանելի են: թէ պէտ այս կերպով ժաղովորդեան մը իրաւո՞նքը յատակ կ'որոշուի բայց տակաւին ամեն ժաղովորդեան համար միօրինակ չըլլար: Կ'սիկայ նախ և յառաջ կառավարութեան ձեւեն կախում ունի, և թէ պէտ սահմանագրական կառավարութիւնները բայց ական ընդարձակ իրաւո՞նքներ կառաւու ժաղովորդեան, բայց ամեն սահմանագրական կառավարութիւն միօրինակ չըլլալուն, այս իրաւո՞նքներն ալ միօրինակ չեն կրնար ըլլալ: և առ ալ իր պատճառը ունի: Ա երբ ըսինք որ իրաւո՞նք և պարտաւորութիւնը անքաժանելի են: ասկէց կը հետեի որ ժաղովուրդ մը որշափ շատ իրաւո՞նքներ ունենայ, այն շափ շատ պարտաւորութիւններ ալ պիտի ունենայ: և որովհետեւ ամեն ժաղովուրդ իր հիմնկուան պիտինին մէջ, շատ մը պարտաւորութիւններ յանձնեանելու բնական և բարոյական արամեագրութիւն չի կրնար ունենալ: առով հարկ կ'ըլլայ այս կամ այն ժաղովորդեան հիմնկուան կարողութեանցը շափութք պարտաւորութիւնները շափաւորել, որով և իրաւո՞նքն ալ: Կ'սիկայ և պատճառ զանազանութեան Սահմանագրութեանց:

Երկրորդ, թէ պէտ մարդս խիստ ընդարձակ բնուկան իրաւանց աէք ըլլալու ընդունակութեամբ ձնածէ: բայց իր քաղաքական պիտինին մէջ կամ ակարութենեն և կամ անհոգութենեն բոլոր իրաւո՞նքները յափշտակուած կը գտնանք, և եզւու անանկ ժամանակներ մանաւանդ թէ շատ երկար ժամանակներ: յորում աիրապետները իրենց քացարձակ կամքեն ուրիշ իրաւո՞նք մը չ'ձնեցնեն և չ'առեն ժաղովորդեան: Այս անիրաւո՞նքնեան գորը շատ և շատ ազդաց համար տակաւին խիստ առաջ ունողութեան մէջ է, Սահմանագրութիւնը միայն կը ջանայ մարդուս բնական իրաւո՞նքը իր յափշտակիչներուն ձեռքեն կորցելու: բայց ուր որ ընդգիւմութիւնը իր ջանքեն զիր է, քիչով կը

բաւականանոյ , և ուր իր ջանքը ընդ գիտութենէն զեր
է . շատին կը ձեռնարկէ , և այս է միանգամայն ուրիշ
պատճառ մը զանազանութեան Ասհմանագրութեանց .
Եայց որովհետեւ սահմանագրական կառավարու-
թիւնը այսօրուան օրս շատ մը ազգաց համար ալ իս-
կական կառավարութիւն մըն է , ար անոնց դու վեա-
քեայ զանազանութեանցը չ'այցելով , ժողովրդեան հա-
մար անոնց հանցուուն և ընդունուած իրաւունքները
կրկնակը ընդ հանրապէ ո ծանուցանել և բացայացնել .
Երեք գլխի բաժնելով .

Ա . Կրօնական կամ եկեղեցական իրաւունք .

Բ . Պազարական կամ ազգային իրաւունք .

Գ . Շնական կամ անհատական իրաւունք :

¶ | . || | . | . ¶ .

Արօնին իմ իմականութեաննետ :

Ասհմանագրութիւնը . որ ազգի մը մէջ ամեն իւ-
սումնութեանց կարգաց ըրտ թիւնն է իր ընթացքին մէջ
հարկու և յաճախակի եկեղեցական իշխանութեանց
գիմայը կը գանուի և անոր հետ յարարերութիւններ
կ'ունենայ . Եկեղեցական իշխանութիւնը որ ամեն ազ-
գի մէջ բոլորովին անկախ . անփառփառելի և անքանու-
րարելի իշխանութիւն մը կը համարուի , և որն որ
իրաւունք բանաւորական իշխանութեանց առաջ ալ իր ան-
կախութիւնը պահած է . առջի բերան անանկ կերեւ այ-
սոր , ազգին կամքեն կախուած և մըշտ փոփոխելի աշ-
խարհային իշխանութեան մը հետ ընաւ համաձայնու-
թիւն մը չ'կրնար ունենալ . բայց փորձը ասոր ներհա-
կը կը հաստատէ :

Ուրդուս . ու զած կրօնքին մէջ մնալու կամ թիւ ու-
զած կրօնքը երթալու ազատութիւնը կամ իրաւունքը
սահմանագրական ազատութիւն մը չէ այլ բնական ի-
րաւունք . ասիկայ բոլոր Եւրոպական ազգ երեւ ճանա-

ցուած և ընդունուած է, և բնական իրաւունք մը ըլլալուն լշւուագա ասիկայ բանութեամբ կամ համազ մամբ ամեն ուրիշ ազգերու ալ ընդունել տպու կը ջանայ : Այս բնական իրաւունք մը ըլլալուն աս ալ մ. կ ապացոյց մըն է որ ամեն ազգ իր հաւատաքին եզակ բանութիւնը հարածում կ'անու անէ, և ան բանութեան զահ եղողն մարտիրոս :

Լիթէ ամեն վիճակի մէջ աս տառնկ է, և ու առ աւել առհմանագրական կառավարութեան տակ գտնիր ևող ժողովուրդ մը, աս ազգաւութիւնը պիտի կառարելապէս վայելէ : Վայց այս խոշհմանըքի ազգաւութիւնը թէ պէտ ամեն մարդու բնական իրաւունք ընդունած կրօնքը, նաև առհմանագրական կառավարութեան տակ եզակ ժողովուրդ ամեն մէջ մէջ եկեղեցական իշխանութիւն մը չ'կազմեր, ապա թէ ոչ անմիւ մարդիկ և անմիւ կրօնիք ըլլալուն, ազգի մը մէջ ալ անմիւ եկեղեցական իշխանութիւններ գտնու իր հարկ կ'ըլլալոր որ անկարգերի է :

Հայում մասնիւ առհմանագրական արաւմազրութիւնները ըստ ամենայնի իրարու չեն յարևմարիլ : Ամանը մի միայն ազգային կամ տիրող կրօնիք մը կրնոյ ունին և միայն անոր իշխանութիւնը կը ճանշնաւ : Ամանը ուրիշ քանի մը, կամ ամեն կրօնիքներու ալ թայլաւութիւնը կը կրնեն . բայց հոս, այս թայլաւութիւնը, կրօնամինութեան ազգաւութիւնը պէտք չէ հասկցուի, վասն զի ասիկայ արգէն բնականապէս թայլ առ եալ է : Առհմանագրական ընզուի մէջ, թայլաւութիւնը ըստը աս կը հասկցուի, որ թէ պէտ ազգ մը իր տիրող կրօնիքը ունի և անոր իշխանութիւնը կը ճանշնայ, բայց անոր հետ մէկ անզ, ըստ ամենայնի անոր հաւատաք կամ քիչ կամ շատ տարրերութեամբ թայլ տուեալ կրօնիքի մը կամ կրօնիքներուն իրաւունքն կամ իշխանութիւնն ալ կը ճանշնայ, և ինչ պաշտպանութիւնն որ կրնէ ամբող կրօնիքին՝ նոյն պաշտպանութիւնն ալ պիտի ընէ նաև թայլ տուեալ կրօնիքին :

Ամսնոր ամենեն ին տիրող կրօնք մը չեն ճանիչնոր, ոյլ բազմութիւնը որ կրօնքն որ յարի, անոր իրաւունքը և իշխանութիւնը կը ճանիչնան . ամսնք կրօնքի, մը թոյլ տալու համար, անոր հառ առաջազգոց որոշեալ թիւ մը կը ճանուցանեն, որ մինչեւ որ ան որոշեալ թիւ ըլեցու այն կրօնքին իրաւունքը կամ իշխանութիւնը չի ճանացու իր :

Ասհմանագրութիւն մը այս դրութիւններուն որ մէկուն հետեւ ան է նէ, պէտք է որ իր հրիմական ռ ռէնքներուն մէջ անեկայ ճանուցանէ, բայց միայն ասիկայ բաւ ական չէ :

Պէտք է ; և մանու անգ անհրաժեշտ պարտիք մըն է, որ Ասհմանագրութիւնը իր բնոգունած կամ թոյլ առ ան և կեզզեցական իշխանութիւնն հետ իր յարաքերութիւնն ալ ամենայն կերպով կարգադրէ, ապա թէոչ, Ասհմանագրութիւնը անեկատար կ'ըլլայ և պակասուար . որն որ չարաշար հետեւ ու թիւններ կրնաց ունենալ :

Եւ աս ալ իր պատճառը ունի . թէ պէտե ամեն մարդ ազատ է իր կրօնքը փախելու . բայց կրօնքը ինքնին և իր բնութենեն անօփոփոխ է : Կմնք կրօնք կը դաւանի որ կրօնքը Կոտուածային յայտնութիւն մըն է, որ է բոել յաւբանեական ճշնարարութիւնն, որով մարդ կային փոփոխութիւննց բնու և ոչ մէկուն ենթակայ : Կրօնքը իր վարդապետութեամբը կը ներկայանայ ազգի մը . բայց որպէս զի իր այն յաւբանեական ճշնարարութիւնն կնիքը պահէ, պէտք է որ ոչ որ կարենայ անոր գործիլ :

Վաղարականնը առոր նիւթական օրբնակ մը կուտայ մէզի, որ է շախուց և կը ոց ամենայն հակողութիւններ պահպանութիւնը : Չամքը և կշխոք ընկերութիւնն մը մէջ ներկայ և ազագոց ամենուն համար, պէտք է որ մշտնթենաւ որ ճշնարարութիւն մը ըլլան . և որպէս զի առանց ակզրնատիսպը ամենեն ին չ'այլայլի և ժողովուրդ մը մէկ կողմանէ մի և նոյն շափ և կշխ ունենալ են թաղքութիւն, միւս կողմանն . ալ ուստ և խորդախուալ

շափերու և նեթակայ քրլաց : շափուց և կըս ոյ սկզբնաւոհով . բոլորամբն անապայցիլի մետաղներէ շինուելով ամենա ապահով տեղեր ամենացն զգու չութեամբ կը պահպանուի : մինչեւ անգամ օդի հետ հազորդ ակցութիւնը կորելով :

Ամեն իւրաքանչիւր անհատ իրաւունք ու նենար հաւատրակութեան գործածած շափուց և կըսոյ վրաց նաև ամենափոքր և անշնչարելի մասնիկ մը եւելցունելու կամ պականցունելու , հազար միլիոնուոր անհամերու ձեռքերէ անցած շափերը կամ կշիռները . իրենց սկզբնաւոպին հետ ալ թնչ վերաբերութիւն կրնացին անենալ , ընթերցողք թող մակարերեն :

Այսպէս է ըստ ամենայնի իւրաքանչիւր ընկերութեան ընդունած հաւատրը կամ կրօնոքը որ հարկա հազար միլիոնուոր ձեռքերէ պիտի անցնի , բայց ոչ ոք իշխանութիւն պիտի ունենաց անկեց և ոչ ամենափոքր և անշնչարելի մաս մը բառնալու կամ եւելցունելու , առանց կրօնական իրաւունց գեմ մեծապէս մեզանչելու :

Այս սկզբունքը գոնէ ամեն Վրիտանեայ ազգէ և ժողովուրդէ ընդունուած է . բայց իրրե սկզբունքը , տեսականէ . իրեւ գործնական . երեք կերպով կը ներկայանայ ազգի մը : Ույսը եկեղեցապետութեամբ : Եկեղեցապետութիւնը , ուրիշ ըստն չէ . բայց եթէ ազգի մը գերագոյն ամեննեն իշխանութիւնը եկեղեցական իշխանութիւն հանդիւալ . որ ըստն է թէ քաղաքական իշխանութիւնը բոլորամբն անոր հապատակ է : Այս ձե կառավարութիւնն մը Շուրուպիս մէջ մէկ երկու հաս հազիւ մնացած է :

Երկրորդը եկեղեցական իշխանութեան անկախութեամբ : Ասիկայ հասարակօրէն միապետական իշխանութեանց բաժինն է . ուր եկեղեցին միշտ իր անկախութիւնը կը պահէ . և եթէ իրեն բանութիւն մը ըլլայ . աշխարհական իշխանութեան ամեննեին չ'հնազանդիր նա մանաւ անզ զանիկայ կը սաստէ և կը բանագը : Առանկ կառավարութիւն ալ հիմայ քիչ մնացած է :

Ղըրորդը, սահմանագրական ապահովութեամբ . ոյս ձևին մէջ . Եկեղեցական գերագոյն իշխանութեամբ, աշխարհական իշխանութեամն հետ կը դաշնակցի, և երկու կողմն ալ իրենց իրաւոնքը իրացն . կապահանցունեն :

Առաջի Երբ Ասհմանագրութեամն մը մէջ կըսու ի որ տերութեամն կամ ազգին կրօնքը այս կամ այն կրօնքն է . Հարկաւ պիտի համեցուի որ այն կրօնքին գերագոյն իշխանութեամնը հետ դաշնակցութիւնն մը եղած է և ժոխուագարձ ապահովութիւնները արուած ու առնաւած են . և այսպիսի դաշնակցութեանց զէմ զ ործողը Երկու իշխանութեամն առ Ձին ալ դատապարտելի կըլլոյ :

Եթէ այսպիսի դաշնակցութիւնը Երկու կողմանէն ալ կատարելապէս պահպանութին, կրօնքը համարձակ բանէ, որ կրօնքը սահմանագրական կառավարութեամն առ Ձին ամեննէն ապահովագոյն պիճակի մէջ է, վասն զի այս պիճակին մէջ կրօնքի զէմ եղող յանցանքները նաև աշխարհական իշխանութեամբ կը զապութիւն ուր միւս Երկու պիճակին մէջ, աշխարհական իշխանութիւնը անկեր բոլորութիւն անհոգ կրօնայ ըլլալ . Վզդի մը Եկեղեցական իշխանութիւնը, այն ազգին սահմանագրական պիճակի մը մանելին յառաջ, Հարկաւ կամ Եկեղեցական թեամբ թեամբ և կամ Եկեղեցական անկախութեամն պիճակի մէջ գտնուած ըլլալու է . ուր Հարկաւ նաև իր ապահովութիւնը կամ հաւասարակշռութիւնը զտած պիտի ըլլար . բայց Երբ ազգ մը իր աշխարհային կառավարութիւնը կը ժոխիւ Եկեղեցական իշխանութիւնը ամենայն իրաւոնքը ունի նոր և անծանօթ իշխանութենէ մը գարձեալ իր ապահովութիւնները պահանձնելու . յայսմ մասին Ասհմանագրութեամն մէջ, միայն այս ինչ կրօնքը ազգին աիրող կրօնքն է ըսելը Եկեղեցական առաջնորդութեալ իշխարհին և Հարապահին ապահովութիւնները նաև Եկեղեցական պետական գերագոյն իշխանութեամն վաւերացընել և Հարապահին տալ, որով մէ-

կու մին ալ ըսելիք չ'մար . ապա թէ ոչ եկեղեցական
և աշխարհական իրաւանց վրայ կրթան մեծ առենք զբա-
նութիւններ ճագիլ , որոնք ի հարկե չարաշար հետե-
ւու թիւններ կ'ունենան :

Չ. | ՈՒ | Ա. | Պ. .

Քաղաքական խմ աղդային իշխանութիւն :

Հաս մեր նպատակը քաղաքական իշխանութիւննեան
ճագումը և զանազան ձեւերով ամրապետելու նկարագ-
րել չէ , այլ սահմանագրական գրութիւնը այս իշխա-
նութիւնը ինչպէս կը հասկրնայ և ինչպէս կը վարէ ,
անիկայ բացատրել է :

Վմեն սահմանագրական գրութիւնն միապէս կը ն-
դունի , որ այս պիհակին մէջ . իշխանութիւնը աղ-
դին իրաւունքն է , և ոչ թագաւորի մը կամ ցեղի մը ,
և կամ ուրիշ անհատի մը . ուստի ազգին իշխանը նոյն
իսկ ազգն է :

Պէտք է խոստափանենք որ այս սկզբունքը առառ ա-
ճագանական գրութեան գէմ է , որովհետեւ այս գրու-
թեան մէջ այնպէս կ'ենթագրուի որ թագաւորը կամ
իշխանը իր ամրապետելու իրաւունքը չէ . թէ ժողովրդ
գէն , այլ Վասուծմէ ունի : Ըստ կ'արծեմ ասիկայ
մանաւանդ աստուածաբանական ինչպիք մըն է քան թէ
հաւատայ մասն , և թէ որ ասանկ ալ ըրտոր , Ասհմա-
նագրութիւնը գարձեալ կ'արդարանար , ան երդու-
մովը որ տալ կ'ուտայ իր թագաւորներուն և անոց
պաշտօնելից :

Ասհմանագրական գրութեան մէջ , թագաւորը հը-
րապարակաւ երգում կընէ Ասհմանագրութեան հա-
ւատարիմ մնալու : որ է ժողովրդեան իշխանական ի-
րաւունքը հրապարակաւ ճանշնալ և ընդունիլ : Եւ
եթէ երգումը աւրէ , ժողովուրդը իրաւունք ունի զա-
նիկայ ամժուէն ձգելու : Ըստ եզան շատ թագաւոր

ներ որ այս երդումը յանձն շառին և թագէն հրաժարեցան, և զան ուրիշներն ալ, որ երդումնին աւրեցին, բայց կամ ինձան և կամ ափբաղետեցին և Ասհմանաղբութիւնը ջնջեցին, ասոնք պատմութեան կը վերաբերին :

Ի՞այց սրչափ գիւրին է ըսելը որ ազգի մը իշխանութիւնը ազգին իրաւ ունին է, այնչափ գժուարին է ցուցընելը որ ազգ մը այս իշխանութիւնը ինչպէս պիտի վարէ : Ասոր յայտնի ապացոյց մը աս է որ, ամեն սահմանադրական և ռամիկապետական զրութիւն, թէ պէտ միապէս կ'ընդունի, որ գերազոյն իշխանութեան իրաւունքը ազգին նէ, բայց այս իշխանութիւնը գործադրելու կերպին գալուն պէս խիստ կը զանազանին թէ յազգի և թէ մէկ ազգի մը մէջ ժամանակի ժամանակ : Ենանկ որ այսօրվան օրս Շւրսպայի մէջ, թէ պէտ շատ մը սահմանադրական աէրութիւններ կան, բայց իրարու նման Ասհմանադրութիւն ունեցող երկու աէրութիւն չկայ : Ովենոյն աէրութեան ժամանակի փոփոխութեան գալով, կրոննք որ նոյն իսկ Վաղղիոց տէրութիւնը վաթուն տարրուան մէջ գոնէ տառը տնտամի իր սահմանադրական իշխանութեան ձեր փոխեց : Այս փոփոխութիւնները իրարմէ շատ աարեր և շատ զգալի են : Ասհմանադրութիւն կայ որ ազգի մը իշխանութիւնը միայն քանի մը երեկլեաց իրաւունք կը ճանչնայ, կայ որ կէսին, կայ որ մեծագոյն մասին, կայ որ ամենուն : Վարձեալ ազգ կայ որ իշխանութիւնը միայն մէկ մարդու կը յանձնէ, կայ որ շատ մը երեւեկլեաց, կայ որ ազգին մեծագոյն կամ փոքրագոյն մասին և կայ որ ազգին բովանդակութեան :

Հասարակորէն ազգի մը իշխանութիւնը յերկուս կը բաժանի, Օրէնսդիր և Վործադիր, այսինքն օրէնք շնորհ կամ ան օրինաց գործադրութիւնը հրամացող : Ազգի մը Ասհմանադրութեան մէջ թէ պէտ շատ մը կարգադրութիւններ կը գտնուին, բայց փորձը կը ցուցընէ որ գործադրութեան մէջ ընդհանուրին վե-

բարերեալ միշտ նոր կարգ աղքատ թե անց կամ հիմերու ն մեկնու թեանը կարօա կ'ըսուի : Այս հոգը կիյնայ բա ցարձակացէ ո աղզին օրէ նոդիր իշխանու թեանը , որն որ քննելու , պիճելու , և խորհելու կարօա գործողութիւն մը ըլլալով կրնայ քանի մը կամ շատ մը մարզոց և կամ ժողովրի մը կամ քանի մը ժողովրի յանձնուիլ:

Աւատի թէպէտ աղզային իշխանու թեան յանձնա բարու թիւնը այսպափ գմուարին և այտչափ զանազանէ , բայց երբ ազգ մը իր Աահմանագրու թէտմբը այս ձեւերու ն մէ կը կ'ընդունի ալ անհատները կարող չեն անիկայ փոփոխելու , մանաւանդ ամենն անհատ որ կարգէն որ ըլլայ , կատարեալ հնազանդու թիւն պարտաւ է հաստատեալ իշխանու թեան , որուն փոփոխութիւնը միայն աղզին ընդհանրու թիւնը կրնայ պահանձել:

Այս գործարիր իշխանու թեան մէջ է . Աահմանա զրու թեանց ամենամեծ վուանդը , նու մանուանդ եր բեմն նաև անոնց մահը , որն որ քանի մը աղզք վերնադոյն և ստորինագոյն ժողովք կ'անու անեն :

Իշխանու թիւնը , միշտ միու թիւն կը պահանջէ , և անմիաբան եղող իշխանու թիւնը մէկ նախագահի և երկու ժո զովքի յանձնուածն է , որն որ քանի մը աղզք վերնա դոյն և ստորինագոյն ժողովք կ'անու անեն :

Իշխանու թիւնը , միշտ միու թիւն կը պահանջէ , և անմիաբան եղող իշխանու թիւնը քաղաքագէտը անիշխանու թիւն կ'անու անեն : Աամանն ալ իշխանու թեան մը մէջ այս միու թիւնը գտնալու համար , բամանեալ մասունք ովէտք է որ ճշգիւ իրենց իրաւանցը տէր ըւ լան , ոչ առաւ ել և ոչ նուազ : Այսոր երկու ծայրն ալ Աահմանագրու թեան վուանդու որ է :

Այդ մը երբ իրեն իշխանու թիւնը այսպէս և կը բա ժանէ , անանիկ արամագրելու և որ , եւ բարձրանչիւր բա ժին մէկ տէզ գալով գարձեալ միու թիւն մը կազմէ . և այս կ'ըլլայ իւրաքանչիւր քամնին նու իրաւունք որ

արուած է, անիկայ ամբողջապէ, ո պահելով, այսինքն
ոչ միւս բամնին իրաւունքը յափշտակելով, և ոչ այլ
իրեն արուածը ու բիշէ մը յափշտակել աւազով։ Աւագի
նախագահ մը որ կամ իր իշխանութիւնը ժողովքներուն
կու տայ և ինքը անուամբ իշխանութեան բաւ ականազով
իր իրաւունքն անհագ կ'ըլլայ, և կամ ժողովքներուն
իշխանութեանը պայ կը բռնանայ և անենա այլ իր ան-
ձին կամքափէ։ Եւ կամ ժողովք մը որ կամ իր իշխա-
նութիւնը նախագահին կու տայ և իր իրաւունքներուն
անհագ կ'ըլլայ, և կամ նախագահին իրաւունքը պայ
կը բռնանայ և այրապետէ կու զէ, և ըլլու քն այլ միւս
պէ և Ասհմանագրութեան զէմ կը մեղադին և Ասհ-
մանագրութիւնը վասնի մէջ կը ձգեն, կամ զ ուն-
են ամեն բաւութ թեանց և յու զմանց պատճառ կ'ըլլան։

Դազգեացւոց, | ուի Ոիսիք թագաւորին ժամանակ
կը, այս խնդրոյն վուց մէծամեծ վէճեր ծագեցնէ, ո
բոլոց մէջ առ խօսքերը շատ նշանաւոր եղան։

Վայ խորքերուն տակը ստուգիւ մեջ թաշանելը
կամ Ուստի կամ ոչ ոք չէ բշխանութիւնները բարձր
են, և կամ եղբ կը բաժանես ինչ մենաց իրաւունքը և պար և
բշխանութիւնները անհայտ պահեցը :

Արթիկաց սահմանադրական իշխանութեան թեատր ամենա-
մեծ գժուարութիւնն է . վասն զի բաժանեալ իշխա-
նութեանց միաբանութեան բարեբազզութիւնը ու-
նենալը , քիչ ազգերուն պիճակնեղած է . Առօր հա-
մար , նույն Եւրոպացի մէջ միշտ կը աւետանէք որ կամ
թագաւորութաղմանը կը հակառակի և կամ ժո-
ղովրդները թագաւորինեն , և ասանեկամ մէկուն կամ մի-
սին շարադար հետեւ ու միշտներ կ'ելլայ , և երբեմն նաև
Սահմանադրութեան կործանումն էն :

Ուշագլուխութեքը, իր իշխանութեան իր բնա-
րած կը ստուխաններուն վարմունքին վրայ միշտ հակե-
րու պարտաւորութիւնն ալ ունի, բայց յայս մասին
այ, և ամարթինը առ արժանութեան իշխանը
կը լինէ:

Ա ԵՇԵ Թագաւոր մը, իշխան մը կամ ժողովք մը
և կը սխալի կամ իր իշխանութիւնը չարաշար կը գոր
և ծածէ, երբ ժողովութեքը արթուն է, ասոր վիասը
և ըստ մեծի մասին սխալովին է, վասն զի թագաւոր
և կ'երթայ, թագաւոր կուգայ, ժողովք կ'երթայ և
և ժողովք կուգայ. բայց եթէ ազգ մը կը սխալի կամ
և իր իշխանութիւնը չարաշար կը գործածէ, որովհե-
և առ ազգ երթայ նէ ազգ չ'գար, ասանկ սխալման մը
և հետեւ թիւնը, ազգի մը ազգաց կարգէն ընջուելէն
և ուրիշ բան չ'կրնար ըլլալ:

Ուրօսափեղի վճիռ, որ կը ցուցընէ թէ ինչ խոհե-
մութիւն ինչ շրջանցեցութիւն և ինչ զգուշութիւն
պէտք է ազգի մը, երբ իր գերագոյն իշխանութիւնը
սրաշիչ կերպար մը գործադրելու կ'ելլայ:

Եւյս զլուխը չ'ենք կրնար լրիցունել, առանց քանի
մը նշանաւոր կետերու բացատրութիւնն ալ մեր ըն-
թերցողացը հազորդելու:

'Կախ' պահպէտական իշխանութիւնը իշխող մը կը
պահանջէ և հպատակ մը: Ասհմանագրական իշխանու-
թիւնը այս պահանջմունքները չ'կրնար ունենալ. հան
ոչ իշխող կայ և ոչ հպատակ. հան իշխողը և հպատա-
կողը մի և նոյն անձնէ է, այսինքն ազգքը կիշխու և ազգքը
կը հնագանգի, ու առի ասհմանագրական իշխաններուն
վարմութքը շատ տարբեր պիտի ըլլայ միապետական իշ-
խաններուն վարմութքէն, որոնք գերաւթեան հպատա-
կութիւնն կը պահանջէն ժողովրդէն:

Ե այս Ամիլիքին ժամանակը պաշտօնեայ մը ըստ
ժողովքին. թագաւորը իր առաջին ծովերը պիտի լուսարկէ,
ոչոք է ո՛ւ հպատակներն ալ առ կը գելէն:

Եսմիթապէս ժողովոյ անդամ մը պատասխանեց. Ճ-

զուշաց և որ խափառը իւ կորդե . Հոգուած Ավետը Շուշը և ամբահարուեցաւ :

Իսոց եթե ժողովուրդ մը հապատակ չէ , անշուշն հնազանդ պիտի ըրբոց հաստատեալ օրինաց . Եթե և այն օրէ Կրթերը վթառակար ալ երեխն : Ժողովուրդ մը կրթայ այնպիսի օրինաց մը վթառակարութիւնը յայտնել և ժողովել տալ , բայց քանի որ օրէ Կրթը օրէնք է , ու ոք անոր չ'հնազանդերը իրաւանք մը կրթայ տնենալ , ինչ և իցէ պատճառաւ :

Այսէ սահմանադրական Ժողովուրդ մը այս կետերուն կրտարեալ ու շաղրաւթիւն շնել . իր իշխանութիւնը շարաչոր զ ործածած ըլլալով , հետեւ ութիւնը Սահմանադրութեան կործանումը կ'ըլլայ : Այս է պատճութեան միայն թիւնը :

Արիրորդ . ամեն Սահմանադրութիւն իր ծոցը գոնե երեք բաժանմունք կունենաց : Սաստիկ սահմանադրականք . Դասարքերներ . և Սահմանադրութեան իշխանութեանը հակառակողներ . Այս պիհակին մէջ ամենէն վառնոգաւորները կամ վթառակարները անուար ըերներն են , որովհետեւ իրենց անուարըն բաւթեամբը մէկ կամ միւս կողմը հակելով , առանց բանաւոր պատճառի մը մէկ կամ միւս կողմը կը զօրացընեն , և մէկը միւսոյն իշխանը կուտան , առաջ ազգ մը որչափ անուարըեր պարունակէ իր ծոցը այնչափ իր Սահմանադրութիւնը իսպանուած կ'ըլլայ :

Սահմանադրական իշխանութեան ամենամեծ հոգը և զգուշութիւնը պիտի ըրբոց , հակառակ կողմը չափաւորութեան մէջ պահել . Եթէ ինքը անոր առ ջնն որ կար երեսայ . ան կը զօրանայ և իր վրայ կը տիրէ . Եթէ բանանայ , հակառակութիւնը կունենայ յուտահատական ոյժը որ ամեն զօրութիւններէն զօրուորագոյն է , այս երկու պակասաւթիւննեն ալ կրթայ սահմանադրական իշխանութիւն մը կործանել :

Աստիկ պիհակի մը մէջ , իշխանութիւնը միջին համբայ մը բռնելու է , որն որ անկարելի է առանկի հա-

մասսաւ գրութեան մը մէջ բայցատրել : Կրնանք այս
միայն զրուցել որ այս միջին ճամբանն խռնեմութեան .
զգուշը չը թեան , և բարեխառանութեան ճամբայ մըն է
որուն օրինակ կ'ըլլան մեզի այն վարպետ նու ապեանե-
րը . որոնք հակառակ հողմոց և մրրկաց հանդիպելով
նու երնին այնպէս մը կը կառավարեն , անսանկ պայա-
ներ կընեն , որ թէ որւա յաջող հողմոց հետ բազդա-
տելով յամբաքայլ ընթացք մըն է . բայց մէշա զէպ ՚ի
նպատակը կը տանի . առոր ներհակ հակառակ հողմոց
զէմ առ զէմ հակառակոց նու ապեար , անշուշտ պի-
տի տեսնաց իր նու ին կայսերուն խորսակիլը և երբեմն
նոյն խակ նու ին ժայռերու վրայ վարպատիլը . խռնեմ
և խելացի կառավարողները , առոր ներհակ , հակառա-
կութենեն շատ և մեծամեծ օգուտներ աղ կրնանք քա-
զել իրենց նպատակին . և այսու նկատմամբ հակառա-
կութիւնը սահմանադրանիան զարմանալիք գէ զէցիո-
թիւններուն մէկը և զուցէ գլխաւորն է , միասիւ առ-
թեան զէմ , որն որ հակառակութիւնը կը նախջախի
և գիտկաց վրայ կը քաղէ . Երբ Ասհմանադրութիւնը
զանիկաց կը զգուշ որով և բարսյապէս կը նուածէ .

Chlorophyll

〔二〕 〔三〕 〔四〕 〔五〕 〔六〕 〔七〕 〔八〕

Այս գլուխը բնականութար կառնել կը բերէ մեզ
Աշխանադրական գրութեան ամեննեն մեծ և ամենէն
Երեւելի, դժուարութեանը, որ է բնակուն կամ անհա-
անկան իրաւահաց բայցարութիւնը :

Հըկու պատճեամա ասոր մեծ և երեւելի գժուա-
րութիւն քաշլու իրաւոնք ունինք : Աշխարհ որ ասթիքայ
Ասհմանաց բական միւս ամեն իրաւանց ազրի բար կամ
հիմն է , Երկրորդ Եթէ միւս երկու իրաւանց միայն ո-
րոշեալ մարդիկ աեր պիտի ըստան , ասոր բայր Ժողո-
վուրզը առ անց բացառ թիւնն աեր պիտի ըստոյ . ու-

նաև զենք մը որ ամեն ձեռք պիտի արածի, մասն կ+
երիստասարդ, ծեր, այր, կին վերջապէս ան որ մարդ
կամ բանական է այս իրաւունքը պիտի գործածէ, և
կենթադրութ որ աղէ կի պիտօք գործածէ:

Կրիկայ վասնոց որ խնդիր մընէ:

Խիստ ու ամերացեանականք, կարմիր հասարակացեառ-
կանք, Ասհմանագրականք և ուրիշ ամեն ընկերութիւն
ժողովրդեան վրայ քիչ շատ բնական կամ անձնական ի-
րաւունք մը կը ճանէնան, և անոր պայմանները կը բա-
ցարեն: Դու առանց ամենէն, յառաջ երթալ կ'ու զէի,
և կը բաղժայք որ անձնական իրաւունք ամեննեւնի շաբէ¹
և պայմանն մը չ'գրուեր, և ամեն մարդ ինչ ու զէր և
ինչ կարենար անիկայ գործադրեր:

Դայց առանաւոք թէ ընկերական վիճակի մը մէջ ա-
ռիկայ կարելի է մի. Եթէ մէկը ինձի հասաւառէ, թէ
առանց կրօնի և առանց ընկերականութիւնու մարդ մը
կրիւայ ըրբալ, անմիջապէս անոր համար պատվիսի բացար-
ձակ իշխանութիւն մը պիտի պահանջնէի, բայց եթէ
շրջար, հարկաւ պիտի հետեւի որ մարդ ու այս երկու
վիճակին մէջ, իր բնական իրաւունքներէն խել մը բան
պիտի զուշէ և այնչափ ազատութիւն պիտի ունենայ
որպատի որ այս երկու վիճակի իրեն կը ներէն:

Դուր համար մէծապէս կը սխալին անոնք, որոնք
մարդուն բնական իրաւունքը քիչ կամ շատ աեզնակ ըր-
բարով կը կարծեն որ զանոնք ամեն ունի, ամեն մամա-
նակ, և ամեն վիճակի մէջ կիման համարձակ գործա-
ծել, սխալ մը, որ շատ վեսպանար հետեւութիւններ
կրիւայ ունենալ:

Կոր նիւթական օրինակ մը կրնանք աալ: Եր ար-
գար արդեամեր կամ Ժառ անզութեամբ ստացուած մը
ունենալէն եւել ինչ սրբազն կամ բնական իրա-
ւունք մը կրնայ ունենալ մէկը, ով կրնայ զանալ ին-
չի աղարձակ մը սահմարդու իրաւունքը: Աչ որ: Դայց
ևս հիմայ կապացուցանեմ որ ընկերական վիճակի մը
մէջ պատվիսի բացարձակ իրաւունք մը ոչ երբէք պիտի

ունենամ։ Եյս կը գնեմ ազարակ մը։ բայց որպէս զի ազարակը իմ ստացու ածքու օւպուի միայն անոր զինը վճարելը բաւ ական չըրպար։ որ է որ տարու է տարի անոր տուրքն ալ վճարեմ։ և եթէ հարիւրին մէկ տուրք տալու ըլլամ, ու րիշ բան ըսել չէ բայց եթէ հարիւր տարին մէտիր ազարակը նորէն գնել։ ուրեմն ազարակը իմն ըլլալու համար պէտք է որ ամեն տարի գոնէ հարիւրին մէկը զոհէմ որ իննու առնու ինը ինձի մնայ։ Աթէ մէկը մասագրութիւն ընելու ըլլայ, յայտնի կը տեսնայ որ ընկերական պիճակին մէջ մարդ իր ամեն գործազութեանց մէջ հարկաւ իր իրաւանցը մէկ մասը պիխի զոհէ, որ միւս մասը ապահովապէ ո վայել։ Ուրեմն մարդու համար այս պիճակին մէջ բացարձակ բնական իրաւանքը մը ամենեն ին չ'կրնար ըլլալ։

Կանկ պիճակի մը մէջ մարդու և համար ամենէն օգտակար գրութիւնը այն կրնայ ըլլալ որ, անհամաներուն վայելելու կամ թէ ըսենք անհամաներուն ձեռքը մնալու բնական իրաւանց համար որչափ կարելի է նէքիչ զրկում մը պահանջէ և այս զրկումը ամեն անհամար բազորութիւն հաւասար ըլլայ, այսինքն ժողովուրդ մը իր իրաւանցը քիչը զոհէ որ շատը վայելէ, հաւասար զոհէ որ մէկը շատ և միւսը քիչ չ'վայելէ։ Հարկ չէ ըսել որ այսպիսի բարեբազզութիւնը մարդ միայն սահմանագրական կամ աամկապետական գրութեան մը մէջ կրնայ ստանալ։ բայց եթէ զործանել շիյտ այս բարեբազզութիւնը խիստ շուտով ՚ի թը շուտուութիւն կը փախարկի։

Մեն Սահմանագրութիւն, և ամեն ռամկապետական կառավարութիւն այս անձնական իրաւանքը մի և նոյն կերպով չ'սեղմեր, ոմանք քիչ և ոմանք շատ ազատութիւններ կուտան։ բայց նախ և յառաջ հարկ կ'ըլլայ մէր ընթերցուզացը ծանուցանել թէ ինչ ե՞ն մարդու բնական իրաւանքները, որուն համար այշատ մը տարբերութիւն կարծեաց ըլլալուն մենք իրաւագուսականը կը նկարագրենք։

Ուրբառ բնական և աղաւածան իշխանութեալ :

Ա. Մարդիկ ազգաւ և հաւատար իրաւունքով կը ծնանեն ու կ'ապրին : Ա. ողովրդեան մը մէջ , եթէ մարդուն մարդէ արժանաւ որութեան զանազանութիւնը հասարակաց օգտին վրայ հիմնած չէ . չընդունուիր :

Բ. Վմեն քաղաքական ընկերութեանց վախճաներ ուրիշ բան չէ եթէ ոչ մարդու բնական և անբռնա բարելի իրաւունքները պահպանել . այս իրաւունքներն են՝ ազգաւութիւն , ստացուածք , առահոգութիւն և բռնութեան ընդդիմութիւն :

Գ. Վմեն իշխանութեանց սկզբունքը , է ականապէս ազգին ընդհանրութեան վրայ կը կոչանայ . մարդիկ ոչ հաւատարար և ոչ մասնաւորաբար ամենենին իշխանութիւն մը չեն կրնար վարել , եթէ ազգին կողմանեւ յատկապէս անոր սահմանեալ չեն :

Դ. Վցատութիւնը ուրիշ բան չէ բայց եթէ իշխանութիւն մը գործելու ամենայն ինչ որ ուրիշի վեասակար չէ : Վ. յապէս մարդու բնական իրաւունց գործածութիւնը ուրիշ չափ և պայմանն մը չունի բայց եթէ ան չափը ու պայմանը որ ընկերութեան մը մը մենամասն համար է և որն որ միայն օրէնքը կրնայ ու բաշել :

Ե. (Օրէնքը միայն այն բաները արդիւելու իրաւունք ունի որոնք որ ընկերութեան վեատակար են : Վ. յն բանը որ օրէնքը չարդիւել , ուրիշ մը չ'կրնար արդիւել . և ոչ ոք կրնայ ստիպուիլ օրէնքին չ'կրամայած բանը կատարելու :

Զ. (Օրէնքը ընդհանրութեան կամացը յայտարարութիւնն է . ամեն անհամ կամ ազգային , կամ անձամբ և կամ լորեսիստանութեամբ , անոր հաստատութեան մասն և բամբին ունենալու իրաւունքն ունի : (Օրէնքը ամենուն համար հաւատար պիտի ըլլայ եթէ պաշտպանողական ըլլայ և եթէ պատժական : Վ. մեն ազգայինք օրինաց առջին հաւատար են . և կրնան

Հասնիլ ընկերութեան ամեն արժանաւու օրու թեանց . իւ խանութեան , և պաշտօնատարութեան ըստ իրենց ընդունակութեանը . և տազանգ ու առաքինութենէ զատ ու րիշ բանով մը իրարմէ չեն զանազանու իր :

Ե. (Օրենքին հրամացած և կարգադրած ձեւէն դուրս , մարդ մը ոչ կրնայ ամբաստանուիլ , ոչ կրնայ բռնուիլ և ոչ ալ բանտարկուիլ . անոնք որ , բռնաւորական հրամաններ կը պահանջին , կը խաւրեն , կը գործադրեն կամ գործադրել կուտան պատճուին պիտի . բայց ամեն ազգային , որ օրինաց համեմատ կը կանչուին կամ կը բռնուին ովէտք է որ անմիջապէս հնազանդին :

Ը. (Օրենքը միայն հարկաւ և յայտնապէս կարեոր եզած պատճմները կրնայ հաստատել . և յանցաւոր մը այն ժամանակը կը պատճուի երբ յանցանքէն յառաջ հաստատուած և հրամատարակուած օրենքը մը այն պատիժը կը պահանջէ , որն որ պէտք է որ նուև օրինառորապէս վճռուի :

Թ. Մարդ մը յանցաւորութեան վճիռ ընդունել . և յառաջ միշտ անմեղ ենթադրուելով . և թէ բռնուիլ ստիպողական է , զանիկայ ձեռք բերելու համար , հարկ չեզած տեղը գործածուած բռնութիւնները , պէտք է որ օրենքը սատակապէս պատճէ :

Ժ. Կարծեաց համար բնաւ մէկուն բռնութիւն չի կրնար ըլլալ թէ և այն կարծիքը կրօնական նիւթոց վրայ ալ ըլլայ , միայն թէ այնպիսի կարծեաց հրամատարակութիւնը , օրենքով հաստատուած հասարակաց կարդը չկրնայ վրաովել .

Ժ.Ա. Կարծեաց և կարծեաց հազարդուկցութիւննը մարդու համար անգին իրաւունքը մըն է . ուստի ամեն ազգային , կրնայ ազատաբար խօսիլ . զրել . և տպել . միայն թէ երբ այս ազատութիւնը օրենքով հաստատուած պայմաններուն գէմ շարաւար գործածուի պատասխանառութեան տակ կը մնացուի :

Ժ.Բ. Մարդոց և ազգայնոց բնական իրաւոնց պահ-

պահութիւնը հասարակաց զօրութեան մը կը կարառի .
որով այս զօրութիւնը միայն հասարակաց օգտին հա-
մար կը գործածուի . չէ թէ այն անձանց մասնութ
օգտին համար որոնց որ այս զօրութիւնը յանձնուած է :

ԺԴ. Այս զօրութեան և թէ կառավարութեան
ովտաք եղած ուրիշ ծախսերուն համար , հասարակաց
տուրը մը ամենակարևոր է . այս տուրը ամեն ազ-
դայնոց իրենց կարողութեան չափովը հաւաքարապէս
պիտի բաժնուի :

ԺԵ. Մեն ազգային թէ անձամբ և թէ Հրեափո-
խանութեամբ կընայ սուսպել հասարակաց տուրի մը
կարեւորութիւնը , իր ազգան կամքովը անոր հաւանիլ .
մաստակարարութեանը աեզեկանուալ . չափը , բաժանու-
մը , ժողուածը և ուսուզութիւնը որոշել :

ԺԸ. Ժողովուրդը իրաւունքը ունի ամեն հասարա-
կաց պաշտամատերէն իր մասակարարութեան հաշիւր
պահանջնելու :

Ժ. Զ. Եյտ ժողովուրդը որուն իրաւունց երաշխա-
ւորութիւնը պահպախուած չէ , և որոշեալ իշխանու-
թիւնները բաժանուած չէ . այն ժողովուրդը ընտա-
նականագրութիւն չունի :

ԺԷ. Առաջուածը սրբազնան և անբռնաբարելի ի-
րաւունք մը ըլլալով . մէկու մը ձեռքեն չ'կընար տո-
նուիլ . մինչեւ որ օրինաւորապէս հաստատեալ և յայտ-
նապէս վկայեալ ընդհանրութեան օգտի մը համար
ըլլալ . բայց այս գիսպուածիս մէջ ով արգար և կան-
խիկ հասուցում մը կը պահանջուի :

Ե՞ս առնելք են խիստ ազատականներէն մարդու և հա-
մար ընդունուած ընտական իրաւունքը . Աւրիշ գրու-
թեանց մէջ առաւել կամ նուազ չափաւորեալ են .
բայց ինչ կերպով որ ըլլայ , եթէ մէկը այս վերացեալ
իրաւունքը գործնական կարծելով ձեռքը առնէ և սկսի
անոնց վարուիլ . ընկերութեան մէջ անմիջապէս մէծա-
մած ընդգիւնութեանց կը հանդպի ՚ի վեաս անձին և
՚ի վեաս հասարակութեան :

Աւատի ամենայն սահմանագրական գրութեան առաջին պարուղըն է , Խոզովրդեան իմացործնել որ իր այս բնական իրաւունքները ինչ պայմանաւ պիտի գործածէ . Եթէ ասհմանագրական իշխանութիւնն մը տառը անհաջանայ՝ Արքիլոնի խառնակութեան վիճակն է իր մաս որ , վասն զի այն ժամանակը ամեն մարդ իր այս բնական իրաւունքները ազատաբար գործածելու ելլելով . իրարու կ'ընդդիմանան և զիրար կը ջախճախիւն :

Աւատի ամեն Ասհմանագրութիւն գոնեւ յետադայ օրէնքներն ալ ողեաբ է մեկանեղ ունենալ և հրամագրակել :

(Օրէնք մը ընտրողութեան և ընտրելիութեան .

(Օրէնք մը գատաստանական .

(Օրէնք մը պատմական .

(Օրէնք մը տպագրական .

(Օրէնք մը տուբքի .

(Օրէնք մը զինու որագրութեան .

(Օրէնք մը քաղաքական իրաւանց գործագրութեան . և այլն . և այլն :

Եթէ ազգ մը , այսպիսի օրէնքները չունի . իր Ասհմանագրութիւնն ալ հաստատուն հիմ մը չ'կրնաբ ունենալ . ոմն այսպէս և ոմն այսպէս կարգադրելով , օրինաց առջին հաւատարութիւնը երազ մը կը սեպուի . որմէն երբ ազգը արթնեայ , կը տեսնէ որ միապետութիւնը իր ամեն կահ կարասեաբ առջեր կանգնան է :

Ասհմանագրութիւն և օրէնք . մեկը տուանց միւս այլն անկարելիութիւն մըն է , և կամ վայրկենական գոյութիւն մը :

Դ Լ Ո Ւ Խ Ո .

Ը Ն Կ Ա Ր Ա Յ Ա Հ Ա :

Վաստութիւնը Ասհմանագրական բառ մը կամ ի մասու մը ըլլալուն , և մասու անդ իրարու աժակից և

բարեկամ. առար հանգամանքներն այ մեր ընթերցուցազաց հաղորդելու շենք գտնեցազիր :

Հիմնելու ան փիզիստիոցները կ'ըսնն թէ. Կատու ած իր ամենազեղցիկ առևզն ածին եթէ ազատութեան և անձնիշխառնութեան անզին պարզեց չ'չ'որհեր. այն գեղեցիկ արարածը գերութեամբ կը նու աստանար. Առեւ ասիկայ ինչ միաբով իմանալու է, ազատութեան նկարագիրը կընայ միայն մեզի ճանուցանել. ուստի նը կարագրենք :

Եղատութիւնը կը սահմանուի, կարսղութիւն գործելոյ անարգել և բնիքնայօն ար կամօք. Եւ յարանչիւրոց տու եալ բնական իրաւունք մը իր անձը և իր սահցու ածիքը իր երջանկութեանը պատշաճ առ սած կերպով արամազրելու. առ անց ու րիշի վնասելու. Ավենաց զանազան վիճակներուն իր անձը ու զած կերպով յարաւ ըելու և վերջապէս կարսղութիւն մը իւրաքանչիւրոց իր բնական միաւումը գոհացընելու .

Եղատութիւնը ու րիշ կողմանէ մարդու ս բնական մէկ յատկութիւնն է. Արովշեաւ ամեն մարդ իրեն պահպանութեանը պէտք եզած զգայարանքը ունենալով, և ոչ ոք տեսնելու համար ու րիշի աշք. և լսելու համար ու րիշի ականջ. և ու տելու համար ու րիշի բերան և քայլելու համար ու րիշի ոսքը գործածելու կարստ ըլլալով. առվին բանիւ ամենայն մարդ ազատ և իրարմէ անկախ է. որով ոչ ու րիշ մը իշխանութիւն ունի իր վիայ բանանալու, և ոչ նիզը ու րիշին :

Ուրդուս բոլոր բնական իրաւունքները կրնան ՚ի մի միայն ամփոփիլ, այսինքն յաղատութիւն. Եւ յի բառի. ազատութեամբ է ոք մարդու մէկ առ զէն ու րիշ առ զ մը կերթայ անարգել. իր անձը, մամանակը և վաստակը իր կամքովը կը արամազրել. չ'կրնար բռնուիլ և բանարկուիլ առ անց օրինաւոր հրամանի մը, և եթէ հակառակը ըլլայ պատշաճ հասուցման մը իրաւունք կ'առնենայ: (Օրինաց դէմ բան մը ըրբած առեն իր հայրենիքն չ'կրնալ աքսորուիլ, ու պատժոյ մը զա-

տապարտութել : Վեսիլ սպասի կրնաց սասացու ածքը ապահովագործ ու վայելել , և ըստ կամաց արամազդրել . իր կարծիքը և խորհուրդները օրինաց համաձայն կերպով , խօսքով , գրավ կամ ազակը թժեամբ հրապարակի հանել . և այցի և այցի :

Հասարակութեն հիմով կերպ ազատութիւն կ'որոշուի .

Ա . Խեական ազատութիւն : Վարիկայ քնութեան հետ անհանկ կառավագեաց է . որ ոչ ոք կրնաց անոր վրայ բռանանալ . և թէ ինքնի խնկ բռնաւ որ չէ , այս ազատութիւնը զուա անձնութիւն և հասարակութեան անփառա բաներու կը մերաբ երի :

Բ . Խարոյական ազատութիւն : Վարիկայ մարդու անձնիշխանութեան կամ ազատ կամքին բերմանոցը կը մերաբերի :

Գ . Կարծեաց ազատութիւն , այսինքն կարե որ իրաց վրայ իւրաքանչիւրոց ըստ իւրեւ ակացյութեան անարգել գրութիւն մը ունենապը . առանց սպառնալիք կամ սպասիք մը կրեյու կառավարութենէն :

Դ . Վզգային ազատութիւն . այսինքն ազգին օրինացը գէմ չեղազ բաներու մէջ իւրաքանչիւրոց իր ուղաճը ընելու կատարեալ իշխանութիւն :

Ե . Քաղաքական ազատութիւն . որ է իր անձին , ստացու ածոցը , և ուրիշ ձեռնարկութեանոցը , մերթապէտին իր երժանիկութեանը ապահովութիւնը :

Վհա ազատութիւնը իւրիւ կատարեալ մերկութեամբը : Հթէ այսպիսի բացարձակ մէկ ազատութիւնը , կը բոնքը , բարոյականը , օրէնքը և քաղաքականութիւնը չշափառ որէր . Վուու ծոյ այն ամենազեղեցիկ սան զգաւածը ինչ ասահման անարդութեան կը հասնէր , և չեմ կրնար երեւ ակացյել :

Հթէ փիրիստիայները ըստն են որ , ազատութիւնը մարդու ամենազերազանց մէկ պարզե մընէ . յայսմ մասին միայն իրաւունք կրնան ունենալ , որ մարդ ըստի , մարդկային կատարելութեան սահմանը հասած է - ակը հասկընան , ինչպէս հասարակաց առան ալ տիր

կայ կերպով մը կ'արդարացընէ . աբուրց ու գն օրենտը
սելով : Կայ թէ ոչ ազատութեամբ և անձնիշխանու-
թեամբ անկիրիթ մարդու մը ինքն իրեն բրած վնասը ,
և ասով մարդկային ազգին գիտուն եկած անհամար
թշուառութիւնները , որից որ և իցէ անօրէնու-
թեամս մը հետ բազգատելով . շատ առաւել կը գտնանք :

Հարժեթագորաբար , այս անզուս այ ազատութիւնը ,
վայրենի պիճակին ուրիշ , ամեն պիճակներու մէջ շատի
և պայմաննի մը տակ առնուած է . և ասով մարդիկ
համազուած են որ մարդկային երջանկութիւնը չեթե
բացարձակ ազատութեամս մը մրաց . այս շախուս որեալ
և կարդադրեալ ազատութեամս մը մրաց կը կայանայ :

Եթրանի ազատութիւնը մորդուս գերազանց պար-
գեւ մըն է , ասիկայ կ'ընդունինք , բայց գարձեալ կը
յաւելունք որ , մարդուս կրթեալ և կատարեալ վե-
ճակիթնեկամամբ : Կայ թէ ոչ մզութեամս և անկրը-
թութեամս մէջ , ազատութեամս գէայ ի երջանկութեամս
առաջնարդելը , բանականի մը մուաց ընդունելու առար-
կութիւն մը չենք կրեար համարել :

Հայց եթէ անզուս այ ազատութիւնը զմարդը ա-
պերջանիկ կ'ընէ , բանութիւնը իր ամեն սարտափելի
հետեւութիւններովը առաւել և աթշուառագոյն կրը-
նայ ընել զայն . ուստի որչափ առելի է անզուս ա-
զատութիւն մը , անկէց հազարապատճեկ առելի է նաև
ամենափոքր բռնութիւն մը :

Ուստի ազգի մը կամ անհամայ մը չ'թողուլ որնաև
կրօնիք , բարոյականի , բազարականութեամս և կրթու-
թեամս պարզեած ազատութիւնն ալ վայելէ , ասիկայ
մարդկային ազգին գէմ ամենէն մէծ թշնամութիւնն է :

Կարծեմ Ուստին մը ըստու . եթէ Կատուած քըլլար
մարդիկ պէտք է ին զանիկայ հնարել . մէնք ալ բռնու-
թեամս գիմացը կ'ըսենք . եթէ ազատութիւն քըլլար ,
պէտք էր որ մարդիկ զանիկայ հնարելին : Ու եթէ ան-
զուս ազատութեամս հետ բռնութիւնը բազգատելիք ,
երկուց շարեաց փոքրագոյնը անշուշտ առաջնիք կը հա-

մարելնիք . բայց առելով զմին որշափ զմիւոը , նաև չսիստ որեալ ազատութեան համար կրտենիք , որ անիւ կայ ազգի մը կրթութեան եանէն պիտի գայ . չէթէ առ թե էն վաղեւ : և ազգի մը ազատութեան շափը իր կըր թութեան շափովը պիտի շափուի : Կոկէ զուրս եղող ազատութեան նոյն իսկ վիշխառփայք , լրդութեան պատուանունիք կու տան :

Հաս Եւրոպացւոց խիստ սիրելի եղող ազատութեան մը վրայ մասնաւորապէս խօսել կու զենիք , այսինքն և տպագրական ազատութեան վրայ : (1)

Եւրոպացիք ասիկայ ուրիշ ամենայն ազատութեանց պաշտպանողական վահան մը կը համարին , և այսպէս կը գովազանեն :

Ո Ուր որ տպագրական ազատութիւն կայ , հոն գաղտնի բան մը չ'կընար ըրբալ , և կարե որ եղածը ամեննեն ին չ'մոռացուիր : Վանաւանդ և ամենափոքր գիւղու ածները հարիւրաւոր օրագիրներու մէջ զանազան կերպով կը պատմուին : Վանաւանդ բոլոր ժողովուրդը օգու որ ապահով էացնաց հազորդութեան մը առիթ ըրբալով , իրաց և կարծեաց վրայ նոյն իսկ կառավարութիւննն ալ լուտաւորելով մէծ օգու աներ կը մատակարարէ : Վոր անգին յատկութիւններէն մէկն ալ ան է որ , ասով իշխանութեանց շարաշար գործածութիւնները , պաշտանաւարց և ուրիշ գործակալաց պակասութիւնները կը նշանակուին : Վոր չար արամազրութիւնները և խիստ վարպետութեամբ հնարյուած խարդախութիւնները կ'ոչնչանան :

Ա Խիստ աներես պաշտօնեաց մը , որն որ իր գիւանին և կառավարութեան , հասարակութեան վնասակար կարգագրութիւն մը առաջարկելու չ'կարմիրը , և

(1) Առո՞ հայ գրագետներէ ունեց : Տաճախ ազատութիւն ըստն , որ թեպէտ Եւրոպական բաներուն հարազատ թարգմանութիւնն է . բայց հայերէն գործածական ընդուն նկատմանը մը ականջն թորթ կու զոյ թերքու շատերուն ալ անհանդառնիք .

Համբառ ակորդներուն զէմ առ զէմ կը պիտէ , առ հաս
սարակաց ձայնավ անօթիքագէս կը սահմանհարի : Աւստի
տպագրական ազատութենէն , և նաև անոր շաբազուն
ցութենէն , ինչ անպատշտճութիւններ ալ հետեւն
(որն որ թէպէտ որէնքը կը զողէ) իրենց հայրենեացը
հարազուտ բարեկամները ոյս ազատութեան բնաւ զէմ
շեն կենար :

“ Աւրիշ անոր բանալի ճշմորդութիւն մըն ալ աս է
որ , տպագրութեան ազատութիւն չեղած անդ մը ,
ինքնակայք , վասնզի ժամանեակ իր ժաղովրդեան կարծ-
եացը , հակամատութեան , և ձեռնարկութեանցը ա-
մենենին սայց տեղեկութիւն մը չ'կրնար ունենար .

“ Եսոր համար բառու կ'նդղացի հեզինակ մը : Հա-
սրակաց յոյն , ինչեւ դահապան լուն հը աւ ինայ երբեն
ունաց դարձուի հավաք իր ռերը ընկըսէլ և ահանդիս ը-
պէլ . Բայց չունենի ին ժամանակ որին որ է իշե դահապան այս
դիմ ունենան հսկողութիւն իւ լինար ընէլ .

Կընդունիք ոյս ամենը . բայց իրենց արգեան պի-
ճակին համեմատ տպագրական հաստատ օրէնքներ ու-
նեցող ազգերուն համար , առկէ դուրս եղաղը կը պար-
աւորենիք անզուսակ ազատութեանց կարգը դասելու
բոլոր իր վնասակար հետեւութիւններով :

Գ Լ Ո Ւ Խ Ղ .

Անհմանդրաբեն օգոստինելը , իւ խոսելը և իւ վասնգնելը .

Այս կը կարծեմ որ մարդկացին ընկերութիւնը այն
ժամանակը միայն կատարեալ օրէնք և կարգադրութիւնն
մը պիտի ունենայ . Երբ ինքն ալ իրեն սահմաննեալ կա-
տարելութեան ծայրը հասնի , կամ թէ օրէնքները կամ
կարգադրութիւնները այնչափ պիտի կատարելութեան
մերձենան , որպատի որ զանանք գործածող ազգը կատա-
րելութեան հասած է .

Այս որովհեան չենք կրնար բաել որ մարդկացին ըն-

կերութիւնը հիմակութենէ իր յետին կատարելութեա-
նը հասած է, առկեց կրնանք հետեւցընել որ մինչեւ-
ցարդ հրատարակուած օրեւնքները, գրութիւնները որ-
շափ ազէ կութիւններ պարունակեն, տակաւին վեաս
ու վատանդէ աղ կատարելապէ ու ազատ չեն:

Վազի մը բնակութեան աշխարհագրական դիրքը
(այսինքն լեռնային, գաշտային, ծովու մօտ կամ հե-
ռու ըլլարը և այլն) և անոր կիմայն, ազգի մը կրօնիքը,
անցեալը ու ներկայն իր բնական և բարսյական կարո-
ղութիւններուն վրայ այնպիսի հասաւատ տպաւորու-
թիւններ կրնեն, զարուք ջնջելը եթէ կարելի է, գանե-
շաս մը գարերու արգասիքը կրնոյ ըլլար:

Վարդկային սեռ, բռուական հազար տարիներ ապ-
րած է այս երկրագնումն վրայ, տպացուցանելու հա-
մար, որ անմժիւ արիւնահեղ արկանից ալ դիմադրե-
լով, դէպ ՚ի իր բնական մախճանեն եզրդ յառաջադի-
մութիւնը բայլ առ բայլ կը յառաջանայ: Եաց ա-
սիկայ ընդհանուր շարժում մը շըլլարուն մ. կը յառաջ
գացած առեն միւսն ալ ետ մնացած է, բաց ընդհա-
նուր զգացում մըն է, որ եթէ ցարդ յանան ՚ի բռն-
է, մերձաւ որաց յառաջադիմութեան վողերովը, ան-
շուշան պիտի արթնեաց:

Աւրեմն մարդկային ազգին յառաջադիմութիւնը
նոյն իսկ իր բնութեան և իր գոյութեան մէջ է, որն
որ իր հաստատ կանոններունը ոյս փոփոխութիւնները
իր որոշեալ ժամանակին մ. զ պիտի կատարէ. բայց այս
պիճակին մ. զ, մարդկային սեռ կամ ազգ մը շնունդիր
տան մը, որ հիմնայատակ կը քանից ու ու նորէն ու զած
ձեռի կը շինուի, այլ մանաւանդ կը նմանի այն գոյա-
ցութիւններուն, զարուք բնութեան մ. զ կը տեսնակը
երկայն ժամանակի, մը ազգեցութեամբ յայս կամ յայն
մարմին փոփոխաց բռուած:

Եաց եթէ մ. կու մը, նաև գերազանց հանճարի մը
տրուած չէ ազգ մը քանդել ու նորէն շինել, մեծ և
պղոփիկ ամենուն սրբազան պարտաւորութիւն մըն է

ազգի մը բնական շարժմանը իրենց կարողութեան չափավոր օգնել և խրախուսել:

Ահա ասիկայ է Ասհմանադրութեանց արդիւնքը . որ թէպէտ բնութեանէն յառաջ չ'կրնար ընթանալ , բայց բնութեան կ'օգնել և բնութեան գործըր կը դիւցցընէ : Աս է պատճառը որով միշտ և ամեն տեղ , խումբ մը մարդ կ'ելլայ և կը կանգնի այսպիսի սրբազն պարագաներու մը կատարելու . խումբ մը կ'ելլայ յետախազաց ու ժող մը ասիկայ իր նպաստելէն արգիրելու : Երկու քն ալ բնական մզմամբ մը մէկը ՚ի շարժումն և միւսը յանշարժութիւն : Անզգէս ջուրը որ կուզել ծաւալել և երկիրը որ զայն կ'արդելու :

Աւ այսպէս երկու բնորդիմամարտ դրութիւնն իրար ու զէմ՝ կ'ելլան . և այս ընկերական պատերազմին մէջ յազմողը այն է . որն որ դրոշը բացած ազգին . ներքին հանգամանացը տեղեկաց այն է : Ոյնչեւ որ մարդկութիւնը իր ընդհանրական ազգութեան սահմանը հասած չէ . մինչեւ որ ազգ բառը չէթէ բոլոր մարդկային սեռը այլ ընդուով կրօներով ու սավորութեամբ զայտած ժամանակ , իր ներքին հանգամանացը մտադրութիւնը . և միայն այս մտադրութիւնը կընայ առաջնորդել ՚ի յախողութիւն . որովհետեւ միայն այս է բընութեան համբաւն :

Ապովուզեան մը ներքին հանգամանքը իր բնութիւնն է . իմաստունք բախն թէ սավորութիւնն է երկրարդ բնութիւն : Եթէ բնութիւնը փախելը առ աջին կարգի գժուարութիւններէնն է , (թէ որ անկարելի չէ) երկրարդ բնութիւնն ալ գանէ երկրորդ կարգի գրժաւարութիւններ կ'ունենայ , որ առ ալ բիշ բան չէ :

Աւստի ամեն օրէնք , կարգադրութիւնն և Ասհմանադրութիւն . որ ազգի մը ներքին հանգամանացը համաձայն է , կընայ մեծամեծ օգուաներ և բարօրութիւններ աւետել ՚ի կատարել : Եթէ ասոր հակառակնեն է հարկաւ վետակար հետեւթիւններու և վը-

տանգաւոր ճգնածամերու սպասելու պիտի հանգըսի :
 Այս բաննիս այնչափ ճշմարիտ է, որ հարիւրաւոր
 տարիներէ ինչպէս երեկութեւ սահմանագրական գրու-
 թեան մէջ մանող մեծ և պղտիկ գրեթեւ ամեն տե-
 րութիւններ, ունին մասնաւոր գուռա մը կամ զա-
 ւաներ որոնք թէպէտ և անանկ սահմանագրական
 տերութեան մը ամբողջացուցիչ մասունքն էն, բայց
 անոնց սահմանագրական կամ աւարութիւն չ'արուիր .
 կամ որ նոյն է տերութեան մը ամեն զաւառները մի-
 և նոյն Սահմանագրութեամբ չեն կառավարուիր . Օքը
 օրինակ Եղիզերայի նկատմամբ Նոդկաստան և Պանա-
 տա, Պազզիայի նկատմամբ Ելեքրին ու Ավերանը,
 Եւսթրիայի նկատմամբ Պազմատիան, Ելիբրին և այլն :
 Եսոր պատճառը ուրիշ բան չէ, բայց եթէ այս ինչ
 կամ այն ինչ Սահմանագրութեան, այս ինչ կամ այն
 ինչ զաւարիներուն ներքին հանգամանցոր
 յարմար չ'անմնուելուն համար, խելացի զգուշութիւն
 մը :

Օարմանալին այս է, որ երբեմն նաև մեծամեծ,
 քաղաքակիրթ, ու երեկի ազգերն ու ժողովուրդներն
 ալ այնպիսի արմատացեալ յօժարութիւններով իրենց
 բնականը կը յայտնեն որ . թէպէտ անոնց մեծ մասը
 ոչնչէ բաներ են . բայց անփառնգ ալ չեն սեպուիր, և
 որոնց տաջին ամեն Սահմանագրութիւն գլուխ ծաած
 է, եթէ չուզեր կործանիլ :

Պազզիացւոց հին Սահմանագրութիւններուն ար-
 մատ չ'բանելն ալ գոնէ ըստ մասին ես ասոր կուտամ :
 Եռաջին անգամ որ Պազզիացիք սահմանագրական ե-
 զան, խել մը դոքսեր, կոմսեր, գերակումներ, պա-
 րաներ և մարքեզներ ունեին, խել մը մարդոց ալ
 կուրծքը զանազան : Կշանեներու թանգարան մը եզած
 էր, խել մըն ալ կարմիր կամ կանանչ լախ հագնող
 ներ, գլխարկենին եռանկիւնի կամ կըսը ըլլալու վետ-
 րազարդ կամ այս կամ այն ժապաէնով պաճունելու
 իրաւունք ունեցողներ կային, զորոնք նոր Սահմանա-

դրութիւնը բարբառին միջացուց . անհայտ տառապի բան . շատերուն այս կապիքական պահմաննաց արգելքը , Առհմանագրութիւնը աղեղ ցուցուց , և կործանմանը պատճառ եղու . և շատերն ալ այսպիսի պահմաննաց թոյլուութեամբ մը , աղեղ Առհմանագրութիւնը մը ազգին սիրելի ըրբն : Արիւ ազգերն ալ ասոր նման աղայական յօժարութիւններ կրնան ունենալ . որոնց համար ես կ'ըսեմ որ նոր օրէնք մը , պէտքը չէ որ ա սոնց վրայ շատ մը ծանրանց և յամափ . ասոնք ետքէն ինքիքմէն խնալու բաներ են . Հյրը նոր օրէնք մը և ական բաներու մէջ ազգի մը արամագրութիւնը պիտի միտիւ , և րիշորդական բաները ալ հիմ մը չեն ունենալ :

Ե՞րդ զիսն . ծանրաբարոց Ե՞րդ զիսն անզամ , մինչեւ ցարդ այսպիսի ունայնասիրութեան շատ մը օրինակ ներ կուտաց մեզի : Ե՞մն մարդ գիտէ որ հան թագաւ որը կամ թագուհին ամեննենին իշխանութիւն մը շատ հառավարութեան գործոցը վրայ . այլ Հյրեամիսնաւ նութիւնը ինչ որ պատշաճ գատէ զայն պիտի կատարէ : Ե՞աց հրավարուակներուն հազարամեաց ձեւը տառ կամբն կատարել բավէս կանգունէ , ուր թագաւ որը կամ թագուհին բան մը հրամացելու որ ըլլան . թէն երենց կամբն բոլորապին հակառակէ է , այսպէս կը զրեն :

Ե՞ս բան այսէն որդեմորդեցին որովհետեւ մէր աշտ իսել ոյւ է , կամ որ առաւել ձիշդ է , այսէն որդեմորդեցին որովհետեւ մէր ու ձիշդ էն առանի իւ-լը (¹) :

Ե՞սոր վրայ Ե՞րդ զիս չ'ծիծաղող մարդ մըն ալ չենք կարծեր որ գանուի . բայց եթէ ծիծաղողներուն մէկ մաս որ , այս ծիծաղական ձեւը փախելու որ ելլան . շատ համազեալ եմ որ արիւններ կը թափի : Ե՞րդ զիս այսպէս հարիւրաւ որ սպօրութիւններ կայ որ միապետութեան և գուցէ նոյն խոկ բարբարոսութեան ժամանակի մեռ ցորդներն են . Հւ եթէ Ե՞րդ զիսյի պէս մէծ և ծանր բարարոց ազգ մը այսպիսի ունչութիւնները տակաւին

(1) Tel est mon bon plaisir.

բանի մը տեղ կը դնէ . ուր կը մնան ու րիշ ազգերը : որոնք այսպիսի բաներու վրայ մեծ մեծ համարու մեր ալ ունին . և երբեմն մարտքնին շածիւլու համար գլուխնին կարել կռւանան :

Ասհմանագրական կառավարութեան մը ամենէն եւել զգուշանալու կետը ևս ոյս կը կարծեմ : Վմեն զեկ ամեն նաև ի և ոչ ամեն ամեն նմացքի չեն յարմարիր . եթէ հեծեալ մը զինքը բարեբազզ կը համարի երբ իր նմացքին յարմար սանձ մը կը գտնէ , ազգ մըն ալ շատ բարեբազզ կրնայ համարիլ զինքը . երբ իր անհամաներու ներքին հանգանացը յարմար Ասհմանագրութիւն մը գտնան է :

Եթէ ազգ մը , այսպիսի բարեբազզութիւն մը ունենայ , ալ պէտք չէ նաև արտաքին անտարքեր բաներու նորոգութեան համար ալ ժողովրդեան վրայ ծանրանալ : Վմեն աւելորդ ծանրութիւն վնաս է Ասհմանագրութեան . որովհեան գժուարութեանց շփումը աւելցընելով ընթացքը կը յապազէ :

Ասհմանագրութեան ուրիշ վաւնդաւոր կետերուն մէկն ալ ժողովրդեան վրայ գալու յետախաղաց շարժումն է . որն որ հաստրակօրէն կառավարութեան գանգազութեան հետեւանքն է . Ասհմանագրութիւնը ազգի մը շատ բարիքներ կաւետէ , բայց եթէ ասոնք ու շանան ժողովուրդը որ յառաջ կասկածու էր հիմայ կը յուսահատի : Խորայէլք որդիքը մանանայ և լորս մարդի ունենին իրենց կերպակուր , բայց երբոր Վւետեաց երկիրը առ վեւնին ու շացաւ Հզիպատուի սինն ու սիստորին ցանկացնին : Եթէ միապետութեան ու Ասհմանագրութեան զանազանութիւնը շուտ մը ժողովուրդը չ'նշմարէ , կրնայ զանոնք գոնէ իրարու հետ շփոթել . եթէ մինչեւ առաջինը եստ շգառնայ : Արշաք պարզ է Ասհմանագրութիւն մը , այնչափ նուազ է կառավարութեան զրազմաւնքը , և որչափ նուազ զրազմաւնքը , այնչափ երազ իր ընթացքը :

ՎԻՌԵՒ Ը:

Ա-Հ-Ա-Ն-Ա-Գ-Ր-ՈՒ-Մ-Ե-Ն, Հ-Ե-Վ-Գ-Ի-Ն-Կ-Ա-Բ-Ե-Բ :

Այս հիմայ Աահմանազրութեան պայ ընդհանրապէս գրածնիս բոլոր Լւրուայի մէջ ընդունուած ու գործածուած սկզբունքներ և անոնց հետեւաթիւններն ըլլալով, իբրև Լւրուական գրութիւնն մը ներկայացուցած էնք զանոնք մեր ընթերցողներուն, և հսկ կը վկայենք որ առոնց մէջ իմաստ մը կամ բառ մընալ կայ, որ միայն մեր առանձին կարծեացը յայտնութիւնն ըստ, Ծնդ հակառակն ամենն ալ սիրու երեւեցի և արդի քաջապահիաց հրահանգներն են, որոնք մենք մեր լեզուով ազգայնաց հազարդելու պատճեն ունեցանք, այլ այս ալ բացարձակապէս մեզի շի սեպհականելով :

Իսոց այսուհետեւ գրուելիքները, մեր անձնական կարծիքներն ու գտառզութիւններն են, որոնց համար ամեն մարդ իրաւոնք ունի, խորհելու, քննելու, վեճելու, խօսելու, գրելու և ապելու :

Կանկ անձնական կարծիքներն ազգին ընդհանրութեան ներկայացունելու համարձակելուն յառաջ, մեր խիզճը քննեցինք խառնութեամբ. Եթէ գտնենք հսկ կողմանակցութեան, կրից, չողոքարթութեան կամ առելութեան կայծ մը, անշոշու մենք զմեզ սիրուի գտառ պարաւինք լուս թեան. Հարցուցինք մեր խզճին, քըննեցինք զայն. Վերսախն քննեցինք և շդանք այսպիսի կրից հիւլէ մը. Չգտանք, և համարձակեցանք :

Աւստի, սկսինք ուստի արժան է սկսանել :

Հայ ազգին հիմակուան վիճակը արդեօք յարմաք էր Աահմանազրութեան. Եթէ այս հարցու մը Ժամանակին ըլլալ մեզի, պատասխաննիս յայտի էր. այսիցն թէ ոչ :

Իսոց կարծիք տալու Ժամանակն անցած է, ազգը ունեցաւ Աահմանազրութիւն մը. Հաստատեալ և վա-

ւերացեալ . ունեցաւ ընտրող . ընտրելի , և ընտրեալ .
ունեցաւ Ա արշաթիւն և Տաղմքներ . ուրեմն ամե-
նայն բնչ կառարեալ է :

Ե յուն կառարեալ է բառ հաստատութեան և բառ
զաւերականութեան . բայց ոչ բառ գործադրութեան .
ուրիշ բան է Աահմանադրութեան մը դրել և հաստա-
տել , և ուրիշ բան է զանիկայ գործադրել . ահա նպա-
տակնիս առոր մրոյ մեր կարծիքը յայտնել է :

Ուոզ ամեն մարդ գիտնայ , որ Աահմանադրութիւն
բառը միշտ մի և նոյն գրութիւն մը չի նշանակեր . զա-
նազան սկզբանց մրոյ հիմնած զանազան Աահմանադ-
րութիւններ կան որոնք իրարու չեն նմանիր . Ուստի
եթէ մեկը Աահմանադրութեան մրոյ ընդհանուր գա-
զափար մը ունենալով . ամեն Աահմանադրութիւնն ալ
մի և նոյն բանը պահանջէ մեծապէս կը սխութի :

Ե այց կայ սկզբանը մը . որ ամեն Աահմանադրու-
թեան համար նոյն է . ասով ամեն Աահմանադրութիւն
կենթադրէ , որ ժաղովուրդ մը իր իրաւունքը ճանչցած
է , անմնց տէր է , և բնոր անձամք կամ երեսփոխա-
նութեամբ իրեն Աահմանադրութիւն մը տռած է .
և կամ ուրիշ մը ձեռքեն իր յօմար կամքը ընդու-
նած է զայն :

Ե առ մեկ բացառութիւն մը միայն ճանչցանք , որ
առաւել մարդասիրութիւնն է բանթէ որինաւ որութիւն
և ան ալ այն ազգաց համար որոնք անմիտի և իրարու
հետ շարունակ յարաբերութեան մը մեջ չեն . Երանէ
ազգի մը ընդհանուր լուսու որութեան սպասելը , յու-
սահատական համբերութեան մը կարստ ըլլարուն , կըր-
նայ ազգին յառաջադէմ մեկ մասը եղալ . և միւս մասն
ալ Աահմանադրութեան հրաւիրել :

Ե յապիսի բացառութեան մը մեջ գտնուենուու
համար միայն կրտեմ , զժբաղդաբար այս էր բուն իսկ
մը ազգին վիճակն ալ :

Ե յապիսի գրութիւն մը եթէ մարդասիրութեան
առջին արդարանայ , կրտայ նոյնը յուսած նաև զուա-

առհմանադրական քննութեան մը առ թիվ։ Հարկաւ ոչ կամ թէ այսպիսի գրութեամբ մը հաստատեալ Ասհմանադրութիւն մը, կրնայ զուտ Ասհմանադրութեան պարտաւորութիւնները պահանջել ժողովրդենէ մը։ արդարեւ ոչ Աւրեմն մեր պարտաւորութիւններուն առհմանը հասկրնալու համար, ով ար է որ զիմենք մինչեւ Ասհմանադրութեան նախառակիցը։

Եթուաւ ի, առ աթիվ անգամ որ Ասհմանադրութեան յօժարութիւնն մը տեսնուեցաւ կամ լոււեցաւ, ով էր յայս մասին ազգը ներկայացրնազ, կամ անոր իրաւունքը հանդցազ և անոնց տէր եղող մասը։

Խու մը կամանդնու պօլսեցիք. որոնց ամենն աղկու զեմ հանչնալ խիստ պատուաւոր, զիտեական և ազգաւոր անձնիք. բայց ով էին առնիք։

Վզգին հաստատեալ իշխանութիւնը	ոչ.
Վզգին ընդհանրութիւնը	ոչ.
Վզգին Արևափառանութիւնը	ոչ.
Վզգին մեծագոյն մասը	ոչ.
Վզգին եկեղեցապետութիւնը	ոչ.
Վզգին ազնուագետութիւնը	ոչ. ոչ. ոչ.

Վունք ան առնեն էր յորում պարտի մը սպասուարը, կամ Ազգարքասի մը գերձակը. Վզգը կը ներկայացրնէր. ոչ. կամ անուանելի բռնաւորութենէ ասխազուած էինք. ոչ. վասն զի 1860 ին, բռնաւորութիւնը շատանց իր զէնիմէն անցած ու նատիքը մերձեցած էր, երբ անոր զէնիմէն եղած ժամանակը այսպիսի շահատակները աների այթ և անպատճառատ պիճակի մը մէջ կը ըղացին։

Վզգին ուրեմն առնիք. իրենցմէ առնենք պատասխանիք։ Վզգին, կամ (առաւել ով զիզը) Կատանադընու պօրունաց լուսաւորեալ մասը. Վզգունինք առ և շնորհակալ ալ ըլլանիք։

Եայց մեր զուտ Ասհմանադրական խիզճը Բնապէ ու կրնանը հանգարատել, շարս միլին ժողովրդեան մը այսպիսի ամենափորբ մէկ մասը, նաև ետքէն պատրիարքը

Ժազովքները և սրոշեալ թիւ մը մասնաւ որոց ալ հետ
առնելով ընդ հանուր ազգին ներկայացուցում մը մը հա-
մարել սահմանագրասպես :

Ներկայացում մը : ուր սահմանագրական նորո-
տակի մը առ թիւն , կատարեալ միապետութեան յատ-
կութիւններ կերեւայ :

Ծնդունիք աս ալ մարդ տոնիութեան համար . կամ
գոնէ վայրկեան մը ճիզվիթ ըլլանիք ու ըստնիք . 1) վեճու-
որդաբար-յանէ զժնոյն :

Հայոց ճանշանիք միանդ ամսոյն մեր Սահմանագրու-
թիւնն ձեւը . և ըստ այնի պահանջման նիդնիս ընենիք :
Եւյն , մենք ալ կը խոստովանինիք . այս խորհրդածու-
թիւնները , Սահմանագրութեան ձևին վրայ որշափ-
իրաւունիք ալ ունենան , ալ անոր հաստատութեանիք
ու վաերականութեանիք վրայ ամենն ին տարակօյս մը
չեն կրեար ձգել :

Սահմանագրութիւնիք հաստատեալ ու վաերա-
ցեալ է , իր ամեն իշխանութիւնները որամազ թեալ . և
ինչպէս ըստնիք , ամենայն ինչ կատարեալ է :

Եւ եթէ յայսմ մասին ազգին յարգորածնիք մը ու-
նինիք ընելու , այս է որ , ամենն ալ կատարեալ վատա-
հաւթեամբ ընդունին զանիկոց , համաձայնին և յար-
գեն :

Եւյն բերնեն , երբէք ուրիշ խօսք չ'կրնար ելլայ .
բայց երբոր կարգը գործ աղքառ թեան գոյ , նախասկիզ-
բը առջենիս ունենալով , ունինիք նաև իրաւունիք բա-
ցառութիւններ պահանջելու , զորոնք թէ Սահմանա-
գրութեան և թէ ժողովորեան օգտին համար գիտ-
նալը կարեար է ,

Ո՞ր ազգին հիմակուան վիճակը անանկ բերաւ որ
ընդհանուր ժողովուրդը չ'կրաւ իրեց զ Սահմանագրու-
թիւնը , այլ Սահմանագրութիւնը հրաւիրեց և կը
հրաւիրէ զընդհանուր ժողովուրդը , վասն զի անիկոց
պատրաստ չեր կամ զ ոնէ պատրաստուած չեր տակա-
ւին Սահմանագրութիւն մը ընդունելու :

Վրիկայ նոյն խել Ասհմանագրութիւնը կապացուցանէ, ներքին և տրամադրին ինչ պատճառ ու ալ ըրբոց, տեղ մը քանի մը հազար հայերու հարիւր Երեսին խանութիւն տալով, և տեղ մըն այ գանէ երկուք ու կէ ո միջնո՞ն հայու, միայն քառասուն. որով կարծես թէ հայր հայէն իրաւանց զանազանութիւն մը ունի: Եթէ բոլոր ազգը, Ասհմանագրական կարգագրութեանց մասնակից ըլլոյլու կարտզութիւնը ունենար, անշուշտ այսպիսի անհաւասար Երեսափոխանութեան մը չէր արժանանար, ուր գաւառական Երեսափոխանութիւնը, ժողովրի մը մէջ գուցել Երբէք մեծագոյն մաս մը չկրնալով կազմել, միշտ իրրե հրաւիրեալ մը պիտի համարուի ազգին փորբագոյն մասն մեծագոյն Երեսափոխանութեանը ունի, որն որ զուտ սահմանական գրութիւն մը չկրնար արդարացընել. բայց մեր մէջը, ասիկայ իր պատճառը ունի, ինչո՞ւ նաև իր բացուռութիւնները:

Ո՞նք ըստիք, բոլոր աշխարհը մեզի հետ կ'ըսէ և նոյն խել Ասհմանագրութիւնն ալ բառ թէ, իրաւունք և պարտիք իրարմէ անբաժանելի են. եթէ այս այսպէս է Բնապէս կրիստ ըլլալ որ մէկուն նուազ իրաւունք տալով շատ մը պարտականութիւններ պահանջութի. և Եարիզ, Ո օնտօն, Ո ենեաթի, Կաստանդը նու պօլիս, և այլուր կրթութիւն առած երիտասարդութիւնն յառաջադիմութիւններ և անոր պարտուուրութիւնները պահանջութուններ պահանջութուններ, որ իրինքունք գերի պառ կ'ըսէն, և առառանց Ասհմանագրական երան, վասն զի գիշերը բութան եկած էր, ոչ առաել և ոչ նուազ:

Ե՞նչ նախապատրաստութեամբ կրնային ընդունել անոնք այսպիսի փոփոխութիւնն մը:

Իրրե տէրութիւնն հրաման. բայց այն Ժամանակը զարմանալի գաղտփար մը պիտի ունենային Ասհմանագրութիւնն մը փայտ: Իրրե ազգային կառավարութիւնն հրաման, բայց ազգային կառավարութիւնը Ասհմա-

Նազրական էր, և Ասհմանագրութեան ճակատը զբր-
ռած էր որ, իրեւախիսանական Ո արշութեան հիմք
իրաւանց ու պարտուց սկզբունքն է, (այսինքն որչափ
իրաւանք, այնչափ պարտիք.) որ արդարութեան ըս-
կըզբունքն է. իր ոյժը յանից բազմութեան մեջ կը կո-
յանայ, որ օրինաւորութեան սկզբունք է. ի՞նչպէս
ընդունեին ասիկայ իրքեւ ասհմանագրական հրաման
որ, երբ իրաւանքը քիչ, ու պարտիքը շատ էր. երբ
չէ թե ձայնից բազմութիւն ունեին այլ ձայն անգամ
համած չէ ին:

Իրքեւ եկեղեցական հրաման, երբ քանի մը Ասիս
կուպոս, Ո արդապիսաւ, կամ Տէրտէրներու մողովք մը,
եկեղեցին չէր կրնար ներկայացրնել. և երբ եկեղեց-
այն գլուխը լուս կը կրնար. և զինքը ներկայացր-
նելու համար այսպիսի մողովք մը կարգած չէր:

Ի՞նչպէս պիտի ընդունեին ու թե մն. անշուշտ իրքեւ
իրենցմ, վերեազ ոյն զորութեան մը հրամանը. ընդու-
նեին, ընդունինք. և զէմ չկենանք:

Հաստատեալ իշխանութեան մը չ'հետզանգիլը.
ամեն օրինաց և քաղաքականութեան գէմէ. քառ լի-
ցի, ազգա այսպիսի անհնագուռ թեան մը մեջ տես-
նել, կամ անոր առաջնորդ ել, առանկ մասած մունք մը
մեզնէ այնչափ հեռաւ է որչափ հաստատեն ասազերը
երկրէն:

Ուստի Ասհմանագրութիւնը մնայ ուրեմն յաւի-
տեան իրքեւ սկզբունք մը. բայց Երբոր գործադրու-
թելու գայ այնչափ պարտիք պահանջուի մազուրդենեն
որչափ որ իրենց հիմակուան կարողութիւնը կը տանի
և որչափ որ իրաւանք իրենց որուած է. և որ Ժա-
մանակ որ ժողովուրդը հաւասար իրաւանքն է կարո-
ղութիւն ունենայ այն ժամանակ հաւասար պարտիք
ալ պահանջուին. Ուստի սահմանագրականենե-
րը քիչ մը ներսովամտութեամբ վարուին գտն առական
ներաւան հետ, և չզարմանան թե ինչու Ո անը կամ
Ուստի իրենց հետ յառաջականութեան ընթացակից

չէ . | ;թէ Ասհմանագրութիւնը ըստ է , ան ալ իր կանանք աւնի : Ո՞րեւ գակն է լուսոյ կեդրոնը , բայց ան ալ բոլոր աշխարհները մեկ վայրկեանի մէջ չ'ուստառ որեքը . և մենք բնաւ չենք զարմանառ երբ միջօքեան կը հասնիք , ուրիշները գեռ արշալցոց շամանգաղին մէջն են :

Կը յուսանք թէ խահական ընթերցողը այսպահով ալ մեր ըստածք կը հասկրնան , որ ուրիշ բան չէ բայց եթէ ասհմանագրական գործագրութեան աստիճանաւոր յասաւժանալը : | ;ւ համարձակ կ'ըսենք որ այս կերպով միայն Ասհմանագրութիւնը գործնականութեան ընդունակութիւններն կրնաց ունենալ . ապա թէ ոչ առաւել կ'ողջտրկի քան թէ կը գործադրուի : | ;թէ մեծամեծ տէրութիւններն անգամ նաև զինու զօրութեամբ չեն կրնար իրենց ամեն կարգագրութիւնները անխրաիր ամեն անզ հաստատել . և գրեթէ ամենն ալ իրենց բացառութիւններն ունեն , պատիկ ազգ մը Բնչպէս իր գրեթէ բարոյական իշխանութեամբը այսպահ ընական ընդդիմութիւնները պիտի նուամէ . Բնչպէս պիտի իրաւունքը ընէ հարիսքաւ որ քաղաքներէն եկած բողոքներուն . Բնչպէս պիտի գատէ միջինաւոր միջները . Բնչպէս պիտի ընցունէ թիւրաւ որ կարուտութիւնները , Բնչպէս պիտի միջիմարէ անթիւ ասուապանք , անհամար յաւահասութիւնները : | ;թէ կայ կամք մը ասիկայ կատարելու . կայ մարդկային զօրութիւն մըն ալ ասիկայ գլուխ հանելու : | Եշտ խարենք ինքրպինքնիւ , և անկարելի քանի կարելի ցուցընենք , միայն մեր բղձնին համեմատ բրազուն համար :

| ;ս ասանկ մտածողներէն չեմ . կրնգունիմ Ասհմանագրութիւնը հաստատեալ , բայց իր ընդհանուր գործագրութիւնը կը սեպեմ իրքեւ ժամանակի ինդիր : Թող կառախարութիւնը կարդագրուելու համար կամք մը կամ երկուք . թող կըթէ անմնց ընակինները . ծագիկեցընէ , պայծառացընէ , և Հոխացընէ , ուրիշները շուտով կը հետեւին : Հազար խօսք մէկ օրինակ չ'արժէր : | ;ւ քանի մը միջինն մողովուրդ մը առաւել շու-

առաջ կը յարի Ասհմանաց բաւ թե անալով իր մէ կ
մասին անով երջանելունացը . քանի թէ քանի մը միջին
նին մէկեն արուած երջանելու թե ան խռամաւ նքնէրուք .
այս և նու ընտե թե ան օրէնքը . ուր աստիճանաբար
ազգեցութիւն մը միշտ բարերար է . և յանեկարծ ական
նը միշտ մահաբեր կամ պատակար . նոյն խակ բժշկու-
թե ան օրէնքը . չ' ների որ հիմ սավարութիւն մը . թէ և
պատակար ըլլայ . մէկեն ՚ի մէկ կը արուի . և երբ մար-
մին մը զանազան ախտերով հիւնեալ է . բժիշկը նախ
պատասխան որագոյնը կը բժշկեն :

Աւրեմի կարգագրենք ինչ որ հիմայ ձեռքերեսու ս
ամեր կայ . հրաւիրենք մի առ մի հեռաւ որներն ու .
և հրաւիրելոց պատիւը տակը անոնց . չ' անապարենք
բայց չ' կայինք ալ , չ' վախցանենք . բայց խրախու անեք .
չ' պիրաւ որնեք . այդ բժշկենք :

Ո՞չ ինչ գեղեցիկ ապագայ մը հայրենեաց համար ,
երբ ազգը առանց ներբին գցողիւններու ու սաստ-
նութիւններու . առանց բանու թե առանց յուղ-
ման , հանգարապայլ . բայց ամբողջ . անվես . և ա-
ռայդ կը համեմ իր երջանելու թե ան նպաստակը . և ըստ
կուտայ իրեն համար . Հայ է . ուրեմի երջանիկ է .
Ո՞ր սիրու չ' թնդար , ո՞ր աչք չ' խանդաղատիր սյուպիսի
գեղեցիկ տեսլեան մը ու նաև անոր յուսոյն . ինչու
ուրեմն այսպիսի ապահով համբան կը թողունք , ու
գետ ՚ի անապարանաց պիհերը կը գիտենք . այդ չափ
անզու ապ են մեր իզձքը , որ սառեւրը իրեն խրական
սիւն մը ընդգրկենք ու վար իշխանք կատրինք . Շարե-
խանենք քիչ մը այս շասպազական մասքարք , և թո-
զունք որ կրթութիւնք , գիտութիւնք և քաղաքավա-
րութիւնն ալ , իրենց գեղեցկութիւնները յաւելուն
այս հրապարիչ բառին զայ , որ է . Ասհմանազրու-
թիւն , բառ մը , որ անկրթութեան մէջ իմաստ մը չ'
կրնար ունենալ :

Հայ աշդին Հիմակուած վէճալը :

Եւրոպացի քաջարագիւսաց մձա ութ, զի ըսը ըսինք որ
այն ազգերը միայն Ասհմանագրութեան արժանի են,
որոնք իրենց իրաւունքը կը ճանչնան և անոնց տէր են :

Եմէ ազգը իր իրաւունքը բնդ հանրապէս չճանչ
ցու և բնդ հանրապէս անոր տէր չեզու, տէրութիւ-
նք զանիկաց ճանչցու և չնորհեց, և մենք անցանք այն
ասհմանագրականաց կարգը, որոնք վարքագոյն մասն
կամ ուրիշէ մը կընդունին իրենց Ասհմանագրութիւ-
նք և որն որ բացառութիւն մը կոչեցինք :

1856 ին Օսմանեան տէրութեան բոլոր Եւրոպացի
ներկայացուցած խաթթէլ Հիւմայունին մէջ այսպէս
գրուած էր :

“ Եմէն հասարակութիւն իր վայելյած առանձնաշը-
նորհութիւններն ու արտօնութիւնները որոշեալ
և պայմանագումամի մէջ ՚ի քննին առնելով, ժամանակին
և բերմանեցը ու քաջարակութեան արդեանցն ու զի-
ւ առութեանց պահանջած բարեկարգութիւնները խոր-
ացրդածութեամբ պիտի որոշէ, ու Կարձրագոյն Դը-
ւրուն ներկայացրին, և Հոգեուրաքանչ զիսոց շնորհ-
ուած իշխանութիւնն ու ձեռնհասութիւնը իւրա-
քանչիւր հասարակութեան ապահովուած պիճակին
և ու նոր զիրքին հետ համաձայնութեան մէջ պիտի
զրուի : ”

Երկու տարիի չսփ յառաջ, Դրան արտաքին գոր-
ծոց վերատեսու Վայի քաջային առ Հայոց Պատրի-
արքարանը յուզարկած հրամանագրին մէջ ալ, այս
խորեւը բառ առ բառ կրկնուած են :

Վհա ուրեմն իրաւունք մը, ճանչցուած, որուած,
ու բնդունուած : Վհա պիճակին մէջ, ազգը օրինաւոր
կերպով մը կը ներկայանաց ասհմանագրական զրու-
թեան առջին :

Դաստիարակության մեջ էր, երբ այս ըստ
նորհերն իր վրայ տեղաց, զայտ քննենք:

Վրդէն հիմնգ գար յառաջ ազգին քաղաքական իշխանութիւնը իր օրհասական ձգնաժամը հասած էր, և նման կենացքու հիւանդի մը որուն հեռաւ որ անդամ ները պազելով ու անզգայանալով կենաչան զօրութիւնը կետ մը միայն կ'ամփոփի, որ գիւրաւ հագին աւանդէ, այս իշխանութիւնը Հայաստանին անսահման տարածութենէն այն վերջին կետը հասած ու կերպնացած էր, Եղին, | աստին, ու Ուահմետական հեղեղաց առջն, ուր և ընկղզեցաւ:

* Առաջն ինկաւ, գահը կործանեցաւ բայց ազգը մը նաց, վասն զի այսպիսի համակործան յրհեւ ցեզի մը տաշին, իրեն անփոյթ ապաստան մը գտաւ իր կրօնքը, որ անշուշտ իրեն փրկութեան տապան մը և զաւ: Են ժամանակը ազգը ունեցաւ սա զարմանալի յանկութիւնը, որ թէ տառուածարանական վերացեալ խնդիրներէն ծագած վէճերուն և թէ կզերական անկարգութեանց միտ չ'զնելով փարեցաւ գրեթեց իր կրօնքը, երբ իրմէ մեծ և զօրաւ որ ազգերը միայն այս պատճառ աւ սիրափ սպառապուռ կործանեն: այս յատկութիւնը փրկեց Հայ ազգը, որն որ եթէ ու ըիշ տեղ մը կրօնա մոլութիւն կ'անուանուի, Հայ ազգին համար գրեթէ մեծ ու անհրաժեշտ կարեւ որութիւն մըն էր, վասն զի եթէ սյնչափ ազետից և թշուառութեանց վրայ կրօնական վէճներ, բաժանեմունքներ, և հակառակութիւններ ալ վրայ գալը, անշուշտ այսօրուան օրս Հայ ազգը միջիններով չէր համրուէր:

Որպահի ժամանակ որ Հայ ազգին վրայ բռնաւ որութիւնը տիրեց, ինքն այս սպահապահողական սկզբունքներէն չ'զատուեցաւ, և ասով միայն կը մեկնուի, այն կրօնական խառութիւններու, որուն ազգը պարտաւ որեցաւ ժամանակ ժամանակ ամեն կրօնական նորանձեւթեան կամ կրօնափառութեան գէմ: Վրիկոյ Հայ կրօնական վարդապետութիւնը չէր, որովհետեւ անիրկոյ

ամեն քրիստոնէի ի առ ջին փրկութեան դաւը բաց կը դաւ անի . բայց քաղաքական կարև որութիւն մը : Վասնեց վիճակի մը մէջ . շայ կղերը ազգին մէջ ստացաւ կամ եզաւ զարութիւն մը . որ անշուշտ իրեն անձնական արժանեաց արդիւնքը չէր , ոյլ ինչպէս բանեք քաղաքական կարև որութիւն մը : Վահկաց ազգին իր օգու առ բրաւ , բայց կղերին մէծ ապէս պատահց . անձնելի որ առ զր որ ժամանակ որ անդ որութիւն ան վիճակ մը հաս ենք . ու արտաքին թշնամիներէն իւալընէր , առ թէ ը ոդիանի ու նենապ (ամենայն նու ազգագոյնը ըսենք) ան կարգ ու ախտացեալ կղեր մը , որ իր առ վի քաղաքական անհրաժեշտ կարև որութիւն ամեն ալ , ալ չէր կրնար արդ արտաքազ:

Վահկանէրը ազգին չէ զաւ . այլ նայն իսկ կղերին . որին որ բազմագարեաց ամենազօր իշխանութեան ժամանակից , ամենենին անհաջ եզաւ նկրզգինքը կրթելու և իր բարձր աստիճանին արժանի ըրբար գիտութիւնը և առ արինութիւնը , և որուն ամեն մի ջացներին ալ իր ձեռքն աներ :

Վիայն Վիսիթար մը եզաւ ասիկաց մասածող , գերագոյն հանձնար մը որ ազգաց այն զուշակից , բայց իր գրանուած ապահանեալ մմժնորոտին մէջ իր այս ոքանչելի խորհուրդը յառաջ տանելու այնշափ յուսահատեցաւ . որ պատշաճ սեպեց առար երկիր գաղթելու , որով ազգին մասակարաբարան օգուար թէ ապէտ շատ մէծ բայց առ աւել կազմնակի եզաւ քան թէ ու զգակի :

Վահկ կը նէր ասանել երթանիկ ժամանակ մը շայ կրղերը : Կամ ոզիկաները , Պատրիարքները . և ու բիշ աստիճանուն որները զիրար կը պատառեին , և կեղեցական իշխանութիւնը , սարսափելի որբապղծութիւն . մինչև առ առ իր ձեռքը , մասնաւթիւն , կաշառք , շողաբորբութիւն , վերջապէս եօթն մոլութիւնը եօթն աստիճանաց տեղ անցան . Կամ ոզիկս մը տիօթ չ'համորեցաւ իր ամենաբարձր հագես որ իշխանութիւնը , աշխարհական բանաւորներէն ընդունելու , և անոն-

յը հաճայից գերութիւն ընելու . նմանապէս Պատրիարք մը , նմանապէս Կռաջնորդ մը , նմանապէս Վարդ զիշ մը : Աւ կրթութիւն , գիտութիւն , բարի վարուց ու առաքելական պարտու որութիւններ ամենեւ իւ մոցից ընել պէտք չէր . և ամանակին ափառապէտը ով էր նէ , ինչ կերպով որ ըստ անոր հաճայանացը ասուց ամենուն անզը կը բռնէր ու կեւելնոր այ . ալ և կեզեցական իշխանութիւնը եկեղեցւոյ մէջ չէր . այլ խանի մը . առենի մը ու ամառանցքի մը մէջ էր . և հոն ալ մինչեւ սպասուածաց ձեռքը :

Դայց ազգը առիկաց չէր զգար , մանուս անոց թէ ան ժամանակը կարողութիւն և արամազրութիւն ալ չուներ սախկայ զգարու . իր առջեր ասուցմէ մէծ և արամափելի վասանգներ կային . որով իրենց մասդրութիւնը բորուսին հոն ամենափած էր . ինքը առ բռնէն մը հայտնապահ էր . բայց ամենեւ ին ան առ բռնէն հետ վերաբերութիւն մը չուներ . հարու ածը , միշտ առ բռնէն կը չուներ . շնորհը մը , անիկայ կրնար յուսալ . և երբ էմ ալ կը նոց ուներ իր Պատրիարքէն և իր մէծամեծ ներէն . և ինչպէս ծավը ինկած կամ բացով շրջապատուած մարդ մը , ալ չ'միտուեր թէ զինքը փրկողը ինչ ձեռք է , ազգն ալ ըստ ամենայնի այսպէս , բոլորովին անփայթ էր իր վեց իշխանոց յատկութիւններէն . ինքն իրեն իշխելու ամենեւ ին յօյս և լոյս մը չուներ . գերութիւնն ավելացն էր իր վիճակը . որ հաստակարուեն ափառախուռ թիւնեւն առ առ եւ վնաս կը ան առ քանի թիւնեւն , ազգը ամենեւ ին այսպիսի արամազրութիւն մը չուներ . և չէր կրնար ալ զանիկայ երեւակայի իրեւ կարելի բան մը :

|| իւս կողմանէ ափրոշները խիստ ապահով էին որ իրենք միշտ պիտի տիրեն , որովհետեւ նոյն խել առ բռնէնը իրենցմէ ուրիշ տիրող չէր ճանշնար . մանաւանց թէ միշտ զիրենը կը ճանշնար և պիտի ճանշնար . ամենեւն ապահով տիրապէտութիւն մը , որովհետեւ պատահում մը չէր , այլ հաստատեալ և վառ երացեալ գոյութիւն մը :

Վ. Եւ աղետը չէ երկարել ոյ խոնալու համար որ այս պիտի տիրապետութիւն ու մը եկեղեցական կոմ աշխար համան իշխանութեանց մէջ ինչպէս կը բաժանու էր ինչպէս մէ կը կոմ միւ որ կը տիրապետէր . ազգին համար ինչ հետեւ թիւներ կունենար , ասոնք ժամանակին պարագայ այներէն յառ աղ գալու պատահման նը ներ էին . զգունքը պատճեն թիւնը թուզ արձանագրէ . մեր նպատակին համար բառ ական է զիտեալ , որ ազգը կարեւ բաց անկարգ իշխանութեամբ մը տիրապետուած էր :

Վ. Եւ զարերաց այս ձե իշխանութեամ պատահման ազգին թիւնց ու զեշութեանց անուայն մէջ շատ մը պատցաներ ընելի են ետեւ . յանկարծ ակի վրայ հառաւ (Կամանեան ան տէրու թիւնի թանգիմանմէր , որով չէ թէ ամեն ազգ . այլ մինչեւ ամեն անհատ իր գոյութեամեւ ու երթանկութեան տպահանութիւնները կ'ստանար . ասիկայ տէրու թիւնի ու իր հպատակաց մէջ գանու ած ամեն ամբուղուակները մէկի ՚ի մէկ տպագլից . առաջին անգամ անհանաները զգացին որ տէրու թիւնի մը հպատակ են , և ոչ թէ կանուն ելլոզ ու իշխացին զերի . իրենց անձը , սուսցուածքը , պատիւը ու կրօնքը , եթէ կատարելուովէս չէ . զուեւ բառ ականապէս և երաշխառ որեւալ : Եւ ան օրը որ ազգերը տէրու թիւնի հետ ու զգակի յարաքերու թիւն ունեցան , ան օրը զիւրենք յիրաւախ կոմ յանիրաւի տէրու թիւնի առ լին նիր կայացունազ իշխանութիւններուն զործքը լրինցաւ : Վ. Եւ տէրու թիւնը ազգի մը համար ճանցաւ կրօնք մը , և ոչ թէ կրօնքի տէղ անոր պաշտօնեայն , ճանցաւ ազգի մը համար արգարու թիւն պահանջներու իրաւունքը , և ոչ թէ անոր տէղ իշխան մը :

Աւրեմն մէկ օրուան մէջ , ազգը և իր իշխանութիւնները նոր կացու թիւնի մը մէջ մտան : Վ. Եւ անջիք ալ աղնապիսի վատագ մը չ'կար որ ինչ բլուս բլուս իրեն փրկիչ մը մտանէ , ազգին իշխանութիւններին ալ ալ իրենց զերիները չունեին , վասն զի տունք զօրու ու

բար ոյն տիրով մը պահպանութեան առկ մասն է ին :
Կամ անշաւշա նոր նոր պարագա որութիւններ պիտի
տի ծագէին թէ իշխանութեանց և թէ ժողովրդ եան ,
որն որ Եկեղեցական իշխանութիւննը բնաւ չ'անցաւ ,
աշխարհականը քիչ մը ճանցաւ . Ժողովուրդը ամենէն և
շատ ճանցաւ :

Ուստիզիմաթէն եւորդն ալ Եկեղեցական իշխանութիւնը
իր զօրութիւնը , իր պատիւը և իր ազգեցութիւնը չէ թէ
իր կրթութեան և առարձնութեան մէջ . այլ մէծա-
մէծներուն զոները միաւուց , պատկանութիւնը մասն
հասած ու կէ ո մը զուուած է ին : || Են ծամեծ-
ները հասկցած և աշխարհականը չէն . և արտաքիւն ձեւեր-
նին պահելով իրենք եզան առաջին , մէծամեծ ծախ-
քերով իրենց զաւակութերը ու անանց , զիսութեանց և
վեզուաց մէջ կրթելու , Ժողովրդ եան զաւակաց հա-
մար ալ բաւական պայծառ զպարատուններ հաստատու-
ցաւ . զաւակելուն կամ հոգեզաւակելուն | Հարաց խոռութե-
րու , արուեստներ ու ճարտարութիւններ սորվեցու-
նելու . տիրապետութիւնն ալ բնդհանութէն մասնա-
ւորներու անցաւ և իր բոնութիւնը կորսնցուց , որու
հետեւ ալ ոկրուենը մը չէր . այլ պատահում :

Ժողովուրդը ամենէն և եւել զգաց այս փոփոխու-
թիւնը , որովհետեւ իր բոլորամբը , ամեն օր ամեն բան
իրեն կը յիշեցրներ իր նոր պիճակը . մէծ բանութեան
զարգանակը արգէն զինքը սեզմէլէ մէզմացած էր , Երկ-
րարդականները գրեթէ անզգացի էին , ընդորիմութիւն
մը փորձեց . յախզեցաւ . զարձեալ փորձեց . զարձ-
եալ յաջողեցաւ . և իր ազատութիւնը շաշամիեց :

Հառ ազգը ունեցաւ արտամութեան միջոց մը որ
իր նոր պիճակին բնական հետեւութիւնն էր . Եկեղեց-
ական իշխանութիւննը իր յենարանը կորսնցուցած էր .
աշխարհականը իր զօրութիւնը , Ժողովուրդը իր իրա-
ւունքը ճանցած էր բայց չէր զաւերացուցած . այսին-
քն կատարեալ ասրամանութեան պիճակ մը : Այսու
ժողովուրդ մը այսպիսի պիճակ մը կը հասնի իր առջնէ

Երկու համբաց միայն բայց կը գտնեմ , որուն մեկը կը տանիք ՚ի միապետութիւն և միւսոր ՚ի Առհմանադրութիւն . միապետականը առ զի՞ն չշարժեցաւ , Առհմանադրականը աճապարեց և մասս իր համբան :

Վայ ամենը յայտնի կը պիսյէ , որ Առհմանադրութիւնը ազգին հրամակուան պիտակին քնական մեկ հետաւութիւնն էր կամ արտօնութեանական պատրայութիւնը . և ոչ թէ ազգին կամքը :

Վայ Հայուն Առհմանադրութիւնը կատարուած անգործքի մը իրաւունքը միայն ունի և ոչ թէ ազգային կամաց արտայայտութիւնը . Արովշեաւու և թէ յաւածները ժողովրդ եան մեկ մասը կամ նույն մեկ անհատ մը ազգը կրնար ներկայացրենել . Առհմանադրական զրութիւն մը ասիկայ երբեք չկրնար ընդունիլ . այս լեզունն մեջ ազգ բառը պէտք է որ ազգին ընդհանրութիւնը նշանակէ և ոչ այլ ինչ :

Հայուն Առհմանադրութիւնը ՚ի սկզբան այս յատկութիւնը չունեցաւ և մինչև հրամաց ալ չունի . այսինքն եթէ ՚ի պաշտօնէ ունի , առհմանադրապէս չունի . որովշեաւու Առհմանադրութիւնը ընդհանուրին նկատմամբ առ աւել հրամացուած է քանի թէ ընդունած . բայց որովազգրութեամբ այսինքն խռնական զործագրութեամբ մը , որոշեալ ժամանակի մը մեջ կրնայ ընդունուիլ , և հրամացականը ընդունելութեան փոխարիլ . Եւ զուտ սահմանադրական մը , անոր հաստատութիւնը չէ թէ հրամանեներու և հրավարտակներու մեջ կը տեսնայ , այլ ազգէն զտած ընդհանուր ընդունելութեան մը . որ է ամեն Առհմանադրութեանց համար մի միայն խարիսխ հաստատութեան :

Աւստի մեծապէս կը սխալին ամեն անոնք որոնք կը կարծեն թէ հրամայեալ և հաստատեալ Առհմանադրութիւն մը ունենալով , ազգը անմիջապէս Առհմանադրական կը կայ . ուր չիշնալու համար մեծ ամեծ զգուշութիւններ ովքար են :

Վայ մը որ առաջին անգամ կելլաց բնօքրպինը կու-
ռավագործու երբ տակաւ ին կուտափարութեան ամենու-
նուրը սորուեաւը չ'զիտեր . այս գիտուոր պակասու-
թիւնը պանե խոհեմաք թեամբ որ չ'եցընէ , մեծ վա-
տանգներու և խորխարամներու մէջ կրնաց իշխալ : Առ
առանց ամենէն զատազարդական գրութիւ-
նը և չափազանց բազմանքը կը համարիմ . գիտեմ որ
ազգը ամենէն առաջի իր տաջեր ահաւելի զատարկու-
թիւնը մը պիտի գտնայ . բայց եթէ այս գատարկու-
թիւնը լեցընելու համար . ձեռքին եկածը մէջը նետ .
Եաբը գարձեալ պիտի ձեռնունայն մնայ , և զրան ու-
ռանց չենքի հիմ մը պիտի առնենայ , որ գիւրաւ կ'ան-
հետանայ . ընդհակառակն եթէ ձեռքի առնեցածը խար-
բալէ , պիտանին անպիտանն , վնասակարը ոչ առկա-
րէն , և պահելուն նետուելուն որոշէ . թէ պիհը կրո-
նաց լեցունել . և թէ զրան իր պիճակին յարմար չենք
մը չինել :

Վհա այս միաբավ էր որ Կարեղին երբորդ ասկէ-
մէկ երկու տարի յառաջ բաւ պատգամաւորաց սե-
նեկին .

« Վանուած գարերնիս ճանշնալով , անցեալին մէջ
ո ինչ ազէկ բաներ կայ անոնք հետ առնելով , ապա
« զայն պատրաստելով , ու առջենիս բացուած քազա-
« քակրթութեան ճամբան , մարքելով թէ նախապա-
« շարմանքներէ , որ անոր արգելք կ'ըրբան ու թէ ան-
« և կարելիութիւններէ որ անոր կը վնասան , ահա առնաց
« մայ միայն մեր որդւոցը խազադ և յաջող օրերու
« ժառանգութիւնն մը կրնանք նուիրել : »

Ութը միլիսն քուեազ ընտրուած ու ութը հարիւր
հազար սուբներու հրամայող նկրնակալ մը ահա այս
ողէս խռուցաւ աշխարհի առջին . որ է որանիւելի խրա-
մը նաև քազաքակրթութեան մէջ աստիճանաբար և
զգուշութեամբ յառաջանալու :

Ութեամ գարերնիս ճանշնալով . ան ժամանակները
չենք ուր ազգերը ու ութը թիւնները մարդ կային ըն-

կերութեան մէջ մէյսէկ կողքի էլին ծավիրով և մասն երավ բաժանուած ած , հիմաց ամենուն աշբը ամենուն պարագան է . Եւ բարպան մեր մէջն է և մենք Եւ բարպանի մէջ : Վարդկողին ընկերութեան մէջ հիմաց ամեն ազգ իր աստիճանուր ունի , որչափ վարդ կը գտնեալի մէկ ազգ մը . այնչափ իր վրան կոխողը ու վեր ելլազը շատ կ'ըլլայ :

Եցեալին մէջ ինչ ազէկ բաներ կոցնէ անոնք հետ առնենք . ասիկոյ անցեալը պահապահելով ու խոցուու ակելով չըլլոր այդ քննելով , և անուան քննիչի մը յատկութիւնները ունենալով . քննենք ուրի մե ու հետքնիք :

Պատագայն պատրաստենք քաղաքականութեան մասն բան մարքելով նախապաշտրունիք . բայց կարողութիւնն ունենանք նախապաշտրունիք առաջ գութեանք . պատիշնիք անկարելիութիւններէ , որոնք հասարակօքէն բանաստեղծական երեւակայութիւններ են , քան թէ շաշափելի ճշմարտութիւններ :

Եւ մանաւանդ ամենէն աւելի զզ ու շանանք շտապօգական բանութիւններէ , որոնք բաղձանիքի զեղմանք ու չեն կրնար երբեք արդարանալ :

Ես այսպիսի խոհեմական ընթացքէ մը միայն կը նամ՝ յուսաւ , բարցապէս Ապահնանդրութեան հաստատութիւնը և յառաջանալը . քանթէ պաշտօնական կարգադրութիւններէ , որոնք կ'ըսափակն , բայց չեն համազեր :

Գ. Ա. Ե. Խ. Ժ.

ՈՒ Ե ԻՆ ԸՆԴՀԱՆՐԱ-ԲԻ-Ն ԳՐԱ- ՀԵ ՄԱԿՐԻ ԱԾ Ա-Հ-
ՅԱ-Ն-Դ-Բ-Ի-Ն-Ը :

Որովհեած յայտնի եղան որ , Հայ ազգին ընդհանրութիւնը առկա ին առհմանադրական արամազքութիւններ չունենէր , և այս գրութիւնը մանաւանդ թէ մամանակի հարկ մըն էր , և վարդագայն մասմի հար-

ւերը, առկեց բնականաբերք կը հետեւ որ ընդհանուր ընդունելու թիւն մըն աղ չպիտի գունաք:

Եթէ առիկայ ազգին մէջ առկաւին նորեկ գազափար մըն էր, ինչպէս ամեն նոր զրութիւն, աս ալ ու նեցաւ իր ախացեանները ու իր շահատակիները: Չափազանց գովաբաններուն գէմ շափազանց պարսու ողներ աղ եզան և այս կարծեցց զանազան թիւնը: Հասարակութեան մորին մէջ զանազան ապաւորութիւններ ըրու:

Ոմանք կարծեցին թէ այսպիսի ազատական գրութիւն մը: անշուշտ ազգին կրօնքը ու բարոյականը պիտի ապականէր, ու բիշները պնդեցին թէ, կրօնքը Ուշ մանադրութեամբ իր անօգուտ յաւելու ածներէն զրուուելով, և բարոյականը իր նու աստացուցիչը բանաւութիւններէն մաքրուելով առաւ ել պիտի պայծառանան: Ոմանք կարծեցին որ, ասով մէծ ու պզոտիկ հաւասար ըլլալով, բնական ակնածութիւններին աղ պիտի անհնեւանան և ըրբութեան ուղի տան: ու բիշները պնդեցին թէ, ակնածութիւն և մեծարանը առկեց եւակ պարզութիւնը պզոտութէր: ու բիշները պնդեցին թէ ազգին յատակէն անձանօթ գեղեցկութիւններ պիտի գուրս ելլան և մարզարիսներ գանուին:

Ոմանք կարծեցին որ ամեն մարդ ինքը զինքնիքը կարդալու գրելու առաջով, ասքու տնինիւ հոգալու ժամանակ պիտի չունենան և թշու առ անան, այլք պնդեցին թէ բեռնակիրները գիլիսափայ պիտի ըլլան ու աղքատները մէջմէկ Շօշիլու:

Ոմանք կարծեցին թէ անզուսպ ազատութեամբ մը երկու սեռին աղ ամօմին ու պատկառ անքը պիտի վերնար, և ազգին պարկեշտութիւնը ոշնչանար: այլք պնդեցին թէ ամեն մարդ իր պատիւը պիտի ճանհնար և պահպանէր, որով առ ամօմիածութեան մը ուղղ

առողք քառվարտախորութիւն մը պիտի ախրէր :

Ամսներ կարծեցին թէ հազարակութեան պայմանները. և դու ու ելլու ելով աւ րութեամբ ազգին պայս ունեցած վասահութիւնը կառականի պիտի վաստա ։ ուրիշները պիտի եցին թէ. աւ րութիւնը մատառ անդ թէ կը բաժակերէր այսպիսի ձեռանարկութիւն մը որ իրեն բազարակիրին ազգ մը պիտի նու իրէր. սինմէր կարծեցին թէ. ազգը երեակացական ցնորդներու և ու է ըստու իր հիմնական ան նիւթական բարեբազզութիւններն ալ անոր պիտի զնէ. ու րիշները պիտի եցին որ ազգը խօսու կարեցի ու օգտակար նորոգութիւններով խօսու կարել և ապահով երջանկութիւններ պիտի ունենաց :

Կայց աղ ինչ երկարենք : խրարու հանկառ ակ առանեկ սինթիւ կարծեցներ ելուն որոնք շատերու և միուքը պրդարեցին . և շատերու ամրար իսկ ունեցին . և զարծանալին այս է որ . այս առափնան խրարու գեմ եզրոց գատողութիւնները ամենն ալ իրենց սառ գութիւնները ու իրենց կարելիս թիւնները ունեն . ու ամեն մարդ իր կարծեացը համեմատ ապացուցներ ալ կրնալ գանալ երբ որ ու զէ . ու որչափ որ կամք :

Կայց առանց ամենն ալ սահմանագրական գրութեան մը բնական հետեւութիւնները կամ պակասութիւններն են արդեօք . չեմ կրնար այն մը ըսել ու ունց խիզճն բռնաբարելու :

Կայց եթէ հարցու եր թէ , ասոնք սահմանագրական գրութեան մը պակասութ գործազրութեան հետեւութիւններն են արդեօք . այն ժամանակը խիզճն զիս կը բռնաբարեր այն մը ըսել և թերեւ երիցու անդամ այն :

Կամ ազգին եկեղեցական իշխանութիւնը . Ամհամագրութեան նկատմամբ , անհանգիստ խօնքներու ապահովութիւն մը չ'երցաւ տալ , զուցէ կրում չառ զեց տալ . բայց ազգը կրթեաց ունենալ շատ մը անհամենք . որոնք ամեն աշխարհային երթանկութիւնները . երիշից արքայութեան հետ չեն փախներ . կրթանք բռնաբարել

այսպիսի զգացում մը որ նոյն խակ Ռոբստոնի բերենք ու իր վարդապետութիւններէն կը բղիսի . ամենեւ ին ոչ . կրնա՞նք ապահովել այսպիսի խղճերը , ապացուցանելով որ աշխարհային երթանկութիւնը երկնից արքայութեան գուռը իր առջին չ'զոցեր . մենք ոչ երբեք . բայց եկեղեցական գերագոյն իշխանութիւնը , այն . բայց պէտք է որ , իրաց մինչև նախառիկիզմը եւ լանք . Հայոց եկեղեցական իշխանութիւնը յայսմ մասին զարմանալի երեւ ոյթ մը կը ցուցընեւ մեզի . այնպիսի զարմանալի , որշամի ուրիշ որ և իցէ եկեղեցեաց մէջ չ'ունենաւ ած երեւ ոյթ մը :

Հաս կայ գերագոյն իշխանութիւն մը : Ե՞նդ հանրական կան կամքու զիկոս մը և ոռորը ժազով մը . բայց այս գերագոյն իշխանութիւնը իր եկեղեցին նեշպէս կը կառավարէ ամենեւ ին գաղղափար մը չունինք . կամ թէ պատեզ ու խոս գերեզմաննեցի քահանայէ մինչև ՚ի Պատրիարք ինչ յարարերաւ թիւն ու նին իրեն հետ , ամենեւին չենք կրնաք երեւ ակացյել :

Հայոց եկեղեցին իրեն գերագոյն գլուխ մը ունեցած առեն , միւս եկեղեցական ամեն պաշտօնատէրերը իրմէ բալորութիւն անկախ կ'երեւ ին . նու մանաւ անդ թէ անոր գէմ խօսուզ և գործոզ եկեղեցականներ այ կը գտնուին պաշտօնի մէջ ու ինքը ձայն չ'հաներ . ոնն այսպէս կը տրամադրէ և ոնն այնպէս . ինքը հագ չընէր . եկեղեցական նոր նոր իշխանութիւններ կը կազմուին , ինքը անփոյթ կ'ըլլայ . Բ'նչ զարմանալի երեւ ոյթ . Իրատանդնու պօլիս կը հաստատուի եկեղեցական ժողովք մը , ուր քանի մը Տէրատէր . Պատրիարքաց ու Շըրեպիսկոպոսաց պիճակը կ'որոշէն , և անոնց գտուառ որ կ'ըստն , ինքը լուս կը կենայ :

Դուցէ Ասհմանագրութեան քառնըններորդ յօդուածին մէջն է իր գերագոյն իշխանութիւնը ուր կ'ըսէ .

Ա Կրօնական ժողովը երբ չ'կարենաց ինքնին լուծել ու զուտ կրօնական կարեւոր ինդիր մը . եկեղեցական

և համացումնոր ժողով կը կազմէ , Կռատանգնուապօխու
ա գանեսուող լոպիսկոպոսները . եկեղեցեաց Քարոզիչ
և Ա արդապեաները . Եւազերեցներն ու Եթուակալ-
ները , և թէ հարկ ըլլոյ նաև միջակայ գանաւաց
և Վաաջնորդները հրաւ իրելով . եթէ եկեղեցական հա-
մացումնոր ժողովն ալ իր ձեռնհասութենեն վեր գա-
տէ . այն ժամանակ ընդ հանրական Կամու զիկոսին կը
զիմէ ստորապրեալ տեղեկագրով :

Իսոյց մենք կապացուցանենք . որ ասիկայ եկեղե-
ցական զերագոյն իշխանութեան ամեննեն իշխանու-
թիւն մը չ'առէն ետե . իր ամեն իշխանութիւններն
ու առանել ու քանի մը Տերուերներու յանձնելուն բը-
նուաւ ուրիշ բան մը չէ :

Կրօնական ժողովք . որ այսորու ան օրու մէկ երկու Լո-
պիսկոպոս . մէկ երկու . Ա արդապեան և շատ մը Տեր-
ուերներէ կը բազգաւաց . ուր Վահի լոպիսկոպոսը ու
Ա արդապեառ պատր նուազ ձայն ունի քան զծերու-
րը և վազք բարորն ալ Տերուերներէ ալ կրնայ բազգա-
ւալ . ուր Տերուերը պատրիսը կը չինէ , ու վարդապեա-
կը կարգէ , (զարմանացի ռամկապեատական եկեղեցա-
կան իշխանութիւն) բնշու պիտի շուրջ կը կրնէն իրեւ-
նող իր մըն ալ չ'կարեւաց լուծել . և ով կրնայ մեզ
համազել որ այսպիսի թնդիր մը լուծել չ'պիտի կարծէ :

Իսոյց եթէ չ'կրնայ . ուրիշ շատ մը եկեղեցական
ներ ալ իրեն օգնութեան պիտի կանչէ . զարմանացի
կորազութիւն . ուր կրնալը ու չ'կրնալը . իրեն ազատ
կամացը յանձնուած է . կրօնական ժողովք բաւական
է որ ես կրնամ ըսէ . և ամեն ինչիր լուծուած է .
կրնան հարիւրաւ որ Լոպիսկոպոսներ և ծայրագոյն Ա ար-
դապեաներ այսպիսի իշխանութիւն մը տալ իրենց ձեռ-
նազբած ու իրենց հրամանին տակ եզոց քանի մը Տեր-
ուերի . և եթէ կրնան տալ որ եկեղեցական կանոնով
ասիկայ պիտի վաւերացընեն . բոյց թող ուրիշ աստի-
ճաւառ որներն ալ ասաց օգնութեան զան ու համա-
զում մար ժողովք մը կազմեն . բոյց ասոր ալ իր ձեռն

հասութենածն վեր խնդիրները պիտի ներկայաւումն է . բայց
այլ պիտիք վճռէ խնդիրները իր ձեռնհասութենածն վեր
բլլուզ , նոյն խնկ ինքը . առ այլ գառննիք զարժանալի կո-
րուզութեանց կարգը :

Ա երջաղիք և հարկ պիտի ըլլոյ կամ ուղիկասին զիմել .
զուցէ հարիւր տարբին անգամ մը . բայց Ասհմանագ-
րութիւնը միայն կամ ուղիկասին զիմել մը կը հրամա-
յէ , բայց իր սրաշմանցը հնազանցութեամս պարագա-
րութիւնը . տար ան զը Ասհմանագրութեամս մը կը կա-
տարեալ գատարկութիւն մը կայ . որ եթէ բնութեամս
մէջ գատարկութիւն գանձեւ կլուն չ'համազարդներ գեռ-
կան , անկարեցի է որ ասով չ'համազարդներ :

Եւ չ'պիտի բանմ որ վերէն ի՛ գար իրարմէ անկախ
այսպիսի եկեղեցական իշխանութիւնն մը անկարեցի է .
բայց այս պիտի բանմ համարձակ որ . այս ձեւ իշխա-
նութիւնն մը ոչ անզ մը տեսած էմ . և ոչ անզ մը լր-
ամս . ոչ կրթամբ ընդունել և ոչ այլ համազուիլ . և ոչ
այլ խիզճն հանդարտեցրել . և եթէ ազդը եւ բլլուզ .
հնդ տարի ետքը Ասհմանագրութեամս վերաբերու-
թեամս մազմիքներն են և յառաջ այս յօդուածը կ'ա-
ռաջարկեցի :

Դայց Բ' հչ է այսօրուամս օրս այսպիսի սկզբանն մը
հետեւութիւնները . այս է որ կասկածու խզները բր-
նու չեն հանդարտիր . եկեղեցական մը կելլոյ . Ասհ-
մանագրութիւնը երկնականի կը բարձրացընէ . միւսոր ի՛
գտնիս կ'իջեցընէ . մազմիւրզը կը խռամի . կը վրա-
գտնիս . կը մինեւ ու կը կռուի . և եկեղեցական իշխա-
նութիւնը ձայն մը չ'հանելը : Այս խնկ Ասհմանագ-
րութեամսի հաստատեալին ալ , այնչափ չարաշար գործա-
զութեանց . զրուածոց ու զրեանց մէջ , տակաւին իր
ձայնը հանելու կարե որութիւնն մը չ'անսաւ . մազմոց
որ ամեն մարդ եկեղեցականը բանաբարէ , ամեն գիրը
կարգոյ . և ինչը չ'ցուցուց թէ , մազմուրզը որշափ իւ-
րաւունք միայն անի եկեղեցւոյ տանին ու որ գիրըը
կարգալու է ու որը չ'կարգալու . մազմոց որ կրօնական

Նիւթերուն վրայ ով ինչ ու զէ գրէ , միայն ինքը բան
մը շկրցաւ գրել . և ներք շկրնար արդարանար որ առ-
եւու ին այսպիսի իշխանութիւնն մը չուներ , ասիկայ ե-
կեզեցւ չառասպանութեան օրէն իրենց արու ան էր .
չեն կրնար արդարանար ըստեր որ ինչ ընենք , մեզն
չեն հնազանդիր . և հնազանդողներէն և մ . բայց չի-
տեմ որ ինչի պիտի հնազանդիր . ասիկայ ցա ցրեսզ մը
չեցաւ :

Արեմ մե կու զէ՞ ազդը Ասհմանագրութիւնն հաստատ-
ութիր . յառաջ երթարը ու առենուն ընդունելի ըլլու-
ր . թող նախ և կեզեցական գերադ ոյն իշխանութիւնն
աղ անոր կրօնաւկան մասք ընդունելի ընել . վաս երացըր-
նել և հրամայել տայ . ոյն ժամանակը կը տեսնուի
ինչպէս խզճերը կը հանդարասին , ինչպէս տարակցանե-
րը կը ժարդարասին . ինչպէս Ասհմանագրութիւնը ընդ-
հանուր և ներնայօծար ընդունելու թիւն մը կը գտնայ :

Կրիկոյ եթէ սահմանագրական գործադրութիւնն
ազարտառութիւնն է . թող անձագարեն այս պակասու-
թիւնը վայրիեան մը յառաջ լեցունելու . արամիւնե-
ամին սահմանագրական գրութիւնն ասոր զէմ շկենա-
յին եռեւ , նաև այս կը պահանջնեն . անկարելիութիւն
մին է , ցաւ ոք պրատի կը յացանեմ որ ան ժամանակը
Ասհմանագրութիւնը ազգին ներբին զգացմանը վրայ
հաստատուն հիմ մը չունի , այսինքն թէ . չէ Ասհմա-
նագրութիւնն մը ընկալեալ , այլ Ասհմանագրութիւնն
մը հրամայեալ . բոլոր իր հետեւ թիւններուիք :

Չիտեմ որ այս գլուխը կարդացողները , չափազանց
կրօնասիրութիւնն կառկած մը կրնա՞ն ունենալ մեր վր-
արայ . Եթէ ասանեկ պատուայ մը արժանանայինք , հարկ
չէր ըլլոր մեզի ըստելու թէ՝ եթէ կրօնասիրութիւնը
մէ կու մը այսպիսի խորհուրդներ կարեր թելազըրէլ ,
գոնէ մեր շարժառ իմժը այս չեզաւ . մենք ու բիշ ազրի-
րէ մը առնենք մեր այս գտառզութիւնը :

Ոեզմէ շատ մեծ , շատ բարեկարգ . շատ երթանիկ
շատ փիլիքութիւն և շատ սահմանագրական ազգ երաւն ա-

ռ անց բացուութեան ամեն ներբին հանդամանքները
խոսիւ քննեցինք . տեսանք և համազաւեցանք , որ ե-
կեզեցական իշխանութիւնը բնուա և ոչ ազգի մը մ.ջ
այնպիսի գիրք մը ուներ . ինչ որ մեր ազգին մէջ ունի .
այս ընդհանուր համբայէն զարտուղարութիւնը միայն
ստիպեց զմեզ , բոլոր ստհմանագրական աշխարհին ըն-
թացքով մ.թինն ալ քննեցու և զատելու . ու բժշեցին
ալ կրնան ուրիշ կերպ խարհիլ ու զբել . մեր յօսու-
նած զրութեամբը գոնե երեք հարիւր միլիոն մարդ-
կային է ակ կրկա ավարուի . գուցէ երեք միլիոն մը կրո-
նաց ուրիշ կերպով կոռա ավարուիլ . բայց գոնե միշտ
գիտեաց որ միայն ինքնն է այսպիսի ընթացք մը ունե-
ցող ազգ ՚ի մ.ջ ամենայն բուսաւորեալ ազգաց :

Վանք հիմայ աշխարհական իշխանութիւնն ան : Վանք
եկեղեցական իշխանութիւնն հետ ամենն ինչ չէ ր կրնար
նմանութիւնն մը ունենալ . եկեղեցականը իր իշխանութ-
իւնը Վրիստոս առած էր . ասիկայ պիտի առնել ր
ժողովրդէն , կամ որ նոյն է անոր Ասհմանագրութիւ-
նեն . բայց մինչեւ որ Ասհմանագրութիւնն մը հաստատ-
ուի , և իր իշխանութիւնները որոշուին բաւ ական եր-
կար ժամանակ մը պիտի անցնելու . և այս միջային ամեն ու
ազգերութիւնն մը եղած էր առ ժամանակեաց կոռա ավարութիւնն մը հաստատելու , նոյնը մեր ազգն ուղ-
րցուա :

Մին ազգի մ.ջ , այս միջայը մ.ծ ազգեցութիւնն մը
կունենայ իր ազգագոյին , և մ.թինն ալ ունեցաւ նոյն :
և որն որ բաւ ական երկար ալ ըրարութ , մեծապոյն ազ-
գեցութիւններ ալ ունեցաւ . չենք կարծեր որ մեր
առ ժամանակեաց կոռա ավարութիւնները ասիկայ նշան-
առած ըլլան :

Ըստ ազգերու մէջ , այս առ ժամանակեաց ըստ ած
միջայը . մեծամեծ և անանդեկալ փոփոխութիւններու-
տութիւն եղաւ . երբեմն նաև նոյն իսկ յեզափոխութիւնն ան-
հակառ ակ վախճանն մին ալ ունեցաւ , և գործը ուած
կապետութիւնն ակսելութ . կոտարեալ ինքնակալու-

Ամեամբ լրջոցու , ու քեզին այս առ ժամանակեայ միջոցը այդշատի անհոգ ըրաւու միջոց մը չէր :

Եւ արգարե մնչպիսի գժուարին միջոց մըն է այս պիսի ժամանակը , ու ո հին իշխանութիւնը գաղրած է , ու նորը հաստատու ած չէ . ու ո հին օրէնքները վերցու ան են , ու նորերը տակուին անցայտ :

Վ՞եց գժուարին միջոց , երբ սա սահմանադրական բայց երբեմն վնասակար սկզբունքները բնականաբար երեւ ան կերպն :

Ա . Այն որ օրէնքով արգիլեալ չէ , յանցանք չէ :

Բ . Օրէնքը յետագարձ զօրութիւն մը չունի :

Երբ ոչ օրէնք կայ , ոչ իշխանութիւն :

Վասնկ միջոց մը հարկաւ երկու կարգադրութիւն կրնար պահանջնել . կամ հին օրէնքները անփախտ պահել , մինչև որ նորերը հաստատուին , կամ եթէ ասիկոյ անկարելի էր , առ ժամանակեայ օրէնքներ հաստատել մինչև որ նորերը անոնց վիճակներեն :

Վ . յս երկու զգուշութիւնն ալ ըրբին , կամ չկրցան ընել մեր առ ժամանակեայ իշխանութիւնները . և ու ոսր հետեւութիւնները Սահմանադրութեան ծանր նըստու :

Վ մեն մարդ սկսու Սահմանադրութեան կերպ մը մեկնութիւն տալ և զանիկայ ըստ իւր քմացը գործածել . օրէնք չկար որ զազեր . չեմ կրնար երկարել այս ազէտալի վիճակին վրայ , այսափ միայն կը զրուցեմ որ , մինչև անգամ բնութիւնը իր բոլոր մերկութեամբը անմեղութեան ներկայացրներով իրրե Սահմանադրութեան սքանչելիք մը պանծ ացողներ եզան . և շատերը կարծեցին որ , այս է Սահմանադրութիւնը . և ասոնք են իր արգիւնքները : Եւ իրաւոնիք ալ ունեին , վասն զի այս ամեն անկարգութիւնները յանուն Սահմանադրութեան կը գործուէին , և եթէ չուն ՚ի զույ ՚ի ըստ ճաշակին իրաւոնաց մըն է , այսպիսի պառու զներ տեսնելով , զարմանալի գաղափար մը կ'ունենայինք Սահմանադրութեան , որ ամենագեղեցիկ կարդ և կանոն

բառառնալով առկարգ անկարգութեամբ մը կըսկըսէք
ու կրծաւալէք . այս ազէտացին պիճակիր շատ մեծ վնաս
ներ տուաւ Աահմանագրութեան , և այս հշմարտու-
թեան եթէ բերանեները չեն պիպոյիր , սիրտերը անշու շտ
կը վրացեն , եթէ սիրուր ու խիղճը զատ զատ բանելը
չեն :

Ո՞նք շատ ազաղակեցինք այս անկարգութեանց
գէմ . բայց առժամանակիւայ իշխանութեան լուս թիւ-
նը , եթէ զբում հաւանութիւնը , նոր քաղաքերու-
թիւններ կուտար մեր սասփներուն յարձակմանը . մենք
ձեռքերնիս արդար դատով մը անզէն ենիք , երբ ան-
կարգութիւնը իր անիրաւ գտառքը բարձր ՚ի գլուխ
կը պարծէր . ուրեմն թող ազգը վրայ ըլլոց Աահմանա-
գրութեան ինչ յառաջարանութեամբ իրեն ներկայա-
նալուն . և բնաւ չ'զարմանայ երբ անիկայ շատերուն
կատկածելի երեցաւ :

Եայց անցածը անցած է , հիմայ ազգը ունի իր աշ-
խարհական օրինաւոր իշխանութիւնները , սրանց ա-
ռաջին գործազութիւնը պիստ ըլլայ հարկաւ Աահմա-
նագրութեան ամեն յօդուածոց պատշաճնալ օրէնք-
ները առհմանել , վճռել . և հրատարակել . այս օրէնք-
ներէն միայն կախում ունի Աահմանագրութեան բա-
րոյական ընդունելութիւնը . եթէ ուրիշ կերպ մամր-
տանք , անշու շտ մենք զմեզ կը խարենք . և կը խոր-
ութիք , և կը նմանինք ծառի մը , որ շատ ծաղիկներ կը
բանայ , բայց պառող չ'տար :

Դ. Ա. Խ. Ա. Ժ.

Աահմանագրութեան արքունիքը .

Ո՞նչեւ հիմայ ինչ որ խօսեցանք , Աահմանագրու-
թեան բարոյագէս հաստատութեան և ընդունելու-
թեան վրայ էր , և ոչ պաշտօնականին , որն որ արդէն
օրինաւորագէս հաստատեալ , իր գործքը կը կատա-

րէ . բայց ինչ կերպով ալ հաստատեալ ու ընկալեալ դաւ անենք , միշտ անեկէց արդիւնք մը ազատերու իրաւունք պիտի ունենանք :

Կարեւազգաբեար Նայոց Աահմանագրութիւնը անենք ին արտապին զբաղվունք մը չունի . ոչ պատերազմ պիտի հրատարակէ . ոչ դաշտոց գրեր ստորագրէ . ոչ ալ մարտի կարգագրութիւններ պիտի անօրինէ . իր զբաղմանքը բոլորովին ներբին է . այսինքն առարին գործոց մասնաւոր վարչութիւն մը : Երբ հազը կը թե՛ թե՛նայ , արդիւնքը կը դիւրինայ , և երբ կը դիւրինայ կը բազմանայ :

Կամէկ սակաւ ամէն երթ գործքի մը մէջ , անկարելի է որ կարգաւորեալ Աահմանագրութեան մը արդիւնքները մէկին մէկին կարենանք համբել . ասիկայ գործոց պայմաննեն վեր է , բայց կրնանք քանի մը կէտերու զբաց մեր կարծիքը յայտնել :

Կամէց մէջ առաջին առ զբ կը բռնէ ազգային կը թե՛ թիւնը . բայց ի՞նչ պիտի հասկընանք արդեօք ազգային կրթութիւն ըստելով . գուցէ ազգը փիլիսոփայ , ճարտարան , լեզուագէտ ընել . գուցէ երկինք և երկիր շախազ ու վերացեալ խնդիրներ լուծող իմաստունենքը ունենալ . կամ թէ ամեն մէկը տասը հազարական օրինակ տպուող հարիւրաւոր լրագիրնենք ունենալ . բընթեան անթիւ գաղտնեացը վայ անթիւ գրքեր զըրել , ու մինչև քեռնակրի մը համեաին մէջ մէյմէկ գրքատն առ զառ որել . կամ թէ ու առելու . խոնլու . հազնելու . պառկելու ելլալու . կենցազավարութեան ու ընկերութեան մէջ , Եւրոպական բարակութիւննենք քանի ցընելու . ծօ և տա ըստելու տեղ մի-մի-ու հարաբ ըստել . ասոնք են արգեօք ազգային կրթութիւնը . ամենք մէկանգ . չէնէ մէկը միայն . կարծեաց ազատութիւննէ . թագ ամեն մարդ բռն իւր ճաշակին , ազգային կը թե՛ թիւն մը առհմանէ , այդ հազ չէ . բայց մէնք զիւտղութիւն մը ունենք ընելու . Վմենայն ազգաց հանգամանքը քննելով , կը առանձնի որ կրթութիւնը հա-

Վա աստինկ ըրբալով, զործքերնիւս խիստ կը զիւրին
նոյ . վասն զի այն ժամանակը կրտե՞նք , որ կրթութիւ-
նը ազգին հարստութիւններ բազգաւութիւններ պիտի
յառաջ երթաց . բայց առ ալ բացասարութեաններ կարօս
է : Եսայնի է որ ազգային կրթութիւնը մեծամեծ
ծախորերու կը կարօնի . պէտք է գարստուներ . զրբ-
քատուներ , տպարաներ , զործքեր և վարժապետ-
ներ ունենալ , բայց առնեց ամեննե ալ նորի և յառաջ
ազգային հարստութիւնը պիտի հագաց . ու զանե մեր
ազգին մեջ հարստութիւնը վկրթութիւննենի . բայց
յաշն մասն ազգը զարմանալի բացառութեաններ մը
մեջ է :

Վզդը աերութեան տուրք . տասանորդ , և զիսու-
հարկ կուտաց . ուրիշ աերութիւններուն ալ , ազգե-
րը տուրք , տասանորդ և զիսուհարկ կուտան . բայց ա-
ռներ իրենց արոյց փոխանոնի կրթութեանները . որով և մեծա-
մեծ կրթուզական հաստատութիւններ : Եսայց մեր աե-
րութիւնը այս իրաւունքը , և անոր հազն ալ մեզի
պարզ և ած է . ուրեմն մենք հիմնայ զառ տուրք մըն ալ
աւելիք տաղու ազգային կրթութեաննե համար : Աւրիշ
ազգերը երբ աերութեան տուրքը կը զնարեն , կառա-
վարութեանն ուրիշ ծախը մըն ալ չունին : բայց մեր
աերութիւնը առանձին ու ներքին կառավարութիւն
մըն ալ չնարեած է մեզի , որուն հազր ու ծախըն ալ
նեմանապէս մեր պետոյ է . կամ առնեց նման արիշ բա-
ցառութիւններ ալ , որունք մելիք մելիք համ համբեց
անօգուած է . ինչպէս ազգային տապաւածաց , աղքա-
տանացաց , հիւանդ անոցաց և ուրիշ առնեց նման բա-
ներու մասնաւոր հագացողութիւնը ու անոց ծախըրը .
որոնց պայտ կը յաւելունք նաև եկեղեցական իշխա-
նութեան զբանական իրաւունքը :

Վայսայի ծանրութեամբ թեռնուս որեալ ազգ մը ,
ինչ կրեայ զահել արգեօք իր կրթութեանը համար .
զիւն արթիւր ասիկայ զանալին է : Երբեմն մասնաւոր մայր

Վա աստինկ ըրբալով, զործքերնիւս խիստ կը զիւրին
նոյ . վասն զի այն ժամանակը կրտե՞նք , որ կրթութիւ-
նը ազգին հարստութիւններ բազգաւութիւններ պիտի
յառաջ երթաց . բայց առ այ բացասարութեաններ կարօս
է : Եսանինի է որ ազգային կրթութիւննը մեծամեծ
ծախորերու կը կարօնի . պէտք է գարստուններ . զրբ-
քատուններ , տպարաններ , զործքերնը և վարժապետ-
ներ ունենալ , բայց առնեց ամենն այ նորի և յառաջ
ազգային հարստութիւննը պիտի հագաց . ու զանե մեր
ազգին մեջ հարստութիւննը վկրթութիւնն ծնանի . բայց
յոշում հասնե ազգը զարմանալի բացառութեանն մը
մեջ է :

Վզդը աերութեանն առարք . տասանորդ , և զիսու
հարկ կուտաց . ուրիշ աերութիւններուն այ , ազգե-
րը առարք , տասանորդ և զիսուհարկ կուտան . բայց ա-
ռներ իրենց արոյց փոխանակ կրթութեանն իրաւունք
մը այ անին իրենց աերութիւններէն . որով և մեծա-
մեծ կրթուզական հաստատութիւններ : Եսաց մեր աե-
րութիւննը այս իրաւունքը , և անոր հազն այ մեզի
պարզ և ան է . ուրեմն մենք հիմնաց զատ առարք մըն այ
անինք տաղու ազգային կրթութեանն համար : Աւրիշ
ազգերը երբ աերութեանն առարքը կը զնարկեն , կառա-
վարութեանն ուրիշ ծախոր մըն այ չունին : բայց մեր
աերութիւննը առանձին ու ներքին կառավարութիւնն
մըն այ չնարկած է մեզի , որուն հազր ու ծախորն այ
նմանապէս մեր պետոյ է . կամ առնեց նմանն արիշ բա-
ցառութիւններ այ , որունք մելիք մելիք համ համբեց
անօգուան է . ինչպէս ազգային տապաւածաց , աղքա-
տանացաց , հիւանդ անոցաց և ուրիշ առնեց նմանն բա-
ներու մասնաւոր հագացողութիւննը ու անոց ծախորը .
որոնց պայ կը յաւելունք նաև եկեղեցական իշխա-
նութեանն զբանական իրաւունքը :

Եյոշանի ծանրութեամբ թեռնուս որեալ ազգ մը ,
ինչ կրնաց զահել արգեօք իր կրթութեանը համար .
զիւն արթիւր ասիկայ զանալին է : Երբեմն մասնաւոր մար-

գիկ եկան, յայտմ մասին խնկացիւ և մեծող ործութիւններ ըրբին, բայց այն մեծագործութիւնը իրենց յաջուզութեան կամ յօժարութեան հետ մարեցաւ պնաց, և չ'մարեց ալ, մասնաւորաց ոգուտ մը ոփափի եւթեր անկեց և ոչ ընդհանուր կրթութիւն :

Երբեմն ազգը ելաւ, և առաւել իր բազմակիւն խորհուրդ առնելով քանի թէ, իր կարողութենեն, 'ի մեծամեծա ձեւանարկեց . բայց բազմակիւր անկարողութեան առջին շուտով ակարացաւ, որով իր գործքն ալ : Եւ այսօր ազգը իր աշքին առջին շատ մը ասանկ աւ երակներ ունի անոնց վրայ ողբարւ :

Երանի թէ այս անցեալը, ներկային օրինակ բըլար, և սահմանագրական Ա արշութիւններ ալ երե ցիմը չե պատուելով, ընդհանուրին հաստատուն կրթութեան մը հիմ գներ :

Կցեալ գարուն վերջերը երբ Կաղզիս ալ այսպիսի կրթութեան մը կարու եր, հասարակաց կրթութեան պաշտօնեաց հաշտկաւորն թիւնից զայս պահան թից թագաւորական կառավարութենեն :

Ա Հասարակաց կրթութեան մէջ բարոյականեր մը շատ արդինաւորել, ժողովուրդը մարդ կային ընկերութիւններ ապահարութեանց վրայ կրթել, հայրենեաց հետ և կապակցութեան իրաւունքը ու պարտականութիւնները աները անոնց ճանչցընել . վերթուով այնպիսի սկրդ և բանկըներու հետ զանոնք ընդելուցունել, որ ըրբն և բարի զաւակ, խոհեմ հայր, քաջ մատակարար գեր և գաստանի, ընտիր քաղաքացի, և աէրութեան հաւ և ստարիմ հարստակ :

Կարօվէ ան առ աջինն ալ, առոնց ամենն ալ պահանձնելով, միանգամացին կը կամել որ գողատունները ըլլան, բարոյական և ազգային սկզբանց ապաստանարաններ :

Ո՞ւր ազգին հիմակուան վիճակին նայելով, բարձրագոյն գիտութիւններէն ազգին օգուտ մը քաղելը ամեններ չեմ յուսար : մանաւ անդ թէ ամիկայ ազգին

Հիմակուան բնական բարօյական և քաղաքական կարողութիւններէն առ վեր կը սեպեմ:

Առ առաւել նախամեծաց կը համարէի բոլոր աղջին հասարակ գրել կարդալ և քիչ մին աղ թուարանութիւն գիտնալը քան թէ հարիւր հաստերելի փիլտրաց և աստեղագետ ունենալը:

Միայն հասարակ կարդալ գրել կամ քիչ մը թուարանութիւն չ'գիտնալէն, ազգին ընդհանրութեան կը բաժ վեասր լեցրնելու որ կարող ըլլանք, արդէն մեծ շահ մը բրած կ'ըլլանք, և այս շահը ազգը ու մեծագոյնը կ'առ աշնորդէ: Կմանակէս կը բաղձայի որ ամեն շայ կարենար իր մայրենի լեզուն խօսիլ և հասկրնալ քան թէ հարիւրաւոր պատանիք բոլոր Աւրապական ընզուներու մէջ գերազանցէին:

Կ'ուզէի որ ազգային Ա արշութիւնը բաւական երկար ժամանակի մը համար, միայն հասարակ դպրատունները շատցրներ, մանաւանդ այն աեզերը ուր առնեք կամ բնաւ չ'կան, և կամ եղածը ժաղովրդեան կարսութիւնը չ'լեցրներ:

Դպրատուն մը ուր կը ստիպուի Վրիստոնէ ական, գրել կարդալ, մինչեւ ՚ի Վերականութիւն, մեծ ծախքերու չ'կարուիիր. և կարծեմ թէ ազգին հիմակուան պիճակը մեծ ծախքերու ամենենին արամագրութիւն մը շունի. Եթէ այսպիսի մեծամեծ ծախքեր բացունին ազգին առ մին, սասց եմ որ քիչ Ժամանակէ գատարեածեան կելլուի: Եթէ շայոց գոնե մեծագոյն մասը, կարդալ, գրել, խօսել և հաշուել կը սովոր, հետրդհեաէ կրնայ յառաջ երթուիլ, և օտար լեզուաց բարձրագոյն գիտութեանց, և ազգական արտեստից ալ համեայ մը բացուիլ. կրթութիւնը ազգային հարրատութեան հետ պիտի յառաջ երթայ. Եթէ պատանի մը Աւրապա խաւրենք, կամ հոս իրեն կատարեալ եւրապական կրթութեան թանք. Ազգորուսին օգերու մէջ բերդ շինելու առ ակին, կը նմանի. յիրաւի այնպիսի եւրիտասարդ մը ընկերութեան մէջն մինչեւ յօդս կը

բարձրանայ : Ըստ Հովհանքի թշուակը իր կրթութիւնը անուշանեց : որով կրթեալ բայց ոգեապատ կը մնայ :

Ա կրթադեռ մեր բազմաբական վիճակին ինչ կրթութիւն հարեցաւ է նեւ անկեց առաւելը մենք առհման աւարտիւնը չապահանք չապահանք մը կը համարինք ու ամեն չը ուղարկեած էնց հետ առ այլ կը գալապարանենք : Ըստ այս ամեն բառնիս , ազգային կրթութեան համար է , այսինքն ազգին իր ծախըռով պատրաստ լու կրթութեան : ապա թէ այլ կարողութիւն ունեցող գերդաստաններու զատ ակտները և ուրիշ պատեհութիւն ունեցող անհամառերը , կրթան ինչ կրթութիւն որ ուզեն իրենց տար , և առանց համար ալ բառ ակտն առիթ և բառական միջնց գանուած ազգին մէջ :

Դանիկ հիմնաց բարոյական կրթութեան . ազգի մը երջանկութիւնը , ոչ գիտութեանց վրայ է . ոչ արաւուասից և ոչ այլ հարաստ թեանց վրայ . ազգի մը խնամքեա երջանկութիւնը իր բարոյականին վրայ է , և բնագետը կը հաստատեն թէ ասիկոյ ամեն կրթութեան կանխագոյն է , մարդու որ առեն որտա աքինութիւնը մարդու առեն զատած է , առ առենը իր բարոյականը ունեցած է :

Առհմանազրական զրութեան մէջ , ուր ազգը ամեն անհամառին և ամեն անհամ ազգին փոխազարձ պարտաւորութիւններ ունին , այս կրթութեանը ամենին առաջ միտ զնելու կէտ մըն է . վասն զի ևթէ ազգը անհամառերուն օգտակար սիստեմաց , հարեց կը հետևի որ փոխազարձարար անհամներն ալ ազգին օգտակար ըլլան . և եթէ առաքինի ըլլալք օգտակար է , մոլիք ըլլան ալ հարեց անօգուտ կամ վիճակար ըլլալ է : Այս է ազգի մը բարոյականը :

Բարոյականը անգամանելի կապակցութիւնն մը ովեալի ունենաց յառաջադիմութեան հետ . ազգ մը զի ուր թեանց և արուեստից , և բազմաբակրթութեան մէջ որչափ յառաջ երթաց : Իր բարոյականն ալ անոր

հետ յառաջ երթալու է : Վիստութիւնը , արաւետուր
ու քաղաքակրթութիւնը անքառ նոր վայելման կրներ
կը պատրաստեն մեզի , եթէ բարոյականներ առանք չ'ըս-
տաւ որէ . Հարկաւ մեկուն կամ մի ոչյօ մեջ կը թիւղարքի :

Հարկաւ ամեն մարդ բած է , ինչ ազգայութիւն-
ներ , ինչ զարմանալի վայելման կրներ կայ Եւրոպացի
ծոցը . բայց եթէ անոնք մեր մեջը բերենք , կամ թէ
**մենք հան երթալոք , առայց հրապարակացը գեմ գնե-
րու բարոյական մը չունենալով . մեծապէս կը վթասինք :**
**Ըստ հաս վեց ըրամ մեզի այն ծնող թիւնը , որոնք յե-
րենց զաւակացը Եւրոպա երթալին գոհ չեն եղած ,**
և այն պատմենք . որոնք իրենց ապառին քանի մը
տարուան մեջ հան սպառաած են :

Վայ մը որ ազգայութիւն և վայելմանը չունի . քիչ
բարոյականի կը կարօնի , և ասոր զարմանալի օրինակ
մը կուտայ նոյն խոկ մեր ազգը . շատերը իրենց հօրը
**կամ մօրը մեկ խօսքը մեկ բարոյականը , մոքերնին պա-
հելով , մարդ եզած են . շատերէն կը լսենք որ կըսեն .**
Հայրս ըստ ինձի որ անսատի հետ մի տեսնենիր .
Հայրս ըստ ինձի որ սուս մի խօսիր . Հայրս ըստ ին-
ձի որ կարողաւթենեգ վեր բաներու մի ձեռնարկեր .
**Հայրս ըստ ինձի որ յաջողութեան օրերուն մի զրա-
տահիր . Հայրս ըստ ինձի որ զինի մի խմեր . խոս մոյք**
մի խաղար . և այլն . և այլն . Վասնկ անթիւ խրանեներ
**կան , որ յորդւոց յորդի կը համենին , և շատ գերզա-
տանեներու երթանեկութեան պատճառ են . զարձեալ**
**կան բարոյականներ , որոնք ծնողաց գործքերէն կառ-
նուին , ինչպէս շատերը կըսեն . Հայրս ծերերուն պա-
տիւ կըսեր . Հայրս ընաւ չեր բարկանար . Հայրս ու-
ստ մեսականները կը յարգեր . Հայրս այս ինչ մարդոց**
հետ չեր տեսնուեր . և այլն . և այլն :

Սոու գիւ այսպիսի բարոյականները բաւական է ին
այն ժամանակներուն համար , ուր ազգը ընկերական
**յարգերութիւն մը չուներ . և զերգաստան գերաս-
տանի և զուռ դուռի գոց եր . բայց Հիմական ըն-**

կերական միջակը առաւելագունդներուն կարու է . վասն զի եթէ մէկ կողմանէ տառք հինաւուրց խօսքեր և սովորութիւններ են բաերզ ծաղրենք և փճացընենք . անեցմ առաւելք աեցը չ'զրած , և միւս կողմանէ ազատութեանց հրապուրանքը ծաւալենք և ընդհանրացունենք առանց նոյնը բարոյականին համար ալ ընելու , ազգը մոլութեանց մէջ ընկզմելէն ուրիշ բան մը բրած չենք ըլլար : Ուստի մինչև որ անհատ մը , իր ազգին , կրօնքին , հայրենեացը , մէծերուն , հաւատարներուն , պղտիկներուն . և նոյն խակ իրենն . ինչ պարտաւորութիւններ ունենալը չ'գիտնայ և չ'գործադրէ . մէնք այնպիսիներուն ազատութիւն քարոզելը մահարեր թոյն տալէն ուրիշ բանի չենք կրնար նմանեցունել . յայսմ մասին ալ կըսենք որ բարոյականը ամեն ազատութենեն յառաջ պիտի երթայ չէ մէ ետեւէն գայ . և գորասանց ուսումնական կրթութիւնները որ չափ բարձրանան , բարոյական կրթութիւններն ալ գոնէ այնչափ մը բարձրանալու են :

Կրթութիւնը ուրիշ անթիւ Ճիշդեր ալ ունի . որնց համար մէկիկ մէկիկ խօսելը գործքիս քանակութիւնը չիներէր . ամենուն համար ընդհանրապէս այս շափ մը կըսենք որ , ազգը պէտք չէ նմանիլ այն անհատին , որ շուկայն իրարմէ գեղեցիկ կահ կարասիք տեսնելով ամենն ալ ծախու տանելու կելլայ . առանց մը տածելու որ ինքն անոնց ամենն ալ տանելու կարողութիւնը ունի , կամ թէ իր փոտած տանը ամենն ալ կը յարմարին , վասն զի որշափ ծիծաղական է մէկը , այն շափ ծիծաղական կըլլայ և միւսը :

Դայց որովհետեւ ըսինք որ կրթութիւնը ազգի մը հարատութեան չափովը պիտի յառաջ երթայ , և կրթութիւն և հարատութիւն իրարու աջակից պիտի ըւլան , կրթութեան վրայ խօսած տանենիս հարատութեան վրայ չ'խօսինք , հակասութիւն մը բրած կըլլանք ուստի քանի մը խօսք ալ ասոր համար :

Հարստութիւնը սամկի շատութեան վրայ չէ . այլ

ծախուց շատրւութեան միջայ է : Հարուսա է այն
մասրդը , որ առելու իր ծախօքերը հանելը և առել քիչ մը
բան աղ կ'եւ ելլընէ . առ առանձիկ ըլլալով մարդ կայ որ
ամենուր հինգ հարիւր գառհեկանով հարուսա է . և ու-
րիշ մը ամենուր հինգ հարիւր քառկամ ազքառ . ու սահի
մարդ մը միշտ հարուսա է . երբ իր ծախօք եկամա ամեն
Ներառանձիք կը շատրւութէ : Վզգի մը համար աղ . հարկան
պապէ և պիտի ըլլայ . որովհեանե ազգ մըն աղ կընուց ու-
նենազ իր շառարար թիւնը թիւնը և անհաստ մը : Վ ազ-
գերը որ ազքառ են և հարուսանալ կազեն . ով ար է
որ նախ և առաջ իրենց ծախօքերը շատրւութէն . և կա-
րեւ որը գեղեցիկին չ զահեն : Ո սրբութակ ըսկնք որ զըսդ-
րասուն մը պիտի շինութ . դպրուստնը թիւ մեծադ ործ
շինուած մը ըլլայ . և թիւ հասարակ բայց հաստատուն .
աշակերտաց համար մի և նոյն բան է . բայց ազգին հա-
մար մի և նոյն բան չէ . վասն զի կամ ան է որ մէկ մե-
ծածախ գ պրատառն անդ . նոյն ծախօքով երկու երեք
հաս կրնար շինել . կամ թիւ եթէ այնչափ գ պրատառն
ով ար չէր . անեկ առ ելլած առանձ ու բիշ կարծ որպազ ոյն
բաներուն կրնար գ ործածել :

Վ այս խասրին միկայ են աշխարհին այն ամեն մեծա-
գործ չէ նըքերը , որով հիմուց անապատ գարձած են .
որոնք միայն իրքն մեծադ ործութիւն մը կը առանանին .
բայց կ'երեաց որ այնպիսի մեծադ ործութիւննց բարոր-
միքը բնակող ազգերը , իրենց կարուց թիւնեն ովեր բա-
նի մը ձեռաբ զարկած էին . որովհեանե իրենք ովենացնե
և չեղքերնեն մեռց . երբ կը առանանիք ու բիշ ազգեր .
որ մեծադ ործութիւն մը չունին . Վ այց իրենք գեռ
կանգնեն են . զուցէ մենք աղ կրգանանիք . այսպիսի բա-
ներ նաև մը ազգին մէջ . ճանաւանց երբ մեր այս
խօսքը միայն չէ նըքի համար շառնենիք :

Ո իւս կազմանէն յիրաւի ազգը ժամանակ մը իր ծախ-
օք եկամա ամեն հետ կրնայ շատրւութել , բայց ասիկայ
շըաւեր . վասն զի յառաջազիւութիւնը միշտ նորա-
նոր և անհրաժեշտ կարուութիւններ պիտի հանէ , ո-

բանց առջի եկամուտը ցողակեր . ուստի պէտք է որ .
յառաջադիմութեան բազմացող ազգը մէկ կողմանէ
ալ հարուատնայ , որպէս զի նոր եկամուտներու դուռ
մը բացուի :

Հարստութեան ճամբարյաց ցուցրեազ շատ մը գրքեր
քննեցինք , և տեսանք որ ամենն ալ հարստութեան
համար բարոյականն ունին իրենց հիմն , անանկ որ բա-
րոյականք ազգի մը մէջ պաշտօն ծագիլի . հարստութեանն
ալ անոր բազգատառութեամբը պիտի ծագիլի : Որովհե-
տեւ . խոսրին վրաց կենաց , առածքը տալ . խորդ ախտու-
թիւն չընել . պարստ չկենալ . ստակ չվատնել . կոր-
դով կահնենավ զարուիլը և իմէ բարոյական խրաններ
են , հարստութեան ճամբարյաց բացովներն ալ նայն խկ
ասնեք են :

ՆԵՆՔ կրնար բանը որ բարոյականէ դուրս ալ հա-
րստութիւն շրյար . բայց այսպիսի հարստութիւն մը
կամ վայրկենական է և կամ անհատական . բայց եր-
րոր խոսր ազգային ընդհանուր և հաստատուն հա-
րստութեան վրայ է . բարոյականէն դուրս ճամբարյաց մը
չենք կրնար ցուցրեալ . բայց միմէւ առանկ հիմն մը ու-
նեցազ հարստութիւնը միւս ունենալ է , կամ թէ չու-
նի անհամար ճամբաներ . մենք հակառակը կը հաս-
տառնեկ :

Օ արմանալի ! յախզակութիւն մը ունի մէր ազգը .
ամեն գիտութեանց և ամեն արու և սահից որոնք հարրա-
տութեան մէյմէկ ճամբաներ են . բայց իր այսպահ բր-
նաձիր յախզակութիւնն ալ իր ազգատ վիճակին մէկ
հակառատութիւնն է , բնչ է ասոր պատճառը արդեօք :

Կայ նախ մեծ պատճառ մը , որուն վրայ կրնանք խօ-
սիլ , բայց ամենայն զգուշագութեամբք . երկրիս վրայ գլու-
խուազ մէ ճամբան մարմբներուն նկատմամբ մէր ազգը
մալորակ մին է և դուցէ արրանեակ մը . ինչ շարժում
որ ընէ մեծ մարմբնը , մենք ալ անոր պիտի հետեւ ինք .
որ կողմէր որ տանիք , այն կողմը երթանիք . Ուծ մարմբն
ներին ուրիշ , երկրորդական ձգողութիւններ ալ կան

որ անտարբեր շեն մեզի համար, բայց անոնցմէ խալք
սելք անկարելի:

Այս ասանկ ըլլալով խիստ գժուարինէ ազգի մը հա-
մար հարաւութեան ճամբայներ ցուցընել, երբ այն
ճամբաներն ինքն իրեն չ'կրնար տրամադրել. բոլորովին
անշարժ չ'մնալու համար ալ կրնանք քանի մը նեղ և
անձառի ճանապարհներ բանալ, որոնք կրնան իրենց օգ-
տակարութիւնն ալ ունենալ, կամ անցուգարձի շա-
տութեամբ ժամանակով ալ ընդարձակիլ:

Այս ճամբաները հարկաւ պիտի ըլլան երկրագոր-
ծութիւն, արուեստ, ու վաճառականութիւն:

Այս երեք ճամբայէն, ազգին համար ամենէն իտ-
րեար, երկրագործութիւնը կը սեպէմ, ամենէն արդիւ-
նաւոր արհետոք, և ամենէն գժուարին, վաճառա-
կանութիւնը. բայց ասոնք ալ իրենց բացառութիւնը
ունին. զորօրինակ անզ կոյ որ վաճառականութիւնը
տուառել արդիւնաւոր է քան զերկրագործութիւնը
և արուեստը, ասանկ մասնաւոր տեղերու համար վե-
րցրեալ գառաւորութեան կարգը կրնայ փոխութիւն:

Ուկ պէտ երկրագործ չեմ և գուցէ ալ կը սիսալիմ.
բայց իմ կարծիքս ան է որ, առաւել նախամեծար կը
համարիմ մեր երկրագործներուն, կարողութիւն հայ-
թայթել իրենց արդէն գիտցածը ՚ի գործ գներու,
քան թէ Շուրուպական ձեռվ ասոնց նոր երկրագործա-
կան գիտութիւնն մը սորվեցընել:

Այսինքն կը թողւամ որ ամեն մարդ իր գիտցածին
պէտ հերկէ ցանէ ու քաղէ, ասանկ բաներու նկատ-
մամբ ինչ զարմանալի գիւրութիւններ ալ Շուրուպա-
ցիք գտած ըլլան նէ ըլլան, մանաւանդ թէ առ այժմ
ասոնք մեծ վթաս կը համարիմ ազգին համարակութեանը:

Ասոն զի ազգի մը մէջ երբ շատ պարագ ձեռքեր
կան, մեքենական գիւրութիւնները մեծ մաս մը ժա-
զումագեան ալ կրնայ գարձեալ պարագ ձգել. ես այս
գիւրութիւնները այն ժամանակի կրնուունիմ, երբ ամեն
ձեռք կ'զբաղի ու չօգտել, այն ժամանակի, մեքենակա-

Նր իր կողքի որու թիւնը ու նի : Հիմակառ ան Տամանակը չայ երկրագործու թիւնը երկու բան միայն կը պահանձն ցե , ու բ պէտք է որ վարչու թեամս մատզրու թիւնը ամ փոփի : || Եյօթ , երկրագործու թիւնը իր ամեն տեղու կան խաչեց ուսերեն բատ կարի ազատել . այսինքն թէ չայ երկրագործու ասարբերու թիւն մը շունենայ ու րիշ որ և իցեւ երկրագործէ մը . երկրորդ երկրագործու թիւնը վաշխէ ազատել . և չ'ժազու որ երկրագործի մը քըր տանց արդիւնքէն . մէ կը իրեն գայ . ու քամեր վաշխու ու թէ երթայ : || թէ այս երկու կէտին միտ չ'գրուի . ամեն երկրագործական գիտու թիւն ու նորանեւ ու թիւն անմիջակես յագու կը ցնդի :

Դայց թէ որ երկրագործու թեամս համար բանիք . նոյնը արու եռամից համար ալ չենք կրնար բաել . հաս պիրքը ըսլորութիւն կը փոխուի քանի մը պատճառաւ :

Ետի , Եւ բարացի երկրագործու թիւնը մէզ բնաւ չ'վախցրիներ . որովհետեւ Եւ բարացի զ Եւ բարացի երկրագործու թիւնը անուցանել . աեզ ոյն նեզու թեամս և բը նոնկշացը բազմու թեամս համար . բայց արու եռամ ոյս ունեւ չէ . Եւ բարացի արու եռամ մեր սեռունդը մէր ձեռ քենա կրնաց առնել և կառնե :

Երկրագործ , արու եռամերը այն խաչեց ուսերը շունին թէ որ երկրագործու թիւնը ու նի , և յայսմ մասին չայք Տամանակութիւն մէջ առ աջիւ ժողովու րդ կրնան . համարու իւ յուսու ամք :

Երրորդ , մասնաւոր յաջողակու թիւնը որ ու նի մեր ՎԱՐ , մեքենական արու եռամից մէջ . որով կրնանք ըսել որ չայը երբ արու եռամ որ է , իր բնական առը բին մէջն է :

Դժբաղգարք արար այս ամեն գեղեցիկ յատկու թիւն ներեն ալ , ազգը տակաւ ին շաբաւու որ օգու ամը միայն կը բարդ . ու բ գերազանցը պէտք էր :

Եր ալ իր պատճառներն ունի , որոնք խաչական վարչու թիւնը կրնաց կրնաց կրնաց անհետ առնել .

Եսանց մէկը . արու եռամու որաց հնապաշտու թիւնն

է. որով զ ործելու կերպերնին միշտ նոյն պահեցիք. միշտ մի և նոյն պահապահը բժի նը կունենան, առ ուղի միշտ դիմումներին ընտեսութեան և բազարական փոփոխութեանց. որուից կատարելուց ործութիւնն կը ունի համարնեն. այս ամենը Եւրոպացիք ոչ ունեցան, և գուցէ այ անոնցմէ ունենալու տակաւնն ունին. Ի վետա իսկ իւրեանց. բայց զ ուն անոնցը մէկ սկզբան մը պայ հաստատ ած է, իսկ մերինը ամեննեն ին անորոշումն։

Երբերորդը արուեստական պայց արիւութիւնն է. որոնցմէ շատերը ոչ կարգալ գիտեն, ոչ զրել, ոչ երկրաց ործութիւնն ձեւ ոչ գեղեցկութեան համար. ոչ բնաց իստութիւնն մասքնոց յատկութիւններու համար, և ոչ քիմիականութիւնն անոնց զանազանութիւնն համար հասանաց արաց կատարելու ալ արուեստական պայց եւստան որ մը շկրնար ըլլալ։

Երրորդ համար արուեստից զ պրատան էներ հաստատելն աւրիշ ճարտ մը չեմ առանելը. Ենդ զիտ և Ենթի առից մեծ ամեն օգտաներ քաջած էն, և մինչ չեմ հիմնաց կը առանեն ին շատ մը արուեստականներ ու բանից միանուգանց գ պայց էն։

Վահան անդ Ենթի կացիքիք, հաստարակութեան գիրիմանալի անուննեկ արուեստական զ բարեր անին, որոնց շայր մեծ կարուտութիւնն ունի. ասուք պինդ կոշտ մորոց մին ալ իբրեւ թէ ձեռքեն կը բանեն և անզգալորար, մինչև վերջին տասիննեն ճարտարապետութեան կը հասցընեն, այսպիսի զ բարերու թարգմանութիւնը և անոնց պէս արակերազարդ տպագրութիւնը մեծ օգուտ կը բնեն արուեստական պայց. Վեյդին ալ արուեստական ըլլալը ստորին կամ անարդ բան մը համար ած է մեր ազգին մէջ. անոր համար մեր կոշիկները պէտք է որ շելլենացիք կարեն. մեր կահ կարստերը, կղզեցիք չինեն. մեր լամերը Եւրոպացիք կարեն. որով ազգէն շատ մը առակ զ ուրս ելլալն ենե, այս շատի ձեռքեր ալ այսօրուան օրու գատարկ հնացած էն. Երկնից մասնաւցին սպասելով.

Ես իս, անհնեն պատուելի քաջարացին արուես-

առաջին է . վասն զի միայն անխկաց է . որ ոչինչ քանից
մը կը կընէ . և ինչը ինչք կ'ըլլոյ . այսինքն թէ հա-
րստութիւնն է . միայնի կամոք մը որ առար ստակ շըներ .
արտեստութիւնն որի մը ձեռքով առար հազար գահնեկանի
արժեք կը կընաց անենալ . որուն ոչ երկրագործութիւնը
կը համար և ոչ վաճառ ականութիւնը . առափ որդափ
ոգնութիւն և քաջալերութիւն արութ արտեստութ-
իւն . այնուայ ազգին հարստութիւնն նոր գոներ կը
բացութիւն . Ա աճառականութիւնն համար խիստ քիչ է ը-
սկը կընիս , վասն զի ասհմանագրական դրութիւն մը
շենք կարծեր որ առար ու զգակի արամագրութիւններ
կարենաց ընել . երբ աերութիւն մը չէ . իսկ եթէ յոր
գործիքու մասնի գանձ , եթէ մեր նախնի վաճառ ակա-
նութիւնն արայթառ ութիւնն ու հիմա աչքերնու առ-
ջին և զանց այնպահի ազգաց և ազանց նոյն խոկ մեր կունք-
իւն անընդուն հարստութիւններու աեր բլլայնին և թէ յորու ո-
րանք մը շենք կը բացած բլլալ . ուրիշ որ և իցէ արամագրու-
թիւններէ առանցմէ զօրու որ յորդորանք շենք կը նայ-
գանայ :

Ա Երջապէս , բարոյական , կրթութիւն , և հարս-
տութիւն , առանց երեքն ալ ասհմանագրական ազգ մը
իրմէն և իր վարչութիւնն պիտի միշտ սպառէ , իրմէն ,
իր պարտականութիւնն ութիւնները վարչութիւնն հաստ ցանե-
լով , և վարչութիւնն էն , առար պարտականութիւններն
որ անելոց պահանջնելով . ազգը , պիտի յաժ արութիւնն
ունենաց կրթութելու , և վարչութիւնը պիտի մասսա-
կարարէ ազգին կրթութիւնն միջոցները , և ահա առանք
են ձշմարիտ սահմանագրական արդի նքներ . վասն զի
միասպետական գրութիւնն մէջ , միասպետը իր հայտու-
կը կու զէ կը կրթմէ կու զէ ագէտ կը պահէ , կու զէ հա-
րուստ . կու զէ աղջակա : Իր նպատակը գահն ու թագն
է , Ասհմանագրութիւնն նպատակը միայն կ'ըլլոյ ազ-
գը , իսկ ամբողջ ժողովուրդ մը թագին կը ծառայէ ,
հաս վարչութիւնը ժողովրդ եան պիտի ծառայէ , և կար-
ծեմ զանազանութիւնը այնպահի անզգ ալիք չէ :

ԵԼՈՅԻՆ ԺՈՒ.

ՀԱԴՀԱՆ-Ը ԿԵՐ-ԲԵՐ.

Դարերնիստ պրանշելեաց զար է . մարդը տարերաց յաղթեց . ծավերու և հազմերու տիրապետեց . ցածաքը , երկաթեաց թե երաժ կը թռչի . յօդս կը պահայ , արեգակը զ ործու որ կրնէ և իր պատկերը բաշել կուտայ . հոս կը խասի և լ սետոն կը լուցընէ . հրաշալիք հրաշալիք . ավ չ զարմանաւ :

Եաց առանց ամենն այ ոչինչ բանն ը կը սեպուենի . և թէ փիլիսոփայու թիւնի տանցուե զերազանց . առանցուե ազատար և ասուցմէ պրանշեցի . նոր պարզ եւ մին որ չ մասուցաներ մարդ կային ազգին , և որուն համար թէ պէտ զից արականիքն ը զու աւ . բայց համարձակ կրնանք բանը . ի վեհաժնիւն շաբար ապունծոց :

Եաւ հրաշալիք պարզ եւն է բնութեան ամենամեր ըեւ որ մեկ զարդանեացը յայտնու թիւնից . յորմէ այս շափ զարերէ հետէ զու ըկ էր մարդ կային ազգը . զըրկում միւ որ զինքը այսումի մահար եր ու համակարգան վասնցներու դաստիարակն էր . ու ոտի երբ Աւեն Արմեն բառաւ . մարդ կային ազգին ունի զարերը իր առջեննեն . և ոչ թէ իր ետեր , անշուշտ ոչս հրաշալիք պարզեւ զուշական էր :

Եացայացանէնք այս զազմնիքը : Դարտու մէջ քիմի ազէոր երբ մարմիններուն բազազրու թիւնը լուծնեց , և անոնց մեկնեց տարրական ձգողու թիւնները . որ ինչ ովէս մի և նոյն տարրը զանազան մարմունց մէջ մի և նոյն ազդեցու թիւնի կանենար , փիլիսոփայն նոյնը զառ մարդ կային զ ործողու թեան տարերաց մէջ . առաւ փիլիսոփայն իր առջին մարդ կային ազգին զ մեկ վայեւն դարուց պատմու թիւնը . լուծնեց անանց բազազրու թիւնը , և անսու որ ամեննեին պատմականն բան մը չ'կար իր մէջ . յայտնի նշանուց որ ամեն զ ործք իր պատմառը ուներ , և մի և նոյն պատմառը ամեն անզ , ամեն ժամանակը , ամեն ազգի մէջ մի և նոյն զ ործքը

կարուսագրեր, որպատճի այլ հաստիքունց աչքերու անհամառ էր. և որպատճի այլ մազրդ կրային զ ործողութեանցից իրարու վրաց դիզումբը, զանինիկոյ ծածկերու կը ջանար, թշուրել, ու քիմքունկ թեամս նկատմանը. ծանօթ մուր մինչեւ րու, անծանօթ տարրերը կրցած էին մինչեւ հիւ մած ծածկեր անփառձ աչքերէ:

Ոիրիսառժապան թիւնը կրցաւ յարաւագես ապացու ցանել, որ մարդկանին ազգին պատմութիւննը երբէք զ խուս ած ական պատմահան նիք մը չէր, ոչ պատման աց և արգեանց բնական ձգումբ. և թէ ամեն զ ործողութիւն պատմափառաւու էր յանչորդ զ ործողութիւննն մը, որովհետեւ անուր պատման էր. առաջ լուծուեցան բալոր պատմանքու զ ժու արութիւնները. տառվ կրցաւ իւ այսու հետեւ պատմութիւննը, և տառվ պիտի զրու իւ մինչեւ զ որուց վախճաննը:

Վասու ած ային նախապահանձութիւննը, որ մեծամեծ արե զ ակենքը մինչեւ առ այի մը հաստիկը, և բազմա զ արեայ ծառ և յիւ մինչեւ առանձինին խառիկը, և պիմ խարի աշադազանենքը և մինչեւ ովկիանենք առ ֆռոֆորու կենդանիկը, անեստուխ կարդ և կանանենք իր կառավարել, կրնանք իր ամենէն պատնշելի արարութը և զող մազրդ կրային ազգը, կոյր բազզի մը արկածից զ երի թօն զուլ. և անոր զ ործ ողութիւննն ալ կարդ և կանան մը չ տայ, այսպիսի մասն մուն նիք մը, և թէ երբէք մարդու ու մարդեւ կարելի ըլլաց անցնիլ. կրնայ երբէք միարանիլ. Վասու ծոյ ծայրագոյն բարութեամս, իմաստութեամս, և կատարելութեամն հետո. ոչ երբէք:

Եւրե մե մարդկային զ ործողութիւններն այ ունին իրենց հաստատուն կարդ ու կանանք. որոնցմէ զ ուրա ելլաց ու բիշ բան չէ բայց եթէ Վասու ած ային կամաց հակառական թիւն մը, որուն պատիմքը արգեն իր մը չնէ. Վհա այս զ ազանիքը նշանարեցին ներկայ զ արու ս փի թառիքայք, մարդկային ազգին յայտնեցին, և անմըսն մելի փարձերով հաստատեցին:

Վ. Ա այսու հետեւ բնաւ չենք զարմանապ, նեւու ազգ

ազգի և թագաւորութիւն թագաւորութեան պայ
կելսոյ , ինչու աեղ մը արիւն կը վազէ աեղ մը հուրը
կը բախէ , ինչու ժողովուրդ մը երջանկոկ է և միւսու
թշուառ , ինչու մէ կը առասութեամբ կը զեցիս և
միւսու սամանահ կը տանիջուի . ալ ասնիք ոչ գիտառ
րի մը կուտանք , ոչ տարւոյն տանուաէրին , ոչ գետ
նաշարժութեան և ոչ լու անի կամ արեգակի խու արանքն ,
և ֆիմերակի գարերը անցան և ալ ետ չեն գառնար .

Ա. Հիմայ մարդ մը ինքը զինքը , իր անցած գացածը ,
իր գործոցութիւնները տաջին առնել ու զննելու որ ըլ
լոյ , կրնայ գիւրաւ գանեալ իր երջանկութե կամ թըշ
ու առութեն պատճառները . կրնայ զանոնք ու զզել . ու իր
պիճակը ՚ի լուազոյն փոխել . կրնայ յանառիլ , և իր թըշ
ու առութիւններ մշտնինաւ որել . այսպէս ալ ազգ մը , այս
պէս ալ տէրութիւն մը , այսպէս ալ մարդկային ազգը :

Այս կարգով կանոնով է որ Կառուած միշտ ներկայ
է ամեն աեղ . ամեն ժամանակ , ամեն արարածոց մէջ .
Կմեն ոզգումութիւն կրնանք ինզը լը Կառուածմէ , բայց
իր ամենիմաստ Կարգութեամբը տուած կարգեն ու
կանոննեն գուրս բացառութիւն մը ինզը լը , յանզը դ
նութիւն մըն է . չնորհք , պարզե , կրնանք ինզը լը
իրմէ , բայց իր յանիսենական կարգագրութեանցը
փոխանութիւնը ոչ երբեք .

Այս հշմարտութիւնը եթէ մարդկային ազգին մըտ
քին մէջ աղէկ մը տպաւորուեր , և բնականով ըստ
լիրը , առանց իրաւանց գերբնականն չ'ապասուեր ,
մարդկային ազգը գէազ ՚ի իրեն երջանկութիւնը շատ մե-
ծամեծ քայլերով յառաջ գացած կ'ըլլար մինչեւ հի-
մայ . որ ազգ , որ ժողովուրդ և որ անհատ , որ առով
կը վարուի , երջանկութեան համբան իր առջին բաց
է , և առաջին քայլեն կակրսի զանիփայ վայելելու .

Բայց ինչ են արգեօք այս գաղտնիքը , որուն սոյ-
ստի գարեր սպասել հարկ է զաւ . շատ գիւրին բաներ :
Թուղ ամեն մարդ մամբայց միոյն որ մէծ և մորք
իր ամեն գործոցութիւններով կաթիլ մը ջոյ չ'նմա-

Նիր որ յամփիանոս կիցնոց և կ'անհետանոց, ոչ երբեք. ամեն գործողութիւն պատճառ պիտի ըլլոց ու բիշ գործողութիւն մը արտադրելու, իրեն, ուրիշնե, ազգին կամ տէրութեանը ոգտակար կամ վնասակար. այս գործողութիւնները երբեք չ'պիտի անհետանուն ինչ պէս աշխարհիս մէջն ալ հիւրէ մըն ող ոչ կրնանը պակ սեցրնել և ոչ կրնանը աւ եցրնել. եթէ բոլոր աշխարհ այսպիսի հիւրէներէն բազկացեալ է, բոլոր բարոյական աշխարհն ալ նմանապէս այսպիսի գործողութիւններէն բազկացեալ է. և եթէ հիւրէներուն այս կամ այն կերպով արամագրութիւնը նիւթական աշխարհի մէջ, ուկի պատճառած է կամ ժանդ, այսպէս ալ մարդկային գործողութեանց այս կամ այն արամագրութիւնը, մարդկային ազգին ազեկութիւններ կամ գեշտ թիւներ պիտի պատճառած է անշուշտ :

Ուրեմն բարոյական աշխարհի մը առջն, մինչեւ անգամ անհատ մը անտարբեր բան չէ, մանաւանդ երբ կը տեսնենք որ անհատ մը կրնոց բոլոր մարդկութեան, ազգի մը, տէրութեան մը կամ ժողովրդեան մը անհամար բարիք ընել, ինչպէս նաև անհամար չարիք :

Այսանկ բյալուի, անհատ մը նախ ինքն իրեն պարտականութիւններ ունի, եաբբ ընկերին, եաբբ ազգին, տէրութեան, եաբբ բոլոր մարդկային ազգին :

Ուստի ազգի մը ժողովրդեան մը կամ տէրութեան մը այս կամ այն վիճակի մէջ գտնութիւն, իր անհամաներուն գտնուած վիճակին բովանդակութիւնն է, բոլոր մը որ անհամար մասունքներէ կը բազկանայ : Վարժին մը այնչափ զուա է, որչափ իր մասունքները իրարունենան են, նմանապէս ազգ մը և ժողովրդ մը, այն չափ ընտիր այնչափ ազնիւ է, որչափ իր անհամաներուն բարոյական կառարելութիւնները իրարունենեն առոր ներհակին ալ հարիւան ներհակ եզրակացութիւններ կունենայ :

Այս ընդհանուր տեսութիւններով ընենք հիմաց մեր ազգը : Կանենք Կզդային պատճենութիւնը առջւ-

նիս, ու մեր խիստ պայծ առ օքերէն մինչև յետին թրշ
աւ առ ու թեամ հասած օքերնիս քննենք ամեն զործա
զութիւնը, և ուրանենք միմէն առնիք մշտէկ պատա-
հարք են, և թէ ամեն զործք իր պատճառը ունի, և ե-
թէ ամեն նախոկին զործողութիւն իր յետագային պա-
տասխանառու եղած է թէ ոչ: Եւ եթէ ոչ այսպէս է,
հարցընենք մենք մեզի, թէ մեր հիմնակուան զործողու-
թիւննեցն ալ կրնո՞ն իրենց յախորդելու զործողու-
թիւններուն պատասխանառու ու թիւնը իրենց վրոյ տա-
նուց: Եթէ կրնուած երջանենի ենք, և եթէ չէ ապերջա-
նիք, մենք և մեր յախորդները:

Աւատի եթէ ազգը: Աահմանագրութեամբ զիա-
տածական զրութենէ մը զուրս ելած: և մուսորու-
կան զրութեամբ մը մեջ մուծ է: այլ պէտք չէ որ իր
զործողութիւնները զիսկու ածական բաներ ըլլանի, այլ
ամենն ալ խռհականութեամբ քննեագ տաեալ: ապա թէ
ոչ միշ ձեւ որ ունենանք զիսկու ածական պիճակի մը ար-
կածից Ենթակայ կ'ըրատիք:

Հառաթեամ կամ անօր առ որ եղագ՝ Վախաբինամու-
թեամ պատիմները միշտ սասափի են: որովհեաւ իր
համբերութիւնը հասցընելու չափ արկածից և անկար
զութեամց զէ զ մը կը պահանջեն: Աւատի ժամանակ
մը անկարզ ու թիւնը կրնուած անպատճեմ մնալ: որն որ
անզգ այներուն աշքին յախողութիւն մինալ կրնուած ե-
րեւալ: բգենոց հառ առ պատիմք սկսած է: վասն զի
յախողութիւնը վաստահութիւն կ'արտազրէ: վաստահու-
թիւնը թուլութիւն: թուլութիւնը անհոգ ու թիւն:
անհոգ ու թիւնը պատճառ թիւն: պատճառ թիւնը յան-
ցանք: և յանցանքը պատիմ:

Հիմոց ալ ան ժամանակիները չենք որ ազգ մն թրշ
ու առ ու թիւնը կամ երջանելու թիւնը մեկին մեկալին
վրոյ չգենիք: Հիմոց ոչ Աազարշակ կոչ: ոչ ալ Արշակ:
ոչ Աարդան կոչ ոչ ալ Աառակ: Հիմոց ազգնէ ազգին
իշխողը: և զայն որ չ'կարացին ոչ աշխարհական թա-
զու որիներ և ոչ սրբազն Վահանացագեաներ: ներկայ

ուրունգը զայն իր վրայ տառձ է , մանուսնոց թէ
խումբ մը մարդոց կռնակը բեռացուցած է . չըստ հաղորդ
տարուան ազգ մը իր աշքերը անկած է այսպիսի զար-
մանալի տեսպէան մը :

Ղա , կը գոզամ այսպիսի սարսափելի պատասխա-
նատուութեան մը առ ջին , և կը շուարիմ երբ կը տես-
նամ այնպիսի թէ թէ ամբաներ սրանք ազգ մը փրկելը
առ օրեաց խաղալիկ մը կը համարին : Դէ ազնիւ բա-
րեկամներ , չէ , միլինեաւ որ ազգի մը առ ջին առ աշխարդ
կրանքնիլը այնչափ գիւրին բան չէ ինչ որ ձեզի կերե-
աց . ասոյս թէ ոչ այսպափ ազգք և ազնիլը ինչո՞ւ հա-
մար մինչև հիմոց երերեալ և տառանեալ պիտի հեծե-
նն . միթէ անոնք մենեւ յառաջ ալ չունենիլ իրենց քարո-
զիները , նարսատանեները , արամար անեները . բժիշեն-
ըր , լեզուազգէ աները նա մանաւ անոց խմբագիրները : Ու-
նելով ունենիլ , բայց տակաւ ին կը հեծեն և պիտի հեծեն :

Կանաստեղծք կրնան երեակոյել միշտ գազափարու-
կան գեղեցկութիւնն մը . ինչպէս նաև գազափարուկան
ազգ մը , բայց խկաւթիւնը շատ տարբեր հանգամանք-
ներ ունի երեակացականէն :

Վցդ մը նորագելու համար , հասարակ մարդիկ երբեք
բաւական եղած չեն . ասիկոյ ու բիշ ձեռքերու գործք է :

Կերագոյն հանձնար մը , առ որ գատողութիւնն մը ,
որանիշելի նախատեսութիւնն մը . և մանուս անոց գերա-
զանց խահեմութիւնն , արիութիւնն ու արդարութիւնն ,
ասոնք են նորոգազ ձեռքի մը յանկութիւնները :

Հասարակ գրքերէ և անարգ զգացութիւններէ , գըծ-
ուած նախապաշտմունքներէ , վեր , շատ վեր , շատ
բարձրագոյն հոգւաց տէր եղացներու միայն տրուած է
այսպիսի պաշտօն մը ՚ի զլուխ հանելու ան ալ ՚ի զեա-
մանանալի , և աստիճաններու :

Ղրանի թէ այսպէս ըլլային այսօրուան օրս ազգին
խշանեւութեանն զեկը բանող այն պատուաւ որ անձնիլը .
երանի թէ հանցանցին իրենց . անցեազին ներկային ու
ասուց ային տաշու պատասխանաւուուն ու թէ ան ծանրու-

թիւնը . երանի թէ ունենային ամեն մարդ կային կիրքերէ , ու ամեն ազգային վրատվմունքներէ ազատ վեհ մաքուր և բարձր հոգի մը . ուր անարդ և սուրբն նը կատամունքներ ամեննե ին ապառորութիւն մը չեն կրնար ընել , այն ժամանակը ազգին նորոգութիւնը՝ ամսախ նամութենէն սրոշուած և սուռ գուած կը համարէի :

Իսկ գուրք ժազտվութք , գիտէք և կը ճանշնաք արդեօք նոյն իսկ ձեր մասին ինկած բաժնին ծանրութիւնը և անոր պատասխանառուութեամբ ութիւնը . գիտէք որ հիմայ ձեր ձեռքերավը պիտի սուրագրէք բազմագարեց ժամանակի մը և գուցէ անգառնայի գարերու համար ձեր երթանկութեան կամ թշուառ ութեան հրամանաւ զիրք . գիտէք որ չայ ազգին համար գարագլուի մը եղած էք , ու սկեց պիտի հաշուին ձեր վշտաց , տառապանաց կամ յախողութեանց և բարեքազգութեանց օրերուն երկարութիւնը . Եթէ գիտէք , երանի ձեզի . Եթէ չէք գիտէք , ճանշնաք ձեր պարուառութիւնները որոնք միայն կրնան ձեզի սորմեցրնել այն ամենը , որով գուրք , ձեր որդիքը , և անոնց որդիքը յազդաց յազդս երթանիկ կ'ըլլաք անշուշտ :

Չեր սիրոյն համար գրեցի , և ահա ձեզ կը նուիրեմ մեր այս քանի մը գիշերուան գուշնաքեայ աշխատութիւնը , որ եթէ մեր արգէն ճանցուած ապիկարութիւնը կրնաց նորէն ապացուցանել , կրնաց միանգամայն հաստատաւն և մշտնինեառ վկայ մը կանգնիլ գոնէ մեր անկեզծ բարեկամութեանը , զորն որ այս գործքիս մէջ չկրցան սասանել երբէք , ոչ կիրք , ոչ կուսակցութիւն , ոչ մարդահանցութիւն , ոչ նախապաշտութիւն և ոչ այ կեզծաւորութիւն մը :

Դմ կարողութենէս վեր և ասկեց զուա , ասկեց մաքուր և ասկեց օգտակար ընծայ մը ձեզի նուիրելու , թիւպէտ բանասիրական գեղեցկութիւններէ բոլորովովն զուրկ : Կը յուսամ թէ ձեր մ. ջնն կելլեն ուրիշ արժանաւորագոյններ , որոնք գեղեցիկը օգտակարին հետ միացունելով ձեզի առաւել ընտիր . առաւել բազ-

մարդիւն և առաւել գոյացութիւն ունեցող ընծայ-
ներ կը նու իրեն . չեմ նախանձիք . մանաւ անդ կը բազ-
ձամ և կը փափարիմ . ինծի համար քաւ ական , ու նու-
շատ է որ զայս չ'մերժէք . փոշի մը , առկեց առաւել
պատիւ չ'արժէք :

Դ վախճանին զուցէ ոմանիք պիտի զարմանանի , առա-
նելով որ գրուածոյս մէջ ամեն առհմանադրական պար-
տուորութիւնները յիշուելով միայն սիրոյ զրոյ ը-
սուութիւն պահած ենք . ուր , առանց որոյ ամենայն
ազգային միտթիւն . բարեկարգութիւն և երթանկա-
թիւն անհնար է :

Դոյր պատուախաննիս զիւրին է . ուրը Դոտուածա-
յին պատութրանիք մըն է , Դէ և առասնին զրեթէ ամեն
էջին մէջ կրկնուած , քրիստոնէի մը համար սիրոյ յար-
գարանիք մը գրել . ևս խրացեւ ամենմ կը համարիմ . այն
անձը որ Դոտուածոյ հրամանին պատութրանազանց կ'ը-
լոյ . կրնայ երբեք մարդկային յորդորանոր համազութ-
եռ չեմ կարծեր . գարձեալ Վրիստոս բաւ սիրեցէք .
ինչպէս ըստ հաւասարացէք . և պատշեաւ եկեցեցին կը
վարդապետ . որ հաւատրը շնորհէք մըն է և ոչ թէ ո-
ւարինութիւն . նոյնը կը պարտաւ որինք բուլու նոււ
սիրոյն համար . ու սահի յայս միայն կրնամ յորդորել .
որ խնդրենք Դոտուածմէ ամեննու և համար նու այս շր-
նորհքը . և յուսանդք իրմէ նու այս պարգենը , և այս
յուսով լինցրնենք մեր խոռը , ամեն օրու ան պատա-
րագւորի վերջին ազգմքունք :

« Ո՞յ թողուր զյուացեալքս ՚ի քեզ . . . զիսա
« զազութիւն քո պարզեեն . . . ամենայն ժողո-
« վրրդեանս : Օ ի ամենայն տուրը բարիք , և ամենայն
« պարզեալք կատարեալք ՚ի վերուաս են ինեալ , առ ՚ի
« քէն , որ ես հայր լուսոյ . և քեզ վայելէ փառք , իշ-
« խանութիւն , և պատիւ , այժմ , և միշտ , և յաւի-
« տեանս , յաւխտենից . ամեն : (¹)

(¹) Հաս կը պարտաւորիմ ներամ խնդրել քանիք մը տպաց բական
սիրոյն համար որ զարդոյս մէջ ուղղուած էն . ուսից ազաւ զից մը
զըւելն չ'կայ . և պահանք խանակած ընթելցողք կ'ենց թիւնին ալ ու զջւլ :

3 C. 11



13356-13360

2013

